

Մ. Գ. ԾՈԼԵԱՆ

ԽԱՐՁԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՅ



Ե. Ե. Ջ. ՄԱՍԻՐ Հ.

ԱՐԴԻ ԵՒ ՃԱՄԱՆԱԿԱԿԻՑ



ԵԱՊ

✓ 848

Կ. ՊՈԼԻՍ

ՅՈՎԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

1898

Մ. Գ. ԾՈԼԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1999

ՀԱՄԱՌԱԶՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԷՆԴՎԱՆՈՒԲ ԱԶԳԱՑ

— Ե. Կ. Ա. Ա. Ա. Ա. —

ԱՐԴԻ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ



Ն 126



9. 28311-62

4. ՊՈԼԻՍ
ՏՊԱԿՐՈՒԹՅՈՒՆ Յ. ՄԱԶՈՒՄՈՎԱ

1898

43202-4-L.

Դ. Հ. ՀԱՅԵԱ

.....
 معارف عمومیه نظارت جیله سنک ۱۵ صفر ۳۱۶ و ۲۳ حزیران ۳۱۴
 تاریخی و ۲۲۰ نوسروی رخصتاتمه سیله طبع اوامشدر



848-60

29 150


ԶԵԿՈՅՑ

Մեր խոստման համեմատ ի լոյս կը հանենք «Ընդհանուր Պատմութեան» Ե. Եւ Զ. մասերն ալ։

Պատմութեան այս ընթացքը լրացնելէ վերջ՝ հրաշարակութեան պիտի տանի նաև «Պատմական ընթեցումներ» անուան տակ գրեուկ մը որ կը պարունակէ պատմական կարեւոր վայրերու, դէպիներու եւ դէմքներու նկարագրութիւններ եւ խորհրդածութիւններ իբրեւ ընդլայնում եւ լուսաբանութիւն օրուան դասին։

Մայիս 27, 1898
 Բերա

Մ. Դ. ՇԱԼԻԵՍՆ




Արդի ժամանելութեք

ՄԱՍՆԵ



ԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆ



1. Դժուար է որոշել թէ ե՞րբ կը վերջանայ Միջին դարը
եւ ե՞րբ կ'սկսին արդի ժամանակները . ոմանք կ. Պօլոյ առա-
մամբ , ուրիշներ նոր-Աշխարհի գլուխով կը սկսին արդի պատ-
մութիւնը . այս երկուքն ալ բոլորավին ճիշտ չեն . ուստի աւելի
բանաւոր կը թուի մեղ իրրեւ անցման շրջան նշանակել այն
ժամանակամիջոցը որ կը պարտնակուի ԺԵ . զաւու վերջին եւ
ԺԶ. դարու առաջին մասերուն մէջ : Այս շրջանին զիսաւոր
զէպքերն են (1) Արեւելեան Կայսրութեան կործանումը (*)
(2) Կողմանացոյցին գիւտը եւ ծովային ձեռնարկներ (3) Վերա-
ծնութիւն եւ տաղադրութեան գիւտը (4) Մեծ Միտղեասթեանց
կազմութիւնը եւ վաւոգին գիւտը :

(2) ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏԵՐ

2. Միջին դարու Խաչակրայ արշաւանոց հետեւանքով՝
Երոպից եւ Արեւելքի միջեւ վաճառականական յարաբերու-
թիւններ հաստատուած էին . Երոպացիք վարժուեցան Արե-
ւելքի արտադրութեանց զրու շատ սուզ կը գնէին Արտացւոց

(*) Տես Միջին դարու պատմութիւն էջ 7:

1. Փոխանցման շրջանը և իր զիսաւոր դէպքերը: 2. Երոպիոյ առեւտրա-
կան յարաբերութիւնը Արեւելքի հետ:

ձեռքէն Սուրիոյ կամ Աղեքսանդրիոյ մէջ . երբ Խտալիոյ վաճառականութիւնը արգիլուեցաւ Սրեւելքի հետ , Եւրոպացիք աշխատեցան Հնդկաստան — ոսկւոյ եւ համեմանց աշխարհը — Երթալու նոր ճամփայ մը դանել . Կողմնացոյցը՝ արդէն զըտածած՝ դիւրացոց ծովային երկար ճամփորդութիւնները :

Յ. Փորթուկացիք , իրենց Հենրի իշխանին հովանաւորութեան տակ , առաջին եղան ծովային այս ճեռնարկներուն մէջ , դանուեցան Հնդկաստէ Մատերա , Սոսորեան եւ Գալարի Գլույ կողիները . Բարթուլիմէոս Տիազ 1487ին դէպի հարաւ նաւարկելով հասաւ մինչեւ Ափրիկէի այն հրուանդանը որ ապա Դլուխ-Բարեյուեց կոչուեցաւ . վերջապէս Վասդօ-տէ-Կարա անցնելով յիշեալ հրուանդանէն Հնդկաստան հասաւ (1498) : Այս դիւտը շատ շահաբեր եղաւ Փորթուկացւոց :

Գ. Ժ. դարու ուսեալ մարդիկ գիտէին թէ՝ երկիրը զըտածեւ է , և թէ դէպի Սրեւմուտք նաւարկելով կարելի է Հնդկաստան երթալ . այս նպատակով երկու Խտալացիներ , Քրիստափոր Գոլումպոս եւ Ս. Քապոդ , առաջնոր՝ Սպանիոյ Իզապելլա թագուհոյն եւ երկրորդը Սնգլիոյ թագաւորին ծառայութեան մէջ ճամփայ ելան . Գոլումպոս հարաւային-արեւելեան ուղղութեամբ նաւարկելով հասաւ Սնգլեան կողիները (1492) որոց բնակիչները Հնդկի կոչեց կարծելով թէ Հնդկաստան եկած էր : Քապոդ , ընդհականակը , հիւսիսային-արեւմուտք նաւարկելով հասաւ Լապրատոր : Մակելլան , Սպանիացի ուրիշ նաւարկու մը դէպի Սրեւմուտք նաւարկելով՝ Հարաւային Ամերիկայէն անցաւ Խաղաղական ովկիանոս , երեք տարիէն Սպանիա դարձաւ աշխարհի առաջին շրջանն ընելով (1521) : Նոր Սշխարհի մէջ երկու մեծ կայսրութիւններ կային — Մեքուիք եւ Բերու — բաւական յառաջացած քաղաքակրթութեամբ . առաջնոյն տիրեց Ֆերնանտ Բորթէզ 1519ին , եւ Երկրորդին՝ Բիձարոյ 1529ին : Ամալանտեանի վրայ նաւահանգիստ ունեցող ուրիշ ազգեր ալ մասնակցեցան այս արշաւանաց խուզարկելով Նոր-Սշխարհի զանազան մասերը : Ծովային դիւտե-

Յ. Փորթուկացւոց արշաւանքները նոր երկիրներ գտնելու : 4. Ք. Քոլոմպոս , Ս. Քապոդ և ուրիշ նաւարկուներ :

բու այս արշաւանքները տեւեցին մինչեւ Ժ. դարուն վերջերը : 5. Սրեւմուտք ազգերուն մէջ Փորթուկացիք եւ Սպանիացիք ընդարձակ երկիրներու տիրացան : Ասացինները՝ Սրեւելքի , վերջինները՝ Սրեւմուտքի կը տիրէին : Փորթուկացիք ունին Հարաւային Ափրիկէի , Հնդկաստանի եւ Զինաստանի եղերքին վրայ նաւահանգիստներ , իրենց կը վերաբերէին նաև Սալաքեան կղզիներն եւ Պրէզիլ , այս երկիրներուն լերքերը արտածելու մենաշնորհը իրենց վերապահելով : Սպանիացիք ունին Անդիլեան կղզիները , Մեքուիքա , ամբողջ Հարաւային Ամերիկա (բաց ի Պրէզիլ) եւ Փիլիպիկեան կղզիները :

6. Ժ. դարու այս ճամփորդութիւնները մեր ժամանակի գիտական խուզարկութիւններուն ընաւ չէին նմաներ . նաւարկուներուն եւ իրենց պաշտպան իշխաններուն նպատակը լոկ չահն էր . Սպանիացիք Նոր-Սշխարհի երկու մասերն ալ երկար ժամանակ խուզարկեցին ի խնդիր Էլդորա (Eldorado) . նոյն խակ Գոլումպոս իր մեծ ճեռնարկէն առաջ՝ ուզեց պայմանադրութեամբ մը՝ իրեն համար ապահովել բարձր դիրք մը եւ նիւթեական շահներ : Սպանիացիք տաժանների աշխատաւթեանց հնմարկեցին Ամերիկայի բնիկները բովերու , ինչպէս եւ շաքարեղէզի՝ զոր իրենք մասցուցած էին Ամերիկա՝ մշակութեան մէջ . բնիկներէն շատեր մեռան այս ծանր աշխատանաց չղիմանալով . Ափրիկէին ուեւամորթիւններ բանի Ամերիկա ըերտելով անոնց տեղ իրեւե գերի գործ ածուեցան . այս հակամարգիկային գործը — գերեվաճառութիւն — սկսաւ 1517ին :

7. Սշխարհագրական այս գիւտերուն հետեւանքներն եւ զան վաճառականութեան ճամբուն փոփոխութիւնը , Սալանտեանի վրայ նաւահանգիստ ունեցող ազգաց բարգաւաճումը , ոսկւոյ եւ արծաթի , համեմատնց աստատութիւնը , Սպանիացւոց հարստութիւնը , նոր բայսերու մշակութիւնը , վերջապէս աշխատրհագրական եւ բնապատմական ուսմանց , գիտութեանց եւ արուեստից յաւաջացումը :

5. Փորթուկացւոց և Սպանիացւոց դիրքը այս աշխարհագրական արշաւանքներուն մէջ : 6. Այս ճամփորդութեանց նպատակը : 7. Թուել այս գիւտերուն հետեւանքները :

(3) ՎերԱԾՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԻՒՏԸ

8. Միջին դարու վախճանին՝ Եւրոպիոյ մէջ իմացական արթնաթիւն մը սկսած էր. Կ. Պօլսոյ առմամի՛ տուեալ Յոյներ իտալիոյ մէջ հաստատուեցան իրենց հետ տանելով Հնութեան ուսմանց եւ գիտութեանց գանձերը, ձեռագիրներ, այն ատեն վանքերու խորչերու մէջ փոշիներու տակ մնացած ձեռագիրներ փնտուեցան. այս ջանքեր յաջողութեամբ պատկուեցան, որովհետեւ թէ եւ բազմաթիւ ձեռագիրներ՝ ցեցեկեր՝ կորչած էին, բայց գտնուեցան Կիկերոնի նամակները, Տակիասոփ երկերը եւ արիշ հին հեղինակներու զործեր։ Վանքեր եւ երեմն զրամէր իշխաններ բազմաթիւ զրչագիրներ կը ողահէին ձեռագիրներ ընդօրինակել տալու համար. յայտնի է որ հարուստները միայն կրնային վայելել այսպիսի դժուար աշխատութեամբ պատրաստուած զործեր իրենց սղութեան պատճառով, մինչեւ որ տպագրութիւնը՝ որուն հնարիչն էր Յովհ. Կիւթէ մաքրկ, միանգամ ընդ միշտ վերցուց այս գժուարութիւնները։

9. Տպագրութեան գիւտէն առաջ Ս. Գրքէն պատկեր մը կամ էջ մը փորագրութեան մէկ տախտակի վրայ պատրաստուելով կը ծախտէր բարեպաշտ ժողովրդեան. յետոյ գործածուեցան փայտեայ տառեր, բայց որովհետեւ ասոնք չուտով մաշելով մեծ անպատեհութիւններ ունէին, կապարէ եւ ծարրաքարէ ձուլուած տառեր զործածուեցան։ Ամերով ապագրուած առաջին կամ էջ մը կարդինալի Աստուածաշունչը որ գտնուած է Մազարին կարդինալին հաւաքած ոներուն մէջ եւ կը կարծուի թէ՝ պատրաստուած է Կիւթէ մաքրիկ կամ Ֆառութի տպարանին մէջ 1455ին։ Առաջին տպագրուած զործերը Գոթական տառերով միածալ գրքեր եղան եւ տարածուեցան ժողովրդեան բոլոր դասերուն մէջ մեծ ոգեւորութիւն յառաջ բերելով. շատ անգամ կը պատահէր որ, ինչպէս Ֆիլորենցայի բարեկան արքնութիւն եւրոպիոյ մէջ։

8. Իմացական արքնութիւն եւրոպիոյ մէջ։ 9. Տպագրութեան գիւտին նախակարապետները։

մէջ, արհեստաւորներ իրենց խանութները վակելով կ'երթային ներկայ ըլլալու հրապարակային ճառախառութեանց։

10. Խտալացւոց գրական շարժման նախակարապետներն եղան երկու մեծ բանաստեղծներ, Տանթէ եւ Բեթրարք եւ համբաւաւոր արձակագիր մը Պոգաչիօ Ժ. Պարուն մէջ. եւ արդէն խտալիա Ժ. Պարուն ազգ. վայլուն գրականութիւն մ'ունէր զոր մէկ դար վերջ ա'յնքան ճոխացուցին Թասո, Արքութօ եւ Մաքիավէլ։

11. Ոչ նուալ եւանդով մշակուեցան նաեւ արուեստք։ Քանդակագործութիւնը եւ ճարտարապետութիւնը ունեցան իրենց ինքնատիպ ձեւերը, բայց յետոյ ասոնք մոսցուեցան եւ ինչ որ վերածնութեան ոճ կը կոչուի ուրիշ բան չէ. բայց եթէ կին — Յոյն եւ Լատին — ձեւերու պատշաճեցումը՝ արդի ժամանակաց պէտքերուն ծառայող յիշակերուներուն։ Նկարիչք սկսան ուսումնասիրել հետանկարի օրէնքները, մարդկային մարմնոյն անդամազնութիւնը նախ հնոց անդրիներուն եւ ասպա՝ նոյն իսկ մարդկային մարմնոյն վրայ։ Ժ. Պարու մէջ գտնուեցաւ իւղանկարը։ Նշանաւոր արուեստագէտներ են Միքայէլ Անդէլօ, Լէսնարտ տը Վինչի եւ Ռաֆայէլ, որոնց իրաքանչիւրը առանձին դպրոց մը կը ներկայացնէր. Կ'աշխատէին որմերու եւ մանաւանդ կտասի վրայ նկարներ պատրաստելու ներկայացնելով Աստուածաշունչն եւ կամ գիցարանութենէն գէմքեր եւ տեսարաններ փոյթ չունենալով այնչափ տարագներու եւ տեղական գոյնն ճշդութեան մասին։

12. Ժ. Պարը գիտնականաց շրջան մ'եղաւ նաեւ. Պելագիացի մը, Վըզալ անդամազնութեան սկիզբը դրաւ, Բոլոնիացի մը, Կոպերնիկոս հերքեց երկրակեղրունական վարդապետութիւնը հաստատելով որ երկիրը կը գտանայ արեւուն չուրջը։

13. Այս շրջանի իշխանները գեղեցին ճաշակը ունէին, կը սիրէն կարգալ բանաստեղծութիւն, ունենալ գեղեցիկ եւ կեղեցիներ, պատաներ, անդրիներ եւ պատկերներ, արուես-

10. Խտալացւոց շարժման նախակարապետները։ 11. Արուեստից մշակութիւնը մէջ։ 12. Գիտութեան յառաջիմութիւն։ 13. Այս շրջանին իշխաններն իրեւ պաշտպան պարութեան և գեղարվեստից։

այս պաշտպան էին եւ ոստինջական՝ արուեստագէտներու . այս իշխաններուն մէջ նշանուոր եղան Միլանու զօրաւոր (sforza) եւ Թիորենցայի Մէտիչի կոչուած գերդաստանները , Հասմի Լեռոն ժ. պապը եւ ուրիշներ :

14. Վերածնութիւնը՝ որ ժէ. դարուն Իտալիոյ մէջ ոկրուաւ , տարածուեցաւ Եւրոպիոյ մէջ , ժ.Զ. դարու Ա. կիսուն՝ Ֆրանսաւ եւ Հարտային Գերմանիա , ժէ. դարու սկզբը՝ Անգլիա եւ Սպանիա եւ ժէ. դարու մէջ Հոլանտա : Իտալիոյ եւ Եւրոպիոյ ուրիշ երկիրներու արուեստագէտներուն այս փթթումն էր որ Վերածնութիւն կոչուեցաւ :

(4) ՄԵԾ ՄԻԱՊԵՏՈՒԹԵԱՆՑ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԻ ԵԻ ՎԱՐՈՂԻՆ ԳԻՒՏԸ

15. Արդի Ժամանակաց ամէնէն ուշագրաւ երեսոյթներէն մին ալ կարդ մը միապետութեանց կազմութիւնը եղաւ : Նշանակենք այն պատճառները որոնք յասած բերին այս կեղունացումները :

16. Եւրոպա՝ Միջին դարու մէջ , ինչպէս տեսանք , բազմոթիւ տւատական պետառթեանց բաժնուած էր , իրաքանչիւր տւատական տէր ունէր իր դատարանը , գանձը , բանակը , սովորութիւնները , բոլորովին անկախ՝ իր կալուածին մէջ . արդ՝ առոնք հակառակ էին ընդհ . կառավարութիւն հաստատելու գաղափարին , եւ եթէ զօրաւոր իշխան մը փորձէր իր կալուածը ընդարձակելու , իրեն դիմազրելու պատրաստ պիտի գտնէր այս աւատական տապետները որոնք իրենց ամրակուռ դղեականներուն մէջ ամրացած՝ անկարելի պիտի ընէին այսափիսի ծրագրի մը գործադրութիւնը . ուրեմն թագաւորին իշխանութիւնը զօրացնելու եւ ընդհանրացնելու համար հարկ էր առապեաններու տկարացումը եւ այս իրականացաւ վառօդին գիւտով :

14. Վերածնութեան սկզբնաւորութիւնը Եւրոպիոյ զանազան մասերուն մէջ : 15. Արդի Ժամանակաց Երեսորներէն մին : 16. Աւատական ասպետներ՝ արգելք կեղրոնացման :

17. Վառօդը՝ վաղուց ծանօթ էր Զինաց , թէեւ զայն միայն հրախաղութեան մէջ կը գործածէին . ժ.Գ. գարէն ի վեր Փիմիագէտը (*) գիտէին պատրաստել ածուխի , ծծումբի եւ բորակի խտանուրդ մը որ աւելի կը համբը քան կը պայթէր . Առարացիք զոելով բորակը՝ գտան բան վառօդը որ սկսաւ գործածուիլ պատերազմի մէջ . չինուեցան մետաղեայ թնդանօթներ եւ գնդակներ : Ասպետներուն վերջին ապաստարանները — զղեակները — կործանեցան թնդանօթներուն հարուածոց տակ . աւատական աէրելուն իշխանութիւնը վերջացած էր եւ կը սկսէր ուրիշ զօրութիւն մը — միապետաց իշխանութիւնը :

18. Բնաւանեաց քաղաքականութիւնն ալ օգնեց իշխանութեան կեղրոնացման : Իշխաններ ժառանգուհիներու հետ ամուսնացնելով իրենց որդիներ՝ կը միացնէին երկու մեծ կալուածներ , այսպէս զորօր . Իզապելլայի եւ Ֆերտինանտի ամուսնութեամբ՝ Քասթիլ եւ Արակոն միացան : Որպէս զի այսպիսի միացեալ իշխանութիւններ չքայքայուին , որոշեցին ջընջել այն սովորութիւնը որպէս մահամերձ իշխան մը իր կալուածները կը բաժնէր իր զաւակաց միջեւ . ժ.Դ. դարուն օրինագրեցին որ ամբողջ իշխանութիւնը անցնի անդրանիկ որդւոյն :

19. Եկեղեցին ալ միապետութեան ջատագովն եղաւ , որովհետեւ նախ՝ միութեան կը բաղձար , եւ ուստի թագաւորաց օգնեց միշտ երկրին մէջ միակ կառավարութիւն մը հաստատելու . երկրորդ՝ եկեղեցին՝ որ Հասմիկան նախկին օրինաց աւանդապահն եղած էր , սկսաւ տակաւ գործադրել զանոնք գտատրաններու մէջ որոնք լոկ սովորութեանց կը Եկեղեցին . շկար զրաւոր օրէնքը : Արդ՝ Հասմիկան օրինաց ուսումը եւ գործածութիւնը ընտելացուց մտքերը միապետութեան գաղափարին :

(*) Վառօդին զիւտը ոմանք Անգղիացի Ռօճըր Պէյզնի եւ ուրիշներ Շուարց

18. Բացատրել ընտանիւացման խնդիրն մէջ : 19. Եկեղեցին ջատագով միապետութեան :

ջ. Միապետները իրենց իշխանութիւնը ամբողջ երկրին վրայ տարածելու համար սկսան պահել՝ իրենց ծախքով՝ մնայուն բանակներ — երեսոյթ մը բոլորովին նոր՝ արդի ժամանակաց — եւ չնչել այն հաստատութիւնները որոնք ծագումն առած էին Միջին գարու մէջ եւ որոնք արգելք էին իշխանութեան կեղրոնացման։ Սպանիոյ Քորդէմները իրենց իշխանութիւնը կորսնցոցին կարողոս Ե.ի եւ Փիլիպոս Բ.ի քաղաքականութեամբ։ Ֆրանսուայի հանրաժողովները որոնք արդէն երկրին տագնապալի ժամանակներուն մէջ միայն կը գումարուէին Լուի Ժ.Ա.ի եւ Ֆրանսուա Ա.ի օրով իսկ անկարեւոր մարմիններ եղան։ Շատ իշխաններ Գերմանիոյ մէջ եւ Գոնտողիիրին Իտալիոյ մէջ գաղրեցան Ընդհ. Ժողովներ գումարելէ։

Ջ. Ժամանակի ոգին ալ նպաստաւոր էր այս միապետութեանց հաստատուելուն։ Ժողովուրդը՝ մէկ կը նկատէր թագաւորը եւ պետութիւնը։ Իրեն համար հայրենասիրութիւնը կը նշանակէր հաւատարմութիւն առ թագաւորն։ Դատավարութիւնը աւելի արդարութեամբ կը կատարուէր։ Փոխանակ սովորութեան այժմ օրէնքը կ'իշխնէր զատարաններու մէջ։ Այս միապետութիւնները որոնց տակ միացած էին երկրին գանազան մասերը, կազմեցին ազգութիւններ եւ եղան պատճառ ազգ։ զգացումներու զարգացման։ Միապետութեանց իրարու հետ ունեցած թշնամուկան կամ բարեկամուկան յարաբերութիւնները մեծ տեղ մը կը գրաւեն արդի ժամանակաց պատճառնեան մէջ։ Երկու կամ աւելի պետութիւններ իրարու հետ կը զաշնակցին, ոչպէս զի ուրիշներ չ'կարինան վտանգել իրենց զոյտթիւնը կամ շահը։ այս նոր քաղաքականութիւնը կոչուեցաւ Հաւասարակշուրիւն Զօրութեան։

20. Ընդհ. ժողովներ կը կորսնցնեն իրենց կարեւորութիւնը։ 21. Քաջարեն Հաւասարակշուրիւն զօրութեան կոչուած քաղաքականութիւնը։

Ժ Զ. ԴԱՐ

Այս դարուն զլիաւոր եւ կարեւոր դէպքերն՝ ոլոնց վրայ պիտի խօսինք ըստ կարգի, հետեւեալներն են։

- Ա. Բարեկարգութիւն եւ կրօնական պատերազմներ։
- Բ. Հենրիկոս Բ. Անդրեյ թագաւորը։
- Գ. Սպանիա եւ Վատովին-Նահանգները։
- Դ. Ելիսաբեթ թագուհին։
- Ե. Դարուն նշանաւոր անձները (արուեստալիաք, մատենագիրք եւ զիտունք)։
- Զ. Օտանցիք։

Ա.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

1. Ժ. Դ. Պարու սկիզբը՝ Արեւմտեան Երապետյ բալը աղգերը կաթովիկ էին եւ կը հնազանդէին պատին։ սակայն ուշ բեք արեք գցուհներու խլառումներ, ինչպէս Ժ. Պարու Սլբեկեանց աղանդը Հարաւային ֆրանսոյի մէջ, Ժ. Պարուն Անդրեյի Ուիլիմի եւ Ժ. Պարուն Պոհեմիայի Յովհաննէս Հիւսի քարոզութիւնները բաւական էին ցայց տալու թէ եկեղեցոյ այս միօւթիւնը չէր կրնար երկար տեւել։

2. Ժ. Ժ. Պարուն թիւը կը ստուարանար տակաւ եկեղեցոյ եւ իր պաշտօնից զեղծումներուն հետեւանքով։ Հաւատացեալները չէին կրնար ըմբռնել, թէ ինչպէս պազը կրնար քաջալերել հին Յոյն եւ Լատին հեթանոս զրականութիւնը եւ զարգարել իր ընակարանը զիցարանական դէմքեր ներկայացնող անդրիներով։ Սա համոզումն ալ կ'սկսէր ընդհանրանալ, թէ կաթովիկ եկեղեցոյ վարդապետութիւններէն եւ արարողութիւններէն շատեր բալորովին համաձայն չէին Ս. Գրոյ։ Եկեղեցին՝ աններողութեան այդ դարերուն մէջ կը բանտարկէր,

- 1. Կարուիկ եկեղեցոյ դէմ շարժման սկիզբ։ 2. Գմբնութեան պատառները։

ծանր փորձերու կ'ենթարկէր իր հեղինակութեան անսաստովները : Հաւատաքննութեան ատեաններ հաստատուեցան Եւրոպիոց քանի մը մասերուն մէջ . ասոնց ամէնէն սաստիկն էր Սպանիոյ մէջ հաստատուածն :

Յ. Օգոստինեան կարգէն կրօնաւոր մը , Մ. Լութեր որ Վիթենպերկի համալսարանին Աստուածաբանութեան ուսուցիչ էր , Լատին լեզուով քանի մը տեսլակներ գրեց Հոռոմէական եկեղեցոյ դէմ (1517) . պատը կոնդակով մը գատապարտեց Լութերի գրածները իրեւ ամբարիշտ եւ հերետիկոսական (1520) . Լութեր անմիջապէս հրապարակու այրեց այս կոնդակը յայտարարելով թէ՝ պարտաւոր չեն հնազանդելու պատին , այլ Ս. Գրաց : Գերմաններէնի , այսինքն ժողովրդական լեզուին թարգմանեց Ս. Գիրքը :

Կ. Գերմանիա մեծ յուղման մէջ էր : Շատեր յարեցան Լութերի վարդապետութեան , իշխանները՝ սա գլխաւոր պատճառով որ եկեղեցոյ կալուածները աշխարհականացնելով կրոնային զանոնք իրենց տէրութեան կցել , ուրիշներ՝ սրբիչներւ կրնային այժմ իրենց լեզուով կարդալ Ս. Գիրքը , իրենց լեզուով երգել եւ աղօթել : Առանձին ազգ եկեղեցի ունենալու փափաքն ալ կարելի է նշանակել իրեւ նպաստաւոր պարագայ մը նոր վարդապետութեան համակիր ընդունելութեան :

Յ. Պատը՝ այս շարժումը վերջացնելու համար , զիմեց կարողու ե. ի որ այն ինչ կոյսր ընտրուած՝ Սպանիայէն Գերմանիա փոխազբուած էր : Կայսրը Վորժմի մէջ Գերման իշխաններով ժողով մը գումարեց (1521) ուր Լութեր հրաւիրուեցաւ յետո կոչելու իր գրածները . Լութեր մերժեց : 1529ի Սրբի ժողովը ալ ջանաց կասեցնել նոր վարդապետութեան ծաւալումը , բայց Լութերի բարեկամներն ու հետեւողները բոլոքեցին ժողովին պրոցման դէմ եւ այս պատճառաւ առաջին անգամ Բողոքական կոչուեցան :

Յ. Կարողու ե. սաստիկ հալածեց բարեկարգութեան յա-

3. Լութերի զժառուից պապին նետ : 4. Խօնք ընդունելուրին գտաւ Լութեր Գերմանացոց մէջ : 5. Վորմթի և Սրբի ժողովները : 6. Կարողու ե. Աւկապուրկի դաշնագրութիւնը :

րողները , այս նպատակով նաեւ Տրենտեան ժողովը գումարեց (1545) : Գերման բաղոքական իշխաններ՝ որոնք փոխազարձ պաշտպանութեան համար գանձակցութիւն մը կազմած էին եւ որոնց ֆրանտայի թագաւորները ֆրանտւա Ա. եւ Հենրիկ կոս կ'օգնէին լոկ քաղաքականութեամբ , երկարատեւ պատերազմներ վերջ յաջողեցան սասրազբել տալ կայսեր՝ Աւկապուրկի գանձագիրը (1555) որ կը նուերագործէր փոխազարձ ներսութեան սկզբունքը :

Դ. Բարեկարգութիւնը , զանազան ձեւերու տակ , արագ տարածուեցաւ նաեւ ֆրանտայի , Զուիցերիոյ , Անդզիոյ , Սկովատիոյ եւ Շուէտի մէջ Կալվին որուն հետեւողները Կալվինական կոչուեցան , ֆրանտա թողով Ժընէվ հաստատուեցաւ (1554) : 1562ի Վաստու դէպրը իրարու դէմ զինեց ֆրանտայի կաթովիները եւ Կալվինականները . արիւնահեղաթիւնները գաղրեցան Ս. Ֆէրմէնի գանձազրութեամբ (1570) . այս խաղաղութիւնը երկար չաեւեց . Ս. Բարթու զիմէսսի տօնին գիշերուտն ջարդը՝ զաղոնապէս պատրաստաւած կաթովիկ արքունիքէն անպատճապար եւ անօգնական բնիրաւոր Հիւկիններու (Կալվինականք) կետնքերը հնձեց (1572 Օգոստոս 23) : Ֆրանտայիներքին կոիւները տեւեցին 40 տարի մինչեւ որ Պարտանեան ցեղին Հենրիկոս Դ. Թագաւորը կրօնական աղատութիւն շնորհեց Հիւկիններուն՝ Նանթի հրավարտակով (1598) : Զուիցերիոյ մէջ շատ աւելի կանուխ սկսաւ բարեկարգութիւնը . հո՞ն Զվիկինի Սիետանական կրօնքը առած 1517ին : Անդզիոյ թագաւորը , Հենրիկոս Բ. (*) առանձին եկեղեցի մը կազմեց . Անդզիացիր իրենց այս թագաւորին մահուանէն վերջ բոլոքական եղան : Սկովատիա նախ Կալվինական եւ առա Երիցական եղան : 1561. Շուէտի բարդապարի իր բարդ ժողովուրդին հետ բոլոքական եղան : Հունական պատասցիք ալ ընդունեցան բարեկարգութիւնը եւ երկար ժամանակ Սպանիոյ թագաւորէն դէմ պաշտպանեցին իրենց կրօնքը պաշտելու աղատութիւնը (**) :

(*) Տես Հենրիկոս Բ. պատասցամբիւնը էջ 16: (**) Տես Ստորին հանանգաց պատճութիւնը էջ 49:

7. Բարեկարգութիւնը Եւրոպիոյ զանազան երկիրներուն մէջ :

8. Կաթոլիկ եկեղեցին՝ բողոքականութեան առածութիւնը արդիւկը եւ մասնաւանդ կաթոլիկ կրօնքը դարձեալ ծաւալելու համար մեծ ջանքեր ըրաւ. կազմուեցան կրօնական նոր միաբանութիւններ, ինչպէս Թէատեանք, Բառնաբեանք եւ Յիսուսեանք. այս վերջին ընկերութեան հիմնադիրն եղաւ Սպանիացի մը, Իգնատիոս Լոյոլա: Բոլոր Յիսուսեանները անպայման հպատակութիւնն կը սպարաէին իրենց պետին որ հրամանաւար կը կոչուէր. պետն ալ կը հնապանդէր պապին: Յիսուսեանք շատ զօրաւոր եղան. Էլն համբերող եւ մարպիկ, յաջողելու համար ամեն միջոց կը գործածէին Աստուծոյ աւենիամեծ փառացը համար (*). Քարոզելով կաթոլիկութիւնն եւ գատիարատկով մանկաթիւնը՝ յաջողեցան շատ ժողովարդներ դարձեալ կաթոլիկ ընել:

9. Բարեկարգութեան հետեւանքով՝ երկարատեւ ներքին կոխներ եւ արիւնահեղ պատերազմներ տեղի ունեցան Եւրոպիոյ կաթոլիկ եւ բողոքական Քրիստոնէից միջեւ. Բողոքականութիւնը մերժելով կրօնական խողովաց մէջ պատին բացարձակ հեղինակութիւնը՝ անուղղակի կերպով աղքեց նաեւ ընկերական եւ որից կարգի հարցերու վրայ. Վերջապէս մարդիկ համոզուեցան թէ ամեն մարդ աղտօրէն իր կրօնքը պաշտելու է. այսպէս ծնաւ կրօնի եւ խղճի աղատութիւնը:

8.

Հենրիկոս Բ. ԱՆԴՐԻՈՅ ԹԱԳԱԽՈՐԾ

1. Հենրիկոս է.՝ որ Դիւղը ցեղին առաջն թագաւորն եղած էր, յաջորդեց (1509) իր 18 ամեայ գեղեցիկ եւ ուսեալ որդին Հենրիկոս Բ. անուածր: Սա՛ քիչ ժամանակ վերջ ամուս-

(*) Այս էր իրենց նշանաբանը

8. Կարողիկ ընկերութիւններ՝ բողոքականութեան դէմ: 9. Բարեկարգութեան նաև անուածանքները: 1. Հենրիկոս Բ. իր նախնական տարիներուն մ.ջ:

նացաւ Ապանիոյ կարուս Ե. թագաւորին ազգական, Սրակոնի Քաջերինի հետ որ իր եղոր այրին էր: Հենրիկոս Բ.ի ժամանակակից էին Ֆրանսուա Ս. Ֆրանսուայի թագաւորը եւ Գերմանիոյ կայոր, Կարոլոս Ե. Ինքն ալ մասնակցեցաւ ասանց բուռն պատերազմներուն երբեմն առաջնոյն եւ երբեմն վերջնոյն նիշզակակցելով: Զանց ընկերով Հենրիկոսի անշան դերին վրայ այս ցամաքային կոիւներուն մէջ, նշանակենք միայն այն գոյծերը որոնք իրենց մեծ ազդեցութիւնը ունեցան Անգլազգին ներքին գործոց վրայ:

2. Հենրիկոսի թագաւորութեան առաջն տարիներուն մէջ Գերման բարեկարգի Լոթերի վարդապետութիւնները մեծածաղէս կը յուղէին ամբողջ Եւրոպա: Անգլացիք այն ժամանակ չերմ կաթոլիկ էին, իրենց այս թագաւորը՝ կրօնական նախանձաւորութեամբ՝ զիրք մը գրեց նոր վարդապետութեամց դէմ. Հառմի պապը ի նշան իր զոհունակութեան եւ գնահատման «Վահան Հաւատոյ» տիտղոսը շնորհեց թագաւորին. այս բարեկամական յարաբերութիւնը երկար տեւելու սահմանուած չէր, թագաւորը գժաեցաւ պապին հետ հետեւեալ պարագաներու տակ:

3. Հենրիկոս Բ.՝ 18 տարի իր կնոջ հետ կենակցելէ վերջ խղճահարութիւն պատրուակելով, որովհետեւ Քաթերին իր եղբարոր այրին էր, պապին դիմեց ամուսնալուծութիւն ինքելով: Պապը՝ զժուար կացութեան մէջ գտնուեցաւ, թագաւորին խնդրածը կատարելով պիտի վշտացնէր Կարոլոս Ե. իսկ մերժելով զայն՝ պիտի կորսնցնէր Հենրիկոսի բարեկամանութիւնը: Չուզելով ոչ մին եւ ոչ միւսը թշնամի ընելիրեն, որուեց յետաձգել վերջնական լուծումը յուսալով որ այսպէս խնդիրը ինքնին կը վերջանայ թագաւորին կամ անոր կնոջ մահուամբ:

4. Հենրիկոս ինքրած ամուսնալուծութեան առթիւ ձանձրացած իր երկարատեւ եւ անյաջող բանակցութիւններէն՝ ամուսնացաւ Աննա Պոլինի հետ որ Քաթերինի շքադիր տիկիններէն մին էր. իր ամուսնութիւնը Քաթերինի հետ՝ լուծեալ

2. Հենրիկոս Բ. «Ղանահ Հաւատոյ» առաջնորդականայ Հանրիկոս Բ.ի պապին նետ պատրիարքուն պատմութիւնը



հրատարակուեցաւ Քէնթըրալըրիի Արքեսիսկոպոսէն, եւ մեծ հանդիսաւորութեան Աննա Պոլին թագուհի պատկանեցաւ (1533) :

Յ. Պապը բանաղրեց Հենրիկոս, մերժելով զայն եկեղեց-
ոյ հազորդակցութենէն (1534): Թագաւորը խիզին հրատա-
րակել տուաւ, թէ պատին հեղինակութիւնը Անդղիոյ մէջ ջըն-
ջուած է . դարձեալ միեւնոյն տարւոյն մէջ, խորհրդարանը
Անդղիոյ եկեղեցւոյն զլուխ հաշակեց թագաւորը, յայտա-
րաբելով միանգամայն թէ՝ անոնք որ չեն ճանչնար զայն իր-
րեւ այս պատժապարտ պիտի նկատուին: Սուկավի հալածանք
մը սկսաւ կաթոլիկներուն դէմ՝ որոնց խիզը չէր ներեր թա-
գաւորը իրեւ եկեղեցւոյ զլուխ ճանչնալ: Շատեր սպաննուե-
ցան որոնց մէջ էին Ֆիզըր եպիսկոպոս եւ մեծահոչակ Թոմաս
Մոր որ Ուոլսիի անկումէն վերջ Լորու Կնքապահ եղած էր:

Յ. Թագաւորը ասով չբաւականացաւ. ձեռնարկեց կալ-
մել առանձին եկեղեցի մը անկախ՝ Հռոմի պապէն, ջնջեց
բազմաթիւ վանքեր, մատուռներ եւ ուրիշ հաստատութիւններ
որոնց եկամուտները իւրացուց եւ որոնցմէ մաս մ'ալ իր սիրե-
լիներուն շնորհեց: Իր կազմած եկեղեցին ո'չ կաթոլիկութիւն եւ
ո'չ բողոքականութիւն էր, ուստի հալածեց իրեւ ապստամի-
կաթոլիկները որոնք չին ճանչնար իր զլսաւորութիւնը եւ
բողոքականները՝ որոնք կատարեալ բարեկարգութիւն կը
պահանջէին: Այս եկեղեցին՝ զսր ուրուագծեց Հենրիկոս եւ որ
իր վերջին կազմակերպութիւնը ստացաւ Եփստաբեթ թաղուհ-
ոյն օրով, Անկիլիֆան կոչուեցաւ. իր գաւանագիրը՝ 39 յօդ-
ուածներու մէջ պարզուած՝ կը մերժէ պապին հեղինակու
թիւնը, կը արամաղրէ պաշտամունքը Անդղիերէն եւ ոչ Լո-
տին լեզուով կատարեալ, կը պահէ ընդհանրապէս կաթոլիկ ե-
կեղեցւոյ կազմակերպութիւնը եւ արարողութիւններէն մէկ
մասը. կրօնական իշխանութիւնը կը մնայ կառավարութենէն
անուանեալ եպիսկոպոսներուն ձեռքը, այնպէս որ իրօք Անդ-
ղիոյ թագաւորը եկեղեցւոյն զլուխ կըլլայ:

5. Հալածանք պապականներուն դէմ: 6. Անկիլիֆան եկեղեցւոյ կազմա-
կերպութիւնը:

7. Հենրիկոսի ընտանեկան կեանքը խոտիւ եւ իրաւամբ
քննադատուած է պատմաբառներէն, թէեւ պատհագիր մը ջա-
նալով զայն արդարացնել, մեզմացուցիչ պարագաներ յառաջ
բերած է . զորոր. Հենրիկոս իր առաջին կինը արձակելու
առիպուեցաւ հանրային նկատումներէ շարժեալ, վասն զի ա-
նորմէ ողջ որդի եւ ժառանդ չունենալով կը վախցուէր որ գուցէ
իր մահաւանէն վերջ քաղաքային պատերազմ ծագէր յոջոր-
դութեան խնդրոյն պատճառով: Խորհրդարանը թէեւ հըւ-
թեամբ կը քուէարկէր ինչ որ թագաւորը կը փափաքէր կամ
մանաւանդ կը հրամայէր, սկսաւ իր իշխանութեան, զօրու-
թեան գիտակցութիւնը ունենալ, հաստատեց նախանթացներ
որոնց համեմատ յաջորդող թագաւորներ պարտաւոր էին ա-
նոր հաւանութիւնը ստանալ ինչ ինչ զործերու մէջ: Ժողո-
վորդը զոհ եւ բարեկեցիկ էր Հենրիկոսի կորովի կառավա-
րութեան տակ: Թագաւորը մեռաւ 1547ին 56 տարեկան:

¶.

ՍՊԱՆԻԱ. ԵՒ ՍՏՈՐԻՆ-ՆՍՀԱՆԳՆԵՐԻ

1. Ֆերախնանտ, բաց ի Փորթուկալէ, բոլոր թերակղզին
իր իշխանութեան տակ միացուցած էր (1512): Սպանիոյ կը
վերաբերէին Նէտալուոյ, Սիկիլիոյ, Սարանիոյ եւ Սնդրատ-
լանաեան ընդարձակ երկիրներ, այնպէս որ ԺԶ. զարւն՝ Սպա-
նիա Եւրոպիոյ ամենէն գրաւոր տէրութիւնն էր: Ֆերախ-
նանտի եւ Խզապելլափ թոռը Կարոլոպ՝ Սպանիոյ թագը ժառանդեց
(1516) Տոն Կարոլոս Ա. անուանիւ: Գերմանիոյ Մաքսիմիլիանոս
կայսեր՝ որ հօր կողմէ իր հան էր, մահաւանէն վերջ կայսր
ընարուեցաւ (1520): Այս մեծաւոր ինքնակալը 1556ին հրա-
ժարելով կայսերական զահէն՝ Սպանիոյ, Երկար-Սիկիլանց
իշխանութիւնները, Սաորին-Նահանգները եւ Ամերիկայի գաղ-

7. Քննադատեցէք Հենրիկոս Բ.ի իշխանութիւնը: 1. Սպանիոյ մեծու-
թիւնը ԺԶ. զարուն:

թականութիւնները յանձնեց իր որդւոյն, Փիլիպպոս Բ.ի., իսկ կայսերական իշխանութիւնը՝ իր Ֆերտինանտ եղամ:

3. Փիլիպպոս՝ տիորադէմ, կասկածու եւ մեքենայող իշխան մը՝ կը բնակիր Մատրիտի մօտ էսքուրիալի պալատին մէջ. Անդզիոյ ալ տիրելու նովատակով ամսանացաւ Մարիամ թագուհոյն հետ, բայց իր դիտուորութիւնը չիրականացաւ թագուհոյն կանխահաս մահուամիւ: Միջերկրականի մէջ Ափրիկէի տիիանց վրայ յաջող պատերազմներ ունեցաւ: Գրաւեց Փորմուկալ եւ թերակղզւոյն բացարձակ տէրն եղաւ: Պատերազմեցաւ նաեւ Անդզիոյ եւ Ֆրանսոյի դէմ սակայն առանց մեծ յաջողութեան: Փիլիպպոսի մլած պատերազմները սովառեցին Սպանիոյ հարուստ զանձը: Այժմ մենք զանանք այն իրաս հալածանաց եւ երկարատեւ կոիւներուն որոնց թատր եղան Ստորին-Նահանգները:

4. Փիլիպպոս մոլեսանդ կաթողիկ էր. ջանաց ջնջել բողոքականութիւնը ոչ միայն իր երկիրներուն, այլ եւ բոլոր Եւրոպիոյ մէջ, ուստի Հաւատաքննութեան ատեանը փոխազրեց Ստորին-Նահանգները ուր նոր վարդապետութիւնները մեծ ընդունելութիւն կը դանէին: Ստորին-Նահանգները այն ժամանակ կը սլավոնակին այսօրուան Հողանուոյի եւ Պելճիքայի բոլոր երկիրները: Ժողովուրդը Եւրոպիոյ մէջ ամէնչն ձարսարտարազագործի եւ ամէնչն յանդուգն նաւազնացի համբաւն ունէր: Ասոնք չհանգութելով Փիլիպպոսի զապոզական միջոցներուն եւ հալածանաց՝ ապստամեեցան. չորս օրուան մէջ կործանեցին բաղհամիւ եկեղեցիներ իրենց բոլոր պարունակութեամիւ:

5. Թաղաւորը՝ լսելով ժողովրդեան այս խլատումները եւ այն առիթիւ գործած աւերումները, Սլվայի դուքսը ահեղ զօրութեամիւ Ստորին-Նահանգները դրկեց (1567): Դուքսը բանտարկեց, տանչեց եւ զլսատեց հալարաւորներ: Օրանժիկ Կիյեվում իշխանը՝ որ բողոքական էր, բանակով մը Դերմանիոյին կրօնակից ժողովրդեան օգնութեան եկաւ, առաջին յաջողու-

2. Փիլիպպոսի նկարագիրը և գործերը. 3. Փիլիպպոսի գործերը Ստորին-Նահանգաց մէջ: 4. Ալվայի դուքսին խստութիւնները և Օրանժիկ Կիյեվում իշխանը.

թենէնչն վերջ (1572) նախ Հոլանտայի եւ ապա Զելանտի գաւաններուն ժողովուրդները թօթամիկեցին Սպանիոյ լուծը, քանի մը քաղաքներ գրաւուեցան, եւ ժողովրդեան կողմէ Հարլէմ քաղաքին զօրաւոր պաշտպանութեան վրայ (1573) Ալվայի դուքսը ետ կանչուեցաւ:

5. Սպանիացիք ուրիշ հրամանատար մը զրկեցին, պատերազմն շարունակուեցաւ նոյն սաստիկութեամիւ. Ժողովուրդը յուսահասական քաջութեամիւ կը դիմազրէր. Լեյպն քաղաքը (1574) աղատեցաւ թումբերուն խորտակմամիւ: Վերջապէս հիւսիսային միայն եօթը գաւառներ Ուդրեցի Միուրեամիւ (1579) կտղմեցին Հոլանտական հասորակապետութիւնը Կիյեվում իշխանին նախոգահութեան տակ:

6. Փիլիպպոս մեծ վարձատրութիւն խոստացաւ անոր որ իրեն կը յաջողէր բերել Կիյեվոմի դլամը, Մարդասպանի մը դաշյնը հասորակապետութիւնը զրկեց իր կարող պետէն. Ժողովրդեան երախտագիտութիւնը Կիյեվոմի յաջորդ կարգեց Մօրիս, անոր 18ամեայ որդին: Բարենյի դուքսին ձեռքով՝ Սպանիացւոց նոր յաջողութիւններէն յետոյ՝ Անդզիոյ Ելիսարեթ թագուհին օգնեց Հոլանտացւոց: Պատերազմը յասած տարուեցաւ քանի մը տարիներ ալ մեծ սաստիկութեամիւ մինչեւ որ Ֆրանսոյի եւ Անդզիոյ միջանութեամիւ՝ երկու պատերազմիկներու միջեւ տասնամեայ զինադուլ կնքուեցաւ:

7. Այսպէս ՅՇ ապրիներու սաստիկ պատերազմներէ վերջ՝ Հոլանտացիք անկախ եղան, թէ եւ Սպանիա Հոլանտական հաստարկապետութեան անկախութիւնը ճանչցաւ միայն Վեստֆալիոյ խաղաղութեամիւ: Հոլանտացիք հարստացան, Հնդկաստանի մէջ շատ ընդարձակ կալուածներ ունեցան եւ կազմեցին, Եւրոպիոյ մէջ, ամէնչն զօրաւոր տորմիզը:

5. Խո.ովութիւնները կը շարունակեն: 6. Զինադուլ կը կնքուի Անդզիոյ և ֆրանտակի միջամտութեամիւ: 7. Հոլանտացիք անկախ:

Դ.

ԵԼԻՍԱԲԵԹ ԹԱՐՈՒՀԻՆ

1. Հենրիկոս Բ. երեք զաւակ ունեցած էր — Եղուարդ Զ. չորրորդ կնոջմէն, Մարիամ՝ Քաթերինէն եւ Ելիսաբեթ՝ Աննա Պողինէն։ Այս վերջնոյն գահակալութենէն (1558) գժգոհ մնաց յին բոլոր կաթոլիկները որոնք չէին ճանշնար զայն իրեւ օրինաւոր յաջորդ, Սկզբանից Մարի թագուհին Անդղական թագին օրինաւոր ժառանդ համարելով։

2. Մարկահասակ Մարի թագուհին՝ Հենրիկոս Բ.ի ազգական էր եւ զուտոր՝ Սկզբանից Յակոպոս Ե. թագաւորին։ Ֆլուանսա կաթոլիկ կրօնքի մէջ մեծ ցածր էր, եւ անուսնայած ֆլուանսի արքունութեան հետ 1559ին, բայց չուտավ այրիացած գործաւ Մկովտիա (1561) որ հազիւ կրցաւ եօթը տարի իշխանութեն վարել, վասն զի Մկովտիացիք իրենց թագաւոր հոչակեցին թալուհոյն որդին, Յակոպոս Զ. անուամբ, ուստի ինքն ալ փախչելով Անդղիա ապաստանեցաւ։ Մարի թագուհին 18 ամեայ առանձնակեցութենէ վերջ մեռու (1587)։

3. Ելիսաբեթ թագուհին հանովուելով որ չէր կրնոր վըստահիլ կաթոլիկներուն, յարեցաւ բոլորքական կուսակցութեան, վերահաստատեց Անկլիքան և կեղեցին, Գյալաւորութեան եւ Միակերպութեան երկու օրէնքներով ուզեց սաստիկ հարուած մը տալ կաթոլիկներուն ազգեցալութեան։ Այս օրէնքներուն խիստ գործադրութեամբ շատեր սպաննեցան։

4. Ապանիս Փիլիպպոս Բ. թագաւորը Մարի թագուհոյն ցուալի մահուան վրէժինդիր լինելու նպատակով «Անպատակին Արմատա» կոչուած աշտղին նաւատորմիդ մը կազմեց եւ զրկեց Անդղիոյ դէմ (1588)։ Այս նաւատորմիվը այնքան վասներ կրեց փոթորիկէ եւ Անդղիացւոց թեթեւ եւ գիւրաչարժ նաւերէն որ հազիւ իր երրորդ մասը խեղճ վիճակի մէջ լիսար

1. Հենրիկոս Բ.ի զաւակները։ 2. Ո՞վ էր Մարի Սղուարդ։ 3. Ելիսաբեթ բազունոյն քաղաքականութիւնը։

դարձաւ։ Այս յաղթութիւնը մեծ հետեւանք ունեցաւ, մէկ կողմէ բարձրացուց Անդղիացւոց դիրքը եւ միւս կողմէ՝ ջնջեց այն գերակշիռ ազգեցութիւնը զոր Սպանիա ստացած էր եւ բռպական գործոց մէջ։

5. Ելիսաբեթ թագուհին իր սիրականին (Էսէքսի պարոնը) մահուանէն վերջ չատ ախրեցաւ, ընկճուած այս հարուածին տակ՝ մերժեց օրերավ լնդունից մնունդ եւ գարման։ մեռու 70 տարեկան (1603)։

6. Թագուհոյն իշխանութիւնը Անդղիոյ համար քաղաքական, իմացական եւ առեւտրական զարգացման թուական մը բացաւ։ իր զրօշը կ'իշխէր ծովերու վրայ, Անդղիա առաջնակարգ կառավարութեան մը զիրքին բարձրացաւ։ Նշանաւոր անձանց զրական գեղեցիկ արտադրութիւններ Ելիսաբեթեան շրջանին փառքը կը կազմեն։ Անդղիոյ ժողովուրդը՝ թագուհոյն իշխանութենէն առաջ կը բազկանար զիւղացիներէ եւ աղնուականներէ, բայց Փիլիպպոս Բ.ի հալուանաց հետեւանքով՝ Հոլանտացի ոստայնաններ եւ վաճառականներ Անդղիա ապաստանելով՝ իրենց հետ բերին ասուիի, կտակի եւ ժանեակի ձարտարութիւնը։ այսպէս կազմուեցաւ արհետատորներու, վաճառականներու եւ նաւորդներու դասը։ Նմանապէս մեծ մզում տրուեցաւ արուեստից։

Ե.

ՆՇԱՆԱԿՈՐ ԱՆՁԵՐ Ժ.Զ. ԴԱՐՈՒ Մէջ

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՔ

Միհել-Անձելո (1475-1564), Խոալացի առաջնակարգ քանդակագործ, նկարիչ եւ ձարտարապետ, ծաղկեցաւ Լորէնցօ առ Մետիչի հովանաւորութեան տակ։ իր վրձինին եւ զրոցին

5. Թագուհոյն մահը։ 6. Ելիսաբեթեան շրջանին փառքը։ Տուէք Ժ. դարու արուեստագէտները։

արտադրութիւններն են վեհ եւ մեծագործ : Հիանալի են վերջին դատաստանը , Մովսէսի հսկայ անդրին եւ Գմբերը Ս. Պետրոսի եկեղեցւոյն որուն ճարտարապետ ընտրուած էր (1546) :

Ռափայէլ (1483–1520) . Իտալացի մեծահռչակ նկարիչ . Վատիկանի որմանկարները , Տիրամօր եւ Աստուածաշունչի պատկերները իր վրձինին հիանալի արդիւնքներն են . իր վերջին նկարն եղաւ Քրիստոսի Այլակերպութիւնը : Այս մեծ վարպետը կը միացնէր կատարելութեան բոլոր սեռերը , — չնորհ , վայելչութիւն , բնականութիւն եւն . իրաւամբ կոչուած է նկարչութեան Հոմերոս : Իր չափազանց աշխատութիւններ փութացուցին իր մահը :

Դիցիանօ (1477–1576) . Վենետիկցի նկարիչ մը , Վենետիկոյ ծերակոյտէն «Հանրապետութեան Առաջին Նկարչին» տիտղոսը ստացաւ . իր հանճարի ծնունդները նուիրեց Կարոլոս Ե. Որ իր հիացողն եւ պաշտպանն էր միանգամայն : Իր գլուխոգործոցներն են Յուղիթի յադրանակը , Տերունական շնորհիք եւայլն :

Ալպէր Տիւրէր (1471–1528) . Գերմանացի նկարիչ . Գորագրիչ եւ քանդակագործ : Փորագրութիւնը պղնձի եւ փայտի վրայ՝ կատարելութեան հասցուց . Գերմանական նկարչութեան հայրը կը կոչուի : Իր ամէնէն լաւ նկարներն են Քրիստոնեայ մարտիրոսներ ի Պարսկաստան , Երկրպագութիւն Ս. Երրորդութեան եւայլն :

Հոլացին (1498–1543) . Գերմանացի նկարիչ մը համբաւաւոր՝ իր նկարած կենդանագիրներուն համոր : Կենաց մեծ մասը անցուց Անգլիա որուն ինքնակալը Հենրիկոս Բ. գնահատեց իր կարողութիւնը :

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ

Է. Սրենսոր (1553–1599) . Անգլիոյ ամէնէն մեծ բանաստեղծներէն մին . իր գլուխաւոր երկը , Ֆերի Քույն , այլարանական քերթուած մ'է , զրուած ընտիր լեզուով եւ գողարգացմամբ :

ԺԶ. դարու Արուեստագէտները եւ Մատենագիրները :

Ու. Շեխսթիր (1564–1616) . Անգլիացի , աշխարհի ամէնէն մեծ բանաստեղծներէն մին , ծնաւ Ստրատֆորտ-օն-Ավոն , ուր կը գտնուի իր շիրմը : Լոնտոն երթալով՝ եղաւ գերասան , վարիչ եւ թատերագիր : Իր 37 տաւամներէն ամէնէն նշանաւոր ներն են Մազպէր , Քիմիկ յիր , Համեր , Օրհլո եւայլն :

Սերվանդէս (1547–1616) . Սպանիացի մատենագիր մը : Սրկածալից կեանք մը անցուց , ծովահէններու ձեռք ինկաւ , զերութենէն ազատելով հայրենիք դարձաւ ուր մեռաւ թշուառութեան մէջ : Իր զլուխ զործացն է Տոն Քիշօդ որուն մէջ կը հեղնէ իր ժանակի ասպետական եւ վիպային արկածներու ճաշակը :

Ռապլիկ (1483–1553) . Ֆրանսացի նշանաւոր երգիծարան հեղինակ , զրած է այլարանական վէպ մը , Կարկանդուայի եւ Բանդակարուէկի կեանիը :

Մոնթեներ (1533–1592) . Ֆրանսացի սկեպտիկ մը , Պորտոյի դատաւոր եւ քաղաքապետ եղած է : Բարթուլիմէոսի դիշերուան ջարդէն վերջ՝ ասանձնացաւ իր գլեակը , ուր պատրաստեց իր երկերը (Essais) : Իր սիրական հեղինակներն են Պլուտարքոս եւ Սենեկա : Նշանաբանն էր «Խնչ գիտեմ» :

Արիստօ (1474–1533) . Իտալացի բանաստեղծ մը , իր մեծ գործն եղաւ քերթուած մը , Կատաղին Ռոլան :

Դաստօ (1544–1595) . Իտալացի բանաստեղծ մը որ գեղեցիկ լեզուով գիւցազներգութիւններ գրեց :

Քամօնէս (1524–1579) . Եւրոպական համբաւ ունեցող միակ Փորթուկալցի մատենագիր մը : Սրկածալից եւ թշուառ կեանք մը վարեց . իր մեծ զործն եղաւ Լուսիականի որով Փորթուկալի վառքը եւ վասդօ-տլ-կամայի զիւտը երգեց :

ԳԻՏՆԱԿԱՆ Ք

Կոպերնիկոս (1473–1543) . Գերմանացի նշանաւոր տատեղագիր մը , որ ասաջին անդամ հաստատեց՝ թէ Պտղոմեան դրութիւնը սիսալ է : Իր գալափարները հրագարակելու քաջուածութիւնները :

ԺԶ. դարու Գիտնականները եւ Մատենագիրները :

թիւնը չունեցաւ . իր մեծ գործը հրատարակողը կարգինալ մը եղաւ որ զայն նուիրեց պապին :

Կալիշես (1564-1642) . Իտալացի համբաւաւոր աստեղագէտ : Բիլայի համալսարանին Զափագիտութեան ուսուցիչ կարգուեցաւ , փորձաւական բնագիտութեան հիմք դրաւ . գտաւ ճօճանակի օրէնքները , իրեն կը վերաբերի նաեւ ջրակայական կը սորդը , ջերմաջափը , հեռագիտակը եւն . գտնելու փառքը : Իր հեռագիտակով տեսաւ կուսնթագի լուսինները , Երեւակի մանեակը , Արուսեակի լուսնային երեւոյթները : Երկից Հաւատաքննութեան տաեամը կոչուեցաւ ուր՝ պատժուելու վախէն՝ յետո կոչում ըրաւ երկրի թաւալման տեսութիւնը :

Դիօ-Պրանե (1546-1601) . Քորէնհակցի աստեղագէտ մը : Տանիմարքայի թագաւորը Հուէն կը լուսոյն վրայ դիտարան մը շինեց ուր այս նշանաւոր գիտունը շատ կարեւոր զննութիւններ կատարեց եւ որոնց մէ՝ յետոյ մեծապէս օգտուեցաւ իր աշակերտը՝ Քէրէբ :

Զ.

ՍՈՄԱՆԵՍՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ

Պայագիս Բ. — Սուլթան Պայագիս իր Օգոստափառ հօր յաջորդեց 1481ին : Վանեց երկրէն իր եղբայրը Ճէմ որ ի զուր դիմադրել փորձելէ վերջ ապաստանեցաւ Երուզա եւ մեռաւ Հոռոմ : Յարձակեցաւ Եղիստոսի Մեմլուքներուն վրայ բայց տուանց մեծ արդիւնքի , Յաղթեց Մոլապիսյ , նուաճեց Պառնայինները եւ Մաճառոնները . Վենեակիլցոց դէմ ալ պատերազմեցաւ , բայց Կիլիկիոյ խոռվութիւնները զսպելու նոպատակով խոհեմութիւն սեպեց անոնց հետ հաշատաթիւն ընել : Սուլթանը իր ծերութեան մէջ դահկն հրաժարեցաւ . եւ Սէլիմ իր Երկրորդ որդին՝ Օսմանեան գահը բարձրացաւ 1512ին :

Սուլթան Պայագիս Բ.

Սէլիմ Ա. — Սուլթան Սէլիմ իր երկրին մէջ գտնուած բոլը պարսիկ աղանդաւորները վերցնել տուաւ , երբ լսեց թէ Շահ Խումայէլ Օսմ. երկիրներուն վրայ յարձակած է . չարտչար յաղթեց Պարսիկ ի Զալորան (1514) . Ուղելով Եէնիչէրիներուն համարձակութիւնը սանձել , իր հաւատարիմներէն մին անոնց վրայ գորապետ կարգեց Եէնիչէրի Աղասի անունով : Լսելով որ Եղիպատուի Մեմլուքները կը պատրաստուին դաշնակցութիւն մը կաղմել իրեն դէմ Պարսիկ հետ , մեծ բանակով յաւաղացաւ մինչեւ Հալէպու ուր ցըսւեց անոնց զօրութիւնը (1517) . զըրաւեց Սիրիա , տիրեց բոլը Եղիպատուի : Վերջին Խալիֆան Օսմ. Սուլթանին տուաւ Մարզարէին դրոշը եւ անոր փոխանցեց նաեւ ամիրապետութեան ափազո՞ք : Սուլթան Սէլիմ զործունեայ Սուլթանի մը անուն թողլով՝ մեռաւ 1520ին :

Սիւղյան Բ. — Սուլթան Սիւլէյման իր թաղաւորելէն մէկ տարի վերջ Հունգարիա արշաւելով գրաւեց Պելիրատ եւ ուրիշ քաղաքներ . Սուաւ Հոսղոս Հաջակայ կղզիներով ասպետներուն ձեռքէն (1522) : Զարպեցնելու համար Եէնիչէրիները որոնք մոյրաքաղաքին մէջ խոռվութիւններ հանած էին , դարձեալ արշաւեց Հունգարիա (1526) . Մոհագզի մեծ յաղթութիւնը շահեցաւ եւ Հունգարաց թաղաւոր կարգեց Զարպեքի իշխանը՝ 120,000 զօրքով Վիեննա ալ պաշարեց (1529) , բայց քաղաքին սակաւթիւ այլ քաջ զօրաց Ընդդիմութեան պատճառով չլրնալով տիրել անոր , գարձաւ Կ. Պօլս : Սուլթանը երկու մեծ արշաւանքներ ալ կազմեց Պարսիկ Շահ Թահմազ' դէմ . գրաւեց Վան (1523) , առանց Ընդդիմութեան մուա Դավիթ Ճ. , տիրեց Պաղտասարի (1531) եւ Եղիտանի (1549) : Ֆրանսայի Ֆրանսուա Ա. ի հետ զինակիցաւ Կարոլոս Ե ի դէմ . իր եւ կայուեր միշեւ զինագուլ մը կնքելէ վերջ իր առաջին ծովակալին (Խայրէտունի փաշա) ձեռքով վենեակիցներէն դրաւեց Սրչեպեզադոսի կղզիները : Զարպեքի մահուանէն վերջ խոռվութիւն ծագեցաւ Սուլթանին եւ անոր յաջորդին (Ֆերտինանտ) միջեւ : Սուլթանը այս կուիները զինակուլով մը վերջացնելէ յետոյ (1562) զո-

Սուլթան Սէլիմ Ա. Սուլթան Սիւլէյման Բ.

բաւոր նաւատորմիլ մը զրկեց Մալթա պաշարելու , բայց զայն զրաւելու համար իր բոլոր ջանքեր ի գերեւ ելան (1565) :

Սուլթան Սիւլէյման եղաւ մեծագործ աշխարհակալ մը , նշանաւոր էր իր արդարասկրութեամբ , քաջութեամբ եւ ուստամիասիրութեամբ : Օսմանեան Պետութիւնը իր փառաց , մեծաթեան գագաթնակիւթը հասաւ այս սուլթանին օրով :

Սելիմ Բ. — Սուլթան Սէլիմ իր հօր յաջորդելով 1566ին՝ Հունգարաց հետ խաղաղութեան դաշինք հաստատեց : Նուաճեց Արարիա (1570) զագելով ապստամբները : Վենետիկիցներէն զրաւեց Կիպրոս (1570) : Այս միջոցին վենետիկցիք հզօր դաշնակցութիւն մը կազմեցին իրեն դէմ Սպանիոյ , պազին և Մալթայի ապակետներուն հետ . դաշնակցիք յաղթութիւն մը տարին թուրքաց վրայ Լեռանդի ծովային պատերազմով (1571) . յաջորդ տարին վենետիկցիք հաշոռութիւն կնքեցին Օսմանեանց հետ : Սպանիացիք թէեւ իրենց թշնամութիւնը շարունակելով զրաւեցին Թունուզ քաղաքը , բայց չուտով կրկին կորսնցացին զայն (1573) :

Մուրատ Գ. — Սուլթան Մուրատ 1574ին իր հօր յաջորդելով՝ ըստ առվորութեան էյուսի մէջ արքայական սուրը կապեց եւ Եէնիչքրիներուն սովորական պարզեւներ բաշխեց : Տէրութիւնը այնքան ահեղ եւ պատկառելի էր որ վենետիկ , Սպանիա , Անդղիա եւն . Կ. Պօլիս գեսարն կը դրկէին Օսմանցւոց հետ խաղաղութեամբ ապիկելու համար : Մհծ-Եպարքոս , Սօքքոլու Մէնէմիտ փաշա՝ որ տէրութեան մեծամեծ ծառայութիւններ մատուցած էր , մեռաւ (1579)ին :

Օսմանցիք՝ Պարսկաստանի ներքին խռովութիւններէն օգուտ քաղելով՝ յարձակեցան պարսկական երկիրներուն վրայ : Շահ Արքան ստիպուեցաւ խաղաղութիւն խնդրել (1590) , որով Վրաստան , Շիրուան , Լորիաստան , Դավրէժ եւ Ալարպատականի մէկ մասը օսմանեան իշխանութեան անցան : Սուլթանը՝ Եէնիչքրիներուն յարսցած նոր խռովութիւնները տեսնելով (1589) եւ փափաքելով հանրային ուշադրութիւնը ուրիշ տեղ դարձնել .

որոշեց Հունգարիա արշաւել , Պանիոյ կուսակալէն վերջ որ պատերազմին մէջ սպաննուած էր , Մհծ-Եպարքոս , Սինան փաշա զօրաց հրամանատարութիւնը ստանձնեց , բայց Թրանսիլվանիա , Վալաքիա եւ Մոլտավիա կայսեր հետ զանակցելով օսմանցւոց դէմ զրին (1594) . այս միջոցին Սուլթանը մեռաւ (1595) :

Մուհամմէտ Գ. — Սուլթան Մուհամմէտ իր հօր յաջորդելով՝ Մոլտավիոյ եւ Վալաքիոյ դէմ արշաւանքը շարունակեց : Օսմ. զօրքերը յաղթուեցան Դանուբի բոլոր գծին վրայ : Սուլթանը իր զօրաց պարտութեան գոյժն առնելով՝ յառաջ խաղաց եւ սպաշարմանը երշաւ քաղաքը զրաւեց (1596) : Այս միջոցին Օսմ. Ասիական գտաւուներն ալ խավութեանց թատր եղան . ապստամբ մը Քիւրդերու եւ Թիւրքմէններու ղլուխ անցնելով շատ չարիք կը հասցնէր Փոքր-Ասիայ բնակչաց : Այն ինչ այս խռովութիւնները զագրած էին , Շահ Արքան պատերազմի հրատարակելով առաւ Դավրէժ , Վան , Նախիջեւան քաղաքները եւ սպաշարեց երեւան : Տէրութեան դործոց այս վիճակին մէջ Սուլթանը մեռաւ (1603) :

(Ա. Մ. Փ Ո Փ Ո Ւ Մ)

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԵԽՐՈՊԻՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

Երր Ֆրետերիկ Գ.ի որդին , Մաքսիմիլիանոս կայսրը մեռաւ (1519) , կայսրների կոչուած քանի մը իշխաններէն Գերմանիոյ կայսր ընտրուեցաւ (1520) Կարոլոս Ե. որ մեռնող կայսեր Փիլիպոս որդույն զաւակն էր : Կարոլոս Ե. ժառանգած էր :

մօք կողմէն՝ Սպանիոյ թագը։ Այս կայսրին իշխանութեան երկու զիմաւոր դէպքերն – Բողոքականութեան ծագումը եւ Ֆրանսայի ֆրանսուա Ս.ի եւ անոր որդւոյն Հենրիկոս Բ.ի դէմ ունեցած երկարատեւ պատերազմները – երկար ատեն յուղան մէջ պահանջին Գերմանիա։ Կայսրը աւեսնելով որ զօրաւոր դաշնակցուածիւն մը կազմուած է իր դէմ, հրաժարեցաւ գահէն կայսերին կազմուածիւն մը կազմուած է իր դէմ, հրաժարեցաւ գահէն կայսերին կազմուածիւն մը կազմուած է իր դէմ (1556)։ Ֆերական թագը իր Ֆերայինանտ որդւոյն թողլով (1556)։ Ֆերայինանտ ի զուր ջանաց հաշուեցնել բոլոր քաղաքական եւ կրօնական կուսակցութիւնները։ Գերմանիա իրաց այս պառակտեալ վիճակին մէջ կը գտնուի մինչեւ Ժէ. դարուն սկսվիր։

Միջին դարու վախճանին՝ Ֆրանսա չատ զօրաւոր թագաւորութիւն մէր (Լուի Ժ-Ա.ի որդւոյն) Կարոլոս Բ.ի իշխաւորութիւն մէր։ (Լուի Ժ-Ա.ի որդւոյն) Կարոլոս Բ.ի իշխաւորութիւն մէր։ Աւատերազմները ծագում տախին Իտալական պատերազմները Աւստրիոյ եւ Ֆրանսայի տաւներուն միջեւ։ Լուի Ժ-Ա. Ֆրանսուա Ս. եւ իր որդին Հենրիկոս Բ. շարունակեցին իտալական պատերազմները։ Կարոլոս Բ.ի Ժամանակ տեղի ուշական պատերազմները։ Կարոլոս Բ.ի Ժամանակ տեղի ուշական պատերազմները։ Կարոլոս Բ.ի Ժամանակ տեղի ուշական պատերազմները։ Հարդարացով Բարթոլոմէոսի սոսկալի ջարդը (1572)։ Հենրիկոս Դ.ի մահուամբ (1589) վերջացաւ Վալուայի տունը որ իր կոս Ֆ.ի մահուամբ (1610) մէջ իշխած էր եւ Պարպոնեան երկուքուէս գար Ֆրանսայի մէջ իշխած էր եւ Պարպոնեան յեղէն Հենրիկոս Դ. հակառակ Սպանիոյ թագաւորին ջանքեցաւ Ֆրանսայի զահը բարձրացաց (1594)։ Հենրիկոսի հետ րուն՝ Ֆրանսայի զահը բարձրացաց (1594)։ Հենրիկոսի համար յառաջդիմութեան թուական մը։ Ակսաւ Ֆրանսայի համար յառաջդիմութեան թուական մը։ Թագաւորը՝ Նանթի հրովարակով վերջացուց ներքին դժուարութիւններուն որոնք սոսկալի արիւնահեղութեանց պատճառ երրութիւնները որոնք սոսկալի արիւնահեղութեանց պատճառ երրութիւնները որոնք սոսկալի արիւնահեղութեանց պատճառ դած էին։ Վերջապէս մահը համար վրկեց ժողովուրդը ված էին։ Վերջապէս մահը որուն արժանացած էր իր հայրականամի իօրմէն, տիտղոս մը՝ որուն արժանացած էր իր հայրականամի կառավարութեան համար։

ԺԶ. դարուն՝ Անդիփա Հենրիկոս Բ.ի եւ մանաւանդ Ելլուարեթ թագուհւոյն օրով հզօր աէրութիւն մ'եղաւ հակառակ Սպանիոյ սաստիկ թշնամութեան։ Հաստատեց կարեւոր զագթականութիւններ Նոր-Աշխարհի ափունքը եւ այլուր։

Ֆրանսայի, Անդիփա, Սպանիոյ քաղաքական վիճակը,

Սպանիա՝ Ֆերայինանտի օրով իսկ զօրաւոր պետութիւն մը եղած էր, ունէր ընդարձակ երկիրներ Կարոլոս Ե.ի ժամանակ։ Փիլիպոս Բ. սաստիկ պատերազմներ մղեց Ստորին-Նահանգաց, Օսմանեանց եւ Անդիփայ դէմ։ Կարեւոր դէր մը ունեցաւ նաեւ Ֆրանսայի կրօնական պատերազմներուն մէջ։ մեռաւ (1598) կործանելով Սպանիա իր երկարատեւ ապարդիւն պատերազմներով։

Հոլանտա սր Սպանիոյ հապատակ էր, ամենամեծ զոհութիւններէ եւ գիւցազնական դիմադրութենէ յետոյ՝ յաջողեցաւ անկախ ըլլալ եւ զօրանալ զգալապէս։

ԺԷ. ԴԱՐ

Այս դարուն զիմաւոր դէմքերն ու դէպքերն են։

Ա. Անդիփա Ժէ դարուն։

Բ. Երեսնամեայ պատերազմներ։

Գ. Լուգովիկոս Ժ-Դ.։

Դ. Դարուն նշանաւոր անձերը։

Ե. Օսմանյիք։

Ա.

ՍՆԳՋԻԱ Ժէ. ԴԱՐՈՒԻՆ

1. Ելլուարեթ թագուհւոյն յաջորդեց Սկովտիոյ Մարի թագուհւոյն օրդին, Յակոպոս Ա. Սկուարդներուն յեղէն։ այս ժամանակին սկսեալ Սնգդիփա եւ Սկովտիա միացեալ թագաւորութիւն մը կազմեն։ Յակոպոս Ա. սկսեալ թագաւոր մէր։ դրեց, ի մէջ այլուց, զիրք մը որուն մէջ պարզեց թագաւորաց Աստուածային իրաւանց տեսութիւնը։ Ունեցաւ ընթացք մը եւ ուղեց երկիրը կառավարել եղանակով մը որոնք զիմովին հակառակ էին Ժ-Դ. դարէն ի վեր Անդիփացւոց ստացած խորհրդարանական արտօնութեանց։

1. Սկուարդ յեղը և Յակոպոս Ա.

Պարու. Բարդ. Ադամ.

2. Կարոլոս իր հօր յաջորդելով (1625) ժողովրդեան սաստիկ գժգոհութեան պատճառ եղաւ իր հակոսահմանադրական ընթացքով, մինչեւ որ խորհրդարանը թագաւորին ներկայացուց խնդրագիր մը որով կը պաշտպանէր ժողովրդեան՝ պատճաներկայացուցիչն էր՝ իրաւունքները։ Թագաւորը թէեւ մեծ դժուարութենէ յետոյ հաւանեցաւ ընդունելու ինչ որ իրմէ կը պահանջուէր (1628), բայց քիչ ժամանակ վերջ՝ բարկութեան մէկ վայրկենին՝ լուծեց խորհրդարանը։ Քանի մը տարի երկիրը կառավարեց Եւրոպիոյ իր ժամանակակից միապետներուն եղանակով։ Իր համանով հարկ կը հաւաքէր, արտասովոր դասարաններով՝ տուգանքի, բանտարկութեան եւ կամ մահուան կը դատապարտէր որոնք որ ո՛ եւ է պատճառով տաելի եղած էին իրեն։ Սղրաֆորտ, իր խորհրդականը՝ Անդզիոյ մէջ կ'ուղէր ըլլալ ինչ որ Ռիչչո եղած էր ֆրանսայի մէջ։ Լու Սրբեալիսկոսին խորհրդով սոսկալի հալածանք մը սկսաւ Մաքրակրօններուն դէմ որոնք փոքրամանութիւն կը կավմէին երկրին մէջ։

3. Երբ այս հալածանքները սկսան երիցական Սկովախոյ մէջ ալ, ժողովուրդը իր ազգային եկեղեցին պաշտպանել ուխտելով ոտք ելաւ։ Թագաւորը, այս դժուար կացութեան մէջ, սուխտուեցաւ խորհրդարանը գումարելու (1640) որ պարագայէն օգուտ քաղելով գոհացում ստացաւ իր պահանջումներուն (1642)։ Կարոլոս իր սպառնալից եւ հակասահմանական ընթացքին հետեւանքով՝ ստիպուեցաւ Լոնտոնէն մեկնիլ։ Բանակցութիւնք յաջող ելք մը չունեցան, ուստի քաղաքային պատերազմ՝ ծագեցաւ որ վերջացաւ Սրբայականաց (կուսակցութեան) պարտութեամբ (1648)։ Թագաւորը մեռաւ 1649ին։

4. Խորհրդարանը Հասարակապետութիւն հրատարակեց։ Գրուէլ որ մեծ դեր ունեցած էր քաղաքային կուռոյն մէջ, շուտով զսպեց Սկովախա եւ իուլանտա որոնք չէին ուզած համակերպիլ այս փոխիսութեան։ Խորհրդարանը՝ Հասարակապետութեան լորտ-Պաշտպան տիտղոսը չնորհեց Գրուէլի։ Գրումուէլի կառավարութիւնը շատ կորովի եւ խիստ եղաւ։ քան-

2. Կարոլոսի ընթացքը։ 3. Ակովտիա կը խըրտի։ Կարոլոսի թագաւորութեան վախճանը։ 4. Գրուէլ և իր իշխանութիւնը։

դակագործութիւն եւ նկարչութիւն, հանրային գրօսանքներ, մասնաւորաբար թատերական ներկայացումներ արգիլուեցան։ Այս կարող վարչապետը յաղթեց Սպանիացւոց եւ պարտաւորեց նոյն իսկ պատը որ չափաւորէ Եւրոպիոյ կաթոլիկ իշխաններուն կրօնական նախանձաւորսութիւնը։ Ունէր զինուորական մեծ տաղանդ եւ երկաթեայ նկարագիր մը։ Մեռաւ 1658ին։

5. Երկիրը՝ ժամանակ մը՝ խառնաշիոթ վիճակ մը տնեցաւ։ Անդզիացիք անիշխանութիւնէ զզուածք՝ վերահաստատեցին թագաւորական իշխանութիւնը Կարոլոս Բ. թագաւոր հրատարակելով (1660)։ Թագաւորը՝ երկրին օրինաց խղճամիտ աւանդապահն չեղաւ, իր անհատական կեանքն ալ շատ հեռի էր բարոյականի տիպար-օրինակ մը ներկայացնելէ։ Սակայն իր օրով՝ նաւարկութիւն, վաճառականութիւն եւ ճարտարութիւն քաղաքականութիւնը գիտութեան զարգացման համար։

6. Կարոլոս Բ.ին յաջորդեց Եղբայրը, Յակոբոս Բ. (1685). ասոր թագաւորութիւնը շատ կարճատեւ եւ անշուք եղաւ։ Ինքը մոլեսանդ կաթոլիկ՝ ուզեց ազգային կրօնք ընել կաթութիւնը զոր այս ժամանակ յողովրդեան հազիւ հարկերորդ մասը կը դաւանէր։ Խորհրդարանին երկու կուսակցութիւններն ալ միաբանելով՝ Օրանժի Կիյեօմ իշխանը՝ որ թագաւորին փեսան էր, ժողովրդեան զատը պաշտպանելու հրավիրեցին։

7. Կիյեօմ մեծ զօրութեամբ Հոլանտայէն Անդզիա եկաւ (1688)։ Թագաւորը ժողովրդեան եւ բանակին հպատակութեան զգացումներուն ի զուր կոչում ընելէ յետոյ՝ Ֆրանսա ապատանեցաւ։ Խորհրդարանը թագաւորին իշխանութիւնը յանձնեց Կիյեօմ Գի եւ Մարիամ Բ.ի (Յակոբոս թագաւորին զուստը) նախապէս ընդունել տալով իրաւանց յայտարարութիւնը զոր Անդզիոյ ամէն թագաւոր պարտաւոր է յարդել։ Հետեւեալները զվարար տրամադրութիւնները կը կազմեն այս

5. Թագաւորական իշխանութեան վերահաստատութիւնը և Կարոլոս Բ.։ Յակոբոս Բ.ի կարճատեւ իշխանութիւնը։ 7. Կիյեօմ թագաւոր կը յայտարուի. Խորհրդարական վարչութիւնը։



հոչակաւոր յայտարարութեան, թէ թագաւորը չի կրնար դրամ հաւաքել երկրէն եւ մնայուն բանակ պահէլ խաղաղութեան ժամանակ առանց խորհրդարանին հաւանութեան, թէ ընտրութիւններ եւ խորհրդարանական վիճաբանութիւններ պէտք է որ ազատ ըլլան եւ թէ խորհրդարանը յաճախ իր գումարումներն ունենալը է եւայն, Կառավարութեան այս ձևով կոչուեցաւ խորհրդարանական կամ սահմանադրական զոր Անդղիացիք առաջին անդամ հաստատեցին :

8. Կիյեօմի քաղաքականութիւնը եղան Ֆրանսայի զօրութիւնը ակարացնել: Այս նպատակով զօրաւոր նիզակալցութիւն մը կազմեց: Կրօնական ազատութեան ջերմ պաշտպան եղան: Մեռաւ 1702ին:

Բ.

ԵՐԵՍՆԱՄԵՅՑ ՊԱՏԵՐԱԳՄԸ

1. Կարողոս Ե էն սկսեալ Դերմանիոյ կրօնական վէճերը եւ կոիւները շարունակեցին մինչեւ Մամիսա կայսրին մահը: Ֆերտինանտ, ասոր յաջորդը կայսր բլագէն առաջ Պոհեմիոյ թագաւորն էր, եւ որովհետեւ Յիսուսեաններուն ձեռքով կըրթուած՝ մոյեռանդ կաթոլիկ էր, սաստիկ հալածանք հանեց իր հաղատակներուն դէմ: Այս պարագաներուն մէջ ծագում առաւ Երեսնամեայ պատերազմը որուն մասնակցեցան հետզետէ Եւրոպական տէրութիւններէն շատերը:

2. Երեսնամեայ պատերազմը ունեցաւ չորս շրջաններ, որոնք են.

- Ա. Պալատինեան շրջան (1618-1625)
- Բ. Դանիական » (1625-1629)
- Գ. Շուէտական » (1630-1635)
- Դ. Ֆրանսական » (1635-1648)

8. Կիյեօմի քաղաքականութիւնը: 1. Երեսնամեայ պատերազմին պատ հառ. 2. Պատերազմին զորս շրջանները:

3. Եղաւ ֆերակինանտ ուզեց կաթոլիկութիւնը վերահաստատել, Պոհեմիացիք տպատամբեցան եւ անոր պաշտօնեաները Բրակայի դղեակին պատուհաններէն վար նետեցին (1618): Մինչգեռ Ֆերտինանտ այս յուզեալ միջոցին կայսերական դահը կը բարձրանար (1619), Պոհեմիացիք իրենց թագաւոր կ'ընտրէին Ֆրետերիկ, կայսրընալը Պալատինուոը՝ որ Անդղիայ Յակոպոս Ա.ի փեսան էր: Այս ընտրութեամբ Անդղիայէն օդնութիւն գտնել կը յուսացին: բայց յուսախար եղան եւ անօդնական մնալով իրենց Ֆրետերիկ իշխանը Պոհեմիայէն գուրս վանտուեցաւ կայսերական զօրքերէն: Կայսրը՝ իր յաջողութենէն քաջալերուած՝ սկսաւ աւերել Գերմանիոյ բազոքական իշխաններուն երկիրները:

4. Տանիմարքայի թագաւորը, այս տագնապալից վայրկեանին, օգնութեան հասաւ Գերմանիոյ բազոքականներուն եւ տանց դաշնակցութեան պետ ընտրուեցաւ (1625): Իր մղած վերջին պատերազմով կորսնցուց իր առաջին յաղթութեանց արդիւնքները: ստիպեալ դորձաւ իր երկիրը առանց կարեւոր բան մ'ըրած րվալու (1629):

5. Գերմանիոյ բազոքականները անօդնական չմնացին: Շուէտի թագաւորը, Կուսիթաւ Ա.տոլֆ՝ որ ազնիւ նկարագրի եւ զինուորական ատաղանդի տէր իշխան մ'էր, իր քառամեայ դուստրը բազկացը մէջ Շուէտական խորհրդարանին ներկայացնելով իրեւ իրենց ապագայ վեհապետուհին, հրաժեշտի սրտաշարժ ուզերձ մ'ըրաւ: ապա մեկնեցաւ Գերմանիա «ուրուն հարստահարեալ գաւառները օդնութիւն կը խնդրէին թախանձագին»: Ֆրանսայի թագաւորը, Լուի Փ. որ չէր ուզեր Աւստրիոյ տան զօրանալը, Ռիչէօ կարդինալին խորհրդով Շուէտի թագաւորին օդնուց զրամով: նմանապէս բազմաթիւ Անդղիայիներ եւ Ակովտիացիներ վուվթացին միանալ քաջ թագաւորին զրօշին տակ կայսրին դէմ պատերազմնելու: Կուսիթաւ Ա.տոլֆ յաղթեց կայսերական զօրագետներուն: Իր երեք մեծ պատերազմներէն վերջինին մէջ մեսաւ իր յաղթութեան փառ-

3. Պալատինեան շրջան: 4. Դանիական շրջան: 5. Շուէտական շրջան:

քին մէջ (1632) : Շուէտ որոշեց պատերազմը շարունակել իր մեծանուն վեհագետին մեռնելէն վերջ իսկ :

6. Թրանսա՝ այս ժամանակ՝ դործօն գեր մը ստանձնեց դորք դրկելով Գերմանիա կայսրին դէմ եւ Պելճիքա՝ Սպանիո դէմ : Մաղարէն կարդինալ շարունակեց իր նախորդին (Ռիչլ օ) քաղաքականութիւնը : Ֆրանսական բանակները իրենց Դուրէն եւ Գօնաէ զօրապետներէն առաջնորդուած՝ այնպիսի փաստառ յաղթանակներ տարին որ կայսրը ստիպուեցաւ խաղաղութիւն խնդրել եւ Վեսթֆալիոյ դաշնագիրը կնքել (1648) :

7. Երեսնամեայ պատերազմը սոսկալի չարիքներու պատճառ եղաւ : Բանակները կը սազկանային վորձկան բախտախընդիրէ , որոնք գիւղերը , քաղաքները կը կողապէին , բնակիչները կը չարչարէին որ ըսել տան թէ , ուր պահած են իրենց զրամները : Երկիրը աւերտկ եղաւ : Վեսթֆալիոյ դաշնագրով՝ Գերմանիա 350է աւելի անկախ պետութեանց բաժնուեցաւ , ճանչցաւ պաշտօնապէս Զուիցերիոյ եւ Հողանտայի անկախութիւնը : Ֆրանսա (*) եւ Շուէտ՝ որոնք կարեւոր մասնակցութիւնը ունեցած էին այս պատերազմին մէջ , երկիրներ ստացան Գերմանիայէն , ինչպէս նաեւ իրեւ խաղաղութեան երաշխաւորութիւն իրաւունք՝ անոր դործոց միջամտելու :

Դ.

ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԺԴ.

Պատմ. կապ. — Հենրիկոս Դ.ի յաջորդեց իննամեայ որդին , Լուի ԺԴ. Մայր Թագուհին , Մարի առ Մէտիչին իննամակալ եղաւ : Երկիրը՝ ժամանակ մը՝ անկարդ ու խառնակ վիճակի մը մատնուեցաւ : Պար եկեղեցական մը՝ որ պատմութեան

(*) Ֆրանսա ստացաւ Ալզաս , Մէց , Վերտիժն եւային :

6. Ֆրանսական շրջան . 7. Ներսանամեայ պատերազմին հետեւանքները :

մէջ ծանօթ է կարդինալ Ռիչլէօ անունով , Թագաւորին կատարեալ վատանութիւնը վայելելով հաստատեց կրկին ֆրանսայի նախկին փառքը : Ռիչլէօին ներբին բաղականութիւնը եղաւ բոլորովին չնչել բոլորականաց ազգեցութիւնը որոնք իրենց դէմ եղած կրօնական նախածանքներէն զրգուուած՝ փորձած էին անկախ պետութիւն մը հիմնել Կարդինալը միասնաց պաշտուաէկ վերջ զրաեց (1628) Խոշէլ որ սահմանուած էր այս պետութեան մայրաքաղաքը լինելու : Իր արտաքին բաղականութիւնը եղաւ տկարացնել Աւստրիոյ տունը . այս նպատակով մասնակցեցաւ Երևնամեայ պատերազմին : Մեծանուշակ կարդինալը ֆրանսայի անուան փառքը հեռաւոր երկիրներ տարածեց : Եղաւ պաշտպան զրականութեան եւ զիտուեան հիմնելով ֆրանսական Ակադեմիան : Մեռաւ 1642ին . հինգ ամիս վերջ Թագաւորն ալ մեռաւ :

1. Լուդովիկոս ԺԴ. Լուի ԺԴ.ի հնգամեայ որդին՝ թագավագաւորեց իր մօր խնամակալութեան տակ : Խտալացի մը , կարդինալ Մաղարէն՝ խնամակալ-թագուհւոյն խորհրդականն եղաւ : Երեսնամեայ պատերազմը շարունակուեցաւ եւ Ֆրանսական զինուց յաջողութիւնը պարտաւորեց կայսրը Վեսթֆալիոյ խաղաղութիւնը կնքել (1648) : Սպանիոյ թագաւորն ալ դեռ տասը տարի պատերազմելէ վերջ ստիպուեցաւ Պիրենեանց դաշնագրով ֆրանսայի թողուլ Արթուր եւ Ռուսիոն (1659) :

2. Ֆրոնէ կոչուած զօրաւոր կուսակցութիւն մը՝ զրգուուած Մաղարէնի զրած արաւասովոր տուրքերէն՝ քաղաքային պատերազմը մղեց (1648-1653) : Այս շարժումը ոչ միայն երկրին ծանր վնասներու պատճառ եղաւ , այլ եւ ընդհակառակն , աւելի զօրացուց թագաւորական իշխանութիւնը :

3. Լուդովիկոս ԺԴ. Մաղարէնի մահուանէն յետոյ ինքն ստանձնեց Երկրին կառավարութիւնը : Իր երկու մեծ նախարարները — Գոլզէր եւ Լուվուա — Երկրին ելմուական , վաճառականական , զինուորական — ցամաքային եւ ծովային — վիճակը մեծապէս բարւոքեցին : Առիթ մը կը պահէր միայն փառասէր թագաւորին աշխարհակալութեան փափաքը գոհացնելու : Այս պատիհութիւնը ներկայացաւ , երբ Սպանիոյ թագաւորը , Փիլիպուս Դ. որուն դստեր հետ ամուսնացած էր ,

4. Լուդովիկոս ԺԴ.ի անջափահասութիւնը : 2. Ֆրանս և իր նետեւանքը : 3. Լուդովիկոսի աշխարհակալութեան փափաքը և երրեակ նիզակակցութիւնը :

մեռաւ : Բանակ մը զրկեց Սպանիսկան Ստորին-Նահանգները (1667) . բայց Անդղիոյ , Հոլանտայի եւ Շուէտի երրեակ դաշնակցութիւնը սպասաւորեց զինքը գրաւած տեղբուն մեծ մասը ետ տալու էքս-լա-Շարէլի խաղաղութեամբ (1668) :

կ. Լուգովիկոս՝ Շուէտի իր կողմը շահելէ եւ Անդղիոյ թագաւորը (Կարոլոս Բ.) կաշուելէ վերջ յարձակեցաւ Հոլանտայի վրայ որ իր յաղթական ընթացքը կասեցնելու մէջ զիստոր դերակատարն էր եղած : Ֆրանսական բանակը անցաւ Հուենոսէն , յառաջանալով միացեալ Ստորին-Նահանգներուն երկիրներուն մէջէն , մօտեցաւ Ամստերդամի : Այս ճգնաժամին մէջ Օրբանի կիյեօմ իշխանը՝ զոր Հոլանտացիք հրաւիրած էին զիւրենք պաշտպանելու , յուսահաստական միջոցի մը դիմեց որ սահայն յաջող արդիանք ունեցաւ — բացաւ սոհանքի գոները եւ տհա Գերմանական ծալը եւ Հուենոս ողողեցին երկիրը միելով արշաւող բանակը բարձրացիր վայրեր : Սպա Հոլանտական նաւատորմիզը զիկեց ֆրանսական եւ Անդղիսկան միացեալ զօրութեան դէմ գործելու . կախները վճռական արդիւնք չունեցան : Այս միջոցին Սպանիոյ թագաւորը , Գերմանիոյ կայսրը եւ Պրանտէնսուրկի հայորենտիրը Անգլիոյ օրինակին հետեւելով օգնեցին Հոլանտայի : Լուգովիկոս այս պատերազմին մէջ եւրապիոյ կիսուն դէմ զրաւ : Վերջապէս երկու կողմն ալ ձանձրացած՝ սկսան բանակցիլ խաղաղութեան համար որ կնքուեցաւ Նիմէկի դաշնագրով (1678) . Ֆրանչ-Գոնիթէ , Ազգաս եւ ֆլանտրիոյ զօրաւոր ամրոցներէն եւ քաղաքներէն շատեր ֆըրանտայի մնացին , Հոլանտա ամէն բան ետ առաւ , զիստոր կորսնցնողը Սպանիա եղաւ :

դ. Լուգովիկոս այս ժամանակ իր փառաց եւ զօրութեան զաղաթնակէտն էր հասած : Կը կառավարէր տէրութիւնը իրբեւ բացարձակ մրասքետ մը : Ուզեց իրեն հնաղանդեցնել իր հոգատակները կրօնական ինդրոց մէջ ալ , բայց դժուարութեանց բաղիւեցաւ բողոքականաց , Հանովնականաց եւ պատին կողմէ : Հալածեց բողոքականները , արգիլեց անոնց պաշտա-

4. Ֆրանսա՝ Հոլանտայի դէմ . Նիմէկի դաշնագրը : 5. Լուգովիկոսի ընթացքը կրօնական խնդիրներու մէջ :

մունքը , շատեր Ֆրանսոյէ մեկնեցան եւ վերջապէս խափանեց Նանդիթ հրովարտակը (1683) : Հանովնականք բազմաթիւ չէին , բայց անոնց մէջ կային մեծ ընտանիքներ , գրադէտներ եւ գիտուններ — Բասդալ , Սընոլ , Նիգոլ , Ռասին եւայն , Լուգովիկոս երկու անդամ հալածանք հանեց , առաջին անդամ փակեց անոնց դպրոցները եւ ցրուեց Բարիզի Բոր-Ռուալի կրօնաւորները (1664) , երկրորդ անդամ վանքն ու եկեղեցին կործանել տուաւ (1709) : Հումի պապը գժաեցաւ իր հետ , ուրովհետեւ (թագաւորը) թափուր թեմերուն եկամուտները իրբեւ արքունի իրաւունք հաւաքելու ձեռնարկած էր : Ֆրանսոյի եկեղեցականները առաջնորդութեամբ Պօուէի ժողով գումարեցին ուր Կալիֆան եկեղեցւոյն ազատութիւնները սահմաններով 1682ի Յայտարարութիւնը ստորագրեցին : Լուգովիկոս յետոյ երբ ամբողջ Եւրոպա իրեն դէմ զինեցաւ , զիջում ըրաւ պապին՝ այս խնդրոյն մէջ :

ե. Երբ Օրանիի կիյեօմ իշխանը Անդղիոյ թագաւոր եղաւ (1688) , Մեծ նիզակակցութիւնը կազմեց Լուգովիկոսի դէմ : Պատերազմը տեղի կունենար շատ կէտերու վրայ միանդամայն : Այս թշնամութիւնները գաղրեցան Ռիսվիքի խաղաղութեամբ (1697) : Լուգովիկոս՝ Հուենոսի վրայ եւ Ստորին-Նահանդաց մէջ զրաւած տեղերէն մէկ քանին ետ դարձուց եւ ձանցաւ գիյեօմ իրբեւ Անդղիոյ օրինաւոր թագաւոր :

դ. Լուգովիկոս իր վերջին պատերազմը մղեց Սպանիական յաջորդութեան խնդրոյն առթիւ : Այս կոիւը հետեւեալ կերպով ծագում առաւ : Սպանիոյ Կարոլոս Բ. թագաւորը անկառակ մեռնելով (1700) կտակով իրեն յաջորդ ընտրեց Սնիւուի Փիլիպոս իշխանը , որ Լուգովիկոսի թոռն էր : Գերմանիա , Անդղիա , Հոլանտա եւ Բրուսիա խորհելով որ Ֆրանսայի եւ Սպանիոյ սերտ միութիւնը կրնայ եւրոպական զօրութեան հաւատարակչութիւնը իսանգարել , միացան Գերմանիոյ կայսրին որդւոյն (Կարոլոս Սընդիկութիւն) ընտրութիւնը պաշտպաննել Փիլիպոսի դէմ : Սոյն պատերազմին 13րդ տարին՝ Գերմանիոյ կայսուրը մեռաւ եւ Կարոլոս Սընդիկութաքը անոր յաջորդեց : Դաշ-

6. Ռիավիքի խաղաղութիւնը : 7. Սպանիական յաջորդութեան պատերազմը :

նակիցք այժմ Գերմանիոյ եւ Սպանիոյ միութիւնը վտանգաւոր նկատելով՝ թողուցին որ Փիլիպպոս Սպանիոյ թագաւոր լինի : Ութրէչի (1713) եւ Ռասթաթի (1714) դաշնագիրներով՝ պատերազմը վերջացաւ եւ Անգղիա Սպանիայէն ստացաւ ճիխորալթար եւ Մինորքա , իսկ Ֆրանսայէն՝ Նոր-Երկրով եւ Նոր-Սկոլոփիա :

8. Մեծ միապետը իր արքունիքը փոխադրեց Վէրսայլ որ այնուհետեւ Ֆրանսայի բոլոր թագաւորաց բնակարանը եղաւ : Պալատը հոյակապ չէնք մ'էր որուն շորջը կային գեղեցիկ պարտէզներ զարդարուած՝ անդրիներով եւ ուրիշ հաճոյատեսիլ առարկաներով : Ասեղնագործեալ զգեստներ հագնող եւ կեղծամ կրող բազմաթիւ պալատականներ կը ծառայէին արքային : Բնդունելութեան, ներկայութեան կարգը , ինչպէս նաև ենելու , ճաշելու եւ պառկելու ժամերը սահմանուած էին որոշ արարողութեամբ : Պալատականաց եւ առ հասարակ ազնուականաց ընկերութեան յղիեալ բարքը , չորհապի ձեւերը , լեզուն եւ ճաշակը տարածուեցան Եւրոպից մէջ : Ուրիշ իշխաններ սկսան Մեծ ինքնակալին հետեւիլ անոր պէս ժնել տալով փառաւոր դղեակներ իրենց յարակից եւ անհրաժեշտ մասերով :

9. Լուդովիկոս շատ պատերազմաէր ինքնակալ մ'եղաւ եւ թէեւ իր զինուրական յաջողութիւնները պանծացուցին աշնունը , բայց աղքատացուցին եւ տկարացուցին երկիրը : Վնասակար եղաւ նաեւ իր աններով քաղաքականութիւնը որուն հետեւանքով Ֆրանսա 500,000 ճարտարարուեստ եւ հարուստ շիւկնօներ կորսնցուց : Քաղաքավարական յղիեալ ձեւերուն տակ ընկերութեան ապականեալ բարքը ծածկուած էր : — Լուդովիկոս քաջալերեց գրականութիւն , դիտութիւն եւ արուեստ , իր օրով հիմնուեցաւ Բարիզի Գիտութեանց Սկագեմիան : Մեծ թագաւորին երկարատեւ իշխանութեան փայլուն շրջանին փառքը կը կազմեն Ռատին , Գորնէյլ , Մոլիէս , Լաֆոնթէն , Պուտէ , Ֆենելոն , Բասգալ , Գոնտէ , Դուրէն , Գոլուէր , Լուվրուա , Պուալը , Բուժէ եւ այլ նշանաւոր անձեր :

8. Լուդովիկոս Ժ.Ի. արքունիքը : 9. Մեծ միապետին իշխանութեան նետեանքները :

Դ.

ԴԱՐՈՒԻՆ ՆՇԱՆԱԿՈՐ ԱՆՁԵՐԸ

ԽՄԱՍՏԱՍԷՐՔ ԵՒ ԳԻՏՆԱԿԱՆՔ

Յ. Պեյզոն (1561–1626) . Անդզիայի իմաստասէրներէն ամէնէն մեծը : Անհիմն վարկածներու եւ պատճառաբանութեանց՝ որոնք մինչեւ իր ժամանակիը կը գործածուէին վարժարանաց մէջ , փոխանակեց զննական , փորձաւական մէթուր — Մակածական գրութիւնը : Իր գլուխաւոր գործերն են Նոր Գործի , Յառաջացումն Ուսման եւ Ճառերը (Essays) :

Տէֆարդ (1596–1650) . Ֆրանսացի մեծ իմաստասէր մը : Նախ զինուր եղաւ , տար քաշուեցաւ Հոլանտա փիլիսոփայութեամբ զրադելու : Նշանաւոր չափագէտ էր նաեւ . Երկրաչափութեան մէջ գրահաշուոյ կիրառութեամբ՝ Բարձրագոյն Զափագիտութիւնը հնարեց . Բնագիտութեան մէջ ալ նշանաւոր եղաւ իր գիւտերով :

Քէրլէր (1571–1630) . Նշանաւոր Գերման չափագէտ մը եւ աստղաբաշխ : Գտաւ իր անունով ծանօթ «Երեք օրէնքները» որոնք Զափագիտական Աստղաբաշխութեան հիմք զրին . Իր ժամանակին անծանօթ մոլորակներու գոյութիւնը գուշակեց , հեռագիտակը կատարելագործեց . աշակերտած էր Թիքօ-Պրահէի :

Հարվի (1578–1657) . Իր բժշկական ուսումը ստացաւ Բատուայի մէջ . առաջին անգամ 1615ին յայտնեց արեան շրջանին զիւտը :

Սրինողա (1622–1677) . Ծնաւ Ամսդերտամի մէջ , հալածուեցաւ իր հրեայ կրօնակիցներէն : Իր անկախութիւնը պահելու մերժեց պատուաւոր եւ շահաւոր հրաւէր մը . Ճեռքի աշխատութեամբ կը հոգար իր ապրուստը , շատ պարզ եւ առաքինի կեանք մ'ունեցաւ , խորիմաց փիլիսոփայ մ'էր :

Տուէք դարուն զիսաւոր իմաստասէրները և գիտնականները :

Ի. Նիւղըն (1642–1727) . Զափադիտութեան ուսուցիչ է . զաւ Քէմպրիձի մէջ . գտաւ Տեսուանական օրէնքներ եւ մա- նաւանդ Տիեզերական Ծանրականութեան օրէնքը :

Լայպնից (1640–1716) . Գերմանացի արդի փիլիսոփանե- րէն ամէնէն ուսեալը , Գերմանական վիխոսփայութեան ընտ- րողական դպրոցին հիմնագիրը : Իր լաւատեսութիւնը պար- զուած է Աստուածդիտութիւն երկին մէջ : Պատմաբան եւ չա- փագէտ էր միանգամայն :

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՔ

Ռուպեն (1577–1640) . Հոլանտացի բարեկեցիկ ծնողաց զաւակ , Անվերսէն վախած կրօնական հալածանաց պատճա- ռաւ : Իրեւ նկարիչ պատմական տեսարաններու եւ կենդա- նագրի՝ զրեթէ հաւասարը ունեցած չէ . անխոնջ աշխատող մէր . 4000 նկարներ եւ ուրուագիծներ իր վրձինն արդիւնքն են : Իր արտադրութիւններուն մէջ ամէնէն համբաւաւորներն ևն վերջին դատասանը , Չորս Աւետարանիչերը , խաղաղու- թիւն եւ պատերազմ եւայլ :

Վանտիփ (1599–1641) . Ծնաւ Անվերսի մէջ , աշակերտ էր Ռուպէնսի , նշանաւոր՝ իրեւ կենդանագրի նկարիչ . Իր ամե- նալաւ պատմական նկարն է Խաչելութիւնը . Իր նկարները ա- ւելի չնորհ , նրբութիւն ունին , բայց նուազ միութիւն , աւելի իսէտական են քան Ռուպէնսինները :

Ռեմարտանթ (1606–1669) . Լեյտոնցի համբաւաւոր նկարիչ մը , իր նկարները խկատիպ են եւ սքանչելի՝ իրենց գոյնին եւ լուսոյ ու ստուերի ներդաշնակ միաւորութեան կողմէ : Գլխաւոր նկարներն են Տուրիա եւ իր ընտանիքը , Սամարացին եւայլ :

Բուսին (1594–1655) . Ֆրանսացի նկարիչ , Ալկարչուրեան փիլիսոփայ կոչուած է : Գլխաւոր նկարներն են Զրիեղեղ , Մովսէս մանուկ , Վերջին լերրիշը եւայլ :

Մուրիչ (1618–1682) . Սովանիացի ամէնէն նշանաւոր նկա- րիչներէն մին , իր առաջին նկարներուն նվաթը քաղած է խո-

նարհ դասակարգէն . զորօրինակ ներկայացնելով Մուրացիկ տղաֆ , Ծաղկավաճառ աղջիկներ եւլն . իր վերջին նկարները կրօնական դէմքեր կը ներկայացնեն :

ՄԱՏԵՆԱԳԻՐ

Պէն Ճօնսլին (1574–1637) . Անդգիացի . յաջորդաբար ե- ղաւ զինուոր , գերասան եւ թատերազիր . գախնեպակ քեր- թող՝ Յակոբոս Ա.ի ժամանակ : Գրած է բազմաթիւ խաղեր՝ գլխաւորաբար կատակերգութիւն :

Քալչըրոն (1601–1681) . Ծնաւ Մատրիտի մէջ . նշանաւոր Սպանիացի թատերագիր մը , թողած է գրեթէ 500 կտոր գը- րութիւններ :

Գորնէկը (1606–1684) . Ֆրանսական ողբերգութեան հայրը , իր թատրերգութեանց մէջ «նկարագրած է մարդիկ այնպէս» ինչպէս պարակն ըլլուլ » . Իր դպրոցին տիրող գաղափարն էր պարտականութեան յաղթանակը կրից վրայ : Իր փոքր ինչ ու- սուցիկ ոճը արդիւնք էր գլխաւորաբար կուկանոսի ազդեցու- թեան (զոր կը նախընտրէր Վերգիլիոսէն) : Գլխաւոր երկերն են Պոյիլսոս (*) , Սիդ (*) , Որատիոս (*) , Կիննա (*) :

Միլտոն (1608–1674) . Արդի ժամանակաց Անդգիացի ամէ- նէն մեծ զիցազներգակ բանաստեղծը . Գրամուէլի քարտու- ղարն եղաւ : Դրահիս կորուսեալ (*) , Դրահիս վերսին գտեալ եւ որիշ բազմաթիւ երկեր իր գեղեցիկ զրչն արգիւնքներն են : Աչաց լցուը կորանցուց իր վերջին տարիներուն մէջ :

Ճ. Դեյլլը (1613–1667) . Անդգիացի եպիսկոպոս մը . զրեց Աստուածաբանական եւ որիշ կրօնական նիւթերու վրայ , իր ոճն էր նկարագեղ , զարդարուն :

Լաֆոնդէն (1621–1705) . Ֆրանսացի մը . բանաստեղծ եւ առակախոս . իր գլխաւոր երկը , Առակները (*), «ընդարձակ կա- տակերգութիւն մը հարիւր զանազան արարուածներով» ըստ իր բացատրութեան :

Մոլիկո (1622-1673). Ֆրանսացի համբաւաւոր կատակերպակ : Նշանաւոր գլխաւոր գործերն են Գիտուն կիմերը, Երեւակ : Խակայական հիւանդը, Մարդաքեացը, Դարդութը եւայլն :

Բասգալ (1623-1662). Փիլիպիայ եւ գլխուն ֆրանսացի մը . մշակեց Բնագիտութեան Ջրարաշխական մասը : Հանսինամը . մշակեց Բնագիտութեան Ջրարաշխական մասը :

Պօուտէ (1627-1704) . Ֆրանսայի արքայորդւոյն ուսուցիչ կարգուեցաւ (1670) , այս ասթիւ պատրաստեց իր «Տիեզերական Պատմութիւնը» , յետոյ Մօի եպիփակոպոս ընալուեցաւ : Կան Պատմութիւնը , յետոյ Մօի եպիփակոպոս ընալուեցաւ :

Իր նշանաւոր գլխաւոր գործերն են Քառասնորդի (*) , Դամենական ճառեցը (**) , Ինքը՝ որ Ֆրանսայի ամէնէն պերձարանական ճառեցը (**) , Ինքը՝ որ Ֆրանսայի ամէնէն պերձարանական ճառեցը (**) :

Պընելը (1628-1688) . Անդվիացի քարոզիչ մը՝ որ 12 տարի լանտարկուեցաւ իր քարոզութեան համար . գրեց բանտին մէջ Պիտիւնը (**) :

Տրայչլն (1631-1700) . Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

Անդվիացի մեծ բանաստեղծ մը .

(*) Հայերէնի Թարգմանուած :

ՕՍՄԱՆՑԻՔ ԺԷ. ԴԱՐՈՒԻ Մէջ

Անմէտ Ա. — Սուլթան Ահմէտ իր հօր յաջորդելով (1603) շարունակեց պատերազմը Շահ Սրբասի գէմ որ գրաւած էր երեւան , կողոպտած էր էջմիածնի վանքը , առած էր կարս : Պարսից թագաւորը իմանալով որ ձէլազատէ փաշան մեծ պատրաստութեամբ իր վրայ կը քալէ , կործանեց շատ տեղեր որոնց բնակիչները անլուր խստութեամբ Պարսկաստան վարեց : Այս գաղթականները որոնցմէ շատեր մեռած էին տառապանաց չդիմանալով եւ կամ երասիս գետին մէջ ընկվածլով : հիմնեցին Ասպահանի մօտ Նոր-Զուղան ի յիշատակ իրենց կործանած քաղաքին : Օսմանցիք միեւնոյն ժամանակ կը պատերազմէին Սւստրիոյ կայսրին գէմ , որուն հետ սակայն Սուլթանը Սիդ-Վալորոի գանձգրութիւնը կնքեց (1606) լսելով որ քանի մը ասպատամբներ Ասիոյ մէջ զանազան տեղերու կը տիրեն . Այս ասպատամբները մի առ մի նուաճուեցան Գույուճու կոչուած Մուրատ փաշայէն : Յետոյ Պարսից հետ խաղաղութիւն կնքուեցաւ (1616) : Սուլթանը մեռաւ յաջորդ տարին (1617) :

Մուսթաֆա Ա. եւ Օսման Բ. — Սուլթան Մուսթաֆա իր եղբօր յաջորդեց , բայց եռամսնեայ իշխանութենէ վերջ հրաժարեցաւ : Օսման Բ. (Սուլթան Ահմէտի որդին) թագաւորեց . Լեհաց գէմ արշաւեց , բայց առանց յաջող արդիւնքի Պօլիս դարձաւ : Սուլթանը տեսնելով որ Եէնիչէրիք՝ որոնք երրեմն տէրութեան մեծ ծառայութիւն մատուցած էին , կ'սկսէին այժմ , ընդհակառակն , խոռոշութեան պատճառ ըլլալ , որոշեց բնաջինջ ընել զանոնք : Եէնիչէրիք՝ գրգռուած ինքնակալին ձեռք տուած խիստ միջոցներէն , շատ մը անկարգութիւններու պատճառ եղան , յետոյ Սուլթան Մուսթաֆա դարձեալ Օսմ. գահը բարձրացաւ , իսկ Սուլթան Օսման մեռաւ (1622) :

Մուրատ. — Սուլթան Մուսթաֆայի յաջորդեց Սուլթան Մուրատ որտևն թագաւորութեան առաջին տարիներուն մէջ Եշնիշքը շարունակեցին իրենց անկարգ ընթացքը : Սուլթանը չքրիք անկարծ մեծ կորովով մը ձեռնարկեց այս անկարգութիւնները յանկարծ մեծ կորովով մը ձեռնարկեց այս անկարգութիւնները . նաեւ վերջացնել խստիւ պատուհանելով պարագլուխները . նաեւ զսպեց կարինի ապստամբ կուսակալը եւ նուածեց Լիբանանու Տիրզի կոչուած լեռնականները : Օսմանցիք արշաւեցին նաեւ Տիրզի կոչուած լեռնականները : Պարագանեցին ապա Պարագանեցին այս քաղաքը, բայց չյաջողեցան գրաւել զայն . պաշարեցին այս քաղաքը, բայց չյաջողեց (1635), գրաւեց Ե- Սուլթանը անձամբ թշնամին վրայ քաղեց (1635), գրաւեց Ե- Արաքսէ անցնելով Դավրէժ ալ առաւ եւ առաջ Պօլս բեւան, Արաքսէ անցնելով Դավրէժ ալ առաւ եւ առաջ Պօլս բեւան, Սուլթանը հզօր բանակով մը կրկին յառաջ տեցին Երեւան : Սուլթանը հզօր բանակով մը կրկին յառաջ լուազ . պաշարմամբ Պալտաս քաղաքը գրաւեց : Երկար բա- խաղաց . պաշարմամբ Պալտաս քաղաքը գրաւեց : Երկար բա- խաղաց կերպ երկու տէրութեանց միջեւ հաշտութիւն Նակարան (1639) պայմանաւ որ Երեւան Պալտաս եւ Պալտաս Օս- մաննեանց մեայ : Սուլթանը Լեհաց վրայ ալ քաղեց, բայց չու- տով խաղաղութիւն հաստատուեցաւ : Այս կորովի Սուլթանը տով կուտան կամ կամ անողք ինքնակալի մը յիշա- տակը թողով :

Իպրահիմ Ա. — Սուլթան Իպրահիմ յաջորդեց իր եղբօր : Խաղահիները յարձակելով Ս.զումի վրայ՝ գրաւեցին զայն, բայց Սուլթանը բանակ մը զրկելով յաջողեցաւ կրկին առնել զայն : Սուլթանը զրաւոր նաւատորմիու մը զրկեց նաեւ Կրետէ ուր Սուլթանը պատառ մեծ կուտան կրկին վրայ յարձակելով պատառ Օսմաննեան ապաստանած էին Մալթայի ասպետները պատառ Օսմաննեան նաւատորմիու վրայ յարձակելով կուլպտած էին : Օսմանցիք նաւատորմիու վրայ յարձակելով կրկին գրաւելու համար :

Մէհմէմէտ Դ. — Սուլթան Իպրահիմի յաջորդեց Սուլթան Մէհմէտ : Եօթը տարեկան հասակին մէջ Օսմ. գահը բարձ- րացաւ խոսվութեանց մէջտեղ . Ասիական գաւառներուն կու- ռացաւ սական ապստամբած էին . դարձեալ Վենետիկիք սականներէն ումանք ապստամբած էին . դարձեալ Վենետիկիք ո՞չ միայն Գանտիա պաշարումէ ապատած էին, այլ եւ Օսմ. ո՞չ միայն Միանիմիու վրայ մեծ յազթութենէ վերջ Տարտանէլի նե- նաւատորմիու վրայ մեծ յազթութենէ վերջ Տարտանէլի :

Խուբան Մուրատ Դ. Սուլթան Իպրահիմ Ա. Սուլթան Մէհմէտ Դ.

Պուցին բերանը պաշարած էին : Մէծ-Եպարքուը եւ ապա ա- նոր որդին Քիօրբիլիլի կոչուած համբաւաւոր ցեղէն, իրենց խմաստուն կարգագրութեամբ դարձեալ զօրացուցին տէրու- թիւնը : Շուտով զօրաց ապստամբութիւնը զսպուեցաւ : Վենե- տիկցւոց դէմ պատերազմը յառաջ տարուեցաւ սաստիութեամբ, Կրետէ կղզին պաշարուեցաւ եւ որ վերջապէս հակառակ Ֆը- րանսայւոց միջամտութեան Օսմանցւոց ձեռքն անցաւ (1669) : Սւատրիայւոց եւ Օսմաննեանց միջեւ դարձեալ պատերազմ ծա- զելով Օսմաննեան բանակը Դանուբէն անցաւ . ճակատամարազ տեղի ունեցաւ Ա. Կոդարի մօտ : Կայսերական բանակը՝ որուն կը հրամայէր Մոնթէքուքուլի իշխանը, Թրանսայւոց օգնու- թեամբ յաղթեց Օսմաննեանց (1664) . պատերազմը դադրեցաւ երկու կողմերուն հաւանութեամբ : Սուլթանը Լեհաց Երկիրը արշաւելով զրաւեց Կամենից եւ Լեմպերկի բերդը (1672), բայց յետոց Սովիէնսքի զօրապետը ետ առաւ այս տեղերը (1673-1674) : Երկու տարի վերջ Լեհաց հետ խաղաղութիւն կնքուեցաւ (1676) եւ քանի մը տեղեր Օսմաննեանց ձեռքը մնացին :

Հունգարացիք՝ որոնց երկրին մեծ մասը գանձագրով Աւս- տրիայ անցած էր, ուզելով բոլորովին անկախ ըլլալ Օսման- նեանց օգնութիւնը ինզիրեցին : Օսմաննեանք ոչ միայն փութա- ցին օգնել, այլ եւ յառաջանալով հասան մինչեւ Վիեննա զոր պաշարեցին (1683) . քաղաքը միայն 10,000 զօրք ունէր . սա- կայն քաջութեամբ դիմացրեց, մինչեւ որ Լեհաց թագաւորը (Սովիէնսքի) Վիեննայի օգնութիւն հասնելով՝ քաղաքը ազա- տեց պաշարումէն :

Այս միջոցին՝ Աւստրիա, Լեհաստան, Վենետիկիքի, Մալ- թայի ասպետները եւ Ռուսիա միանալով կազմեցին Նուիրա- կան ճիշդակութիւնը Օսմաննեանց դէմ : Նիզակազաց բա- նակը գրաւեց շատ երկիրներ, զրոր. Աստիկէ, Մոռա, Թրան- սիլվանիա, Հունգարիա եւայլն : Իրաց այս անյաջող վիճակը շատ դժգուհութիւն յառաջ բերաւ բանակին մէջ, տէրութիւնը մեծ ճգնաժամի մէջ էր . Սուլթանը գահէն հրաժարեցաւ (1687) :

Այս Սուլթանին իշխանութեան միջոցին Հայոց եւ Յունաց միջեւ խոսվութիւն ծագեցաւ Երուսաղէմ: Յոյնք կ'ուզէին տի- Պատ. Ըստէ. Ա. Ա. Պատ. 6

րամալ Ա. Յակոբայ վաճքին որ Հայ ազգին դարձաւոր սեփեհաւ կանութիւնն է : Օսմանեան արդարաւէր Սուլթանը իրենց հրովարտակներով Հայոց իրաւոնքը հաստատելով՝ պաշտպանեցին վաճքը օտարաց ոտնձգութեանց դէմ :

Սիւլեյնան Բ. — Սուլթան Մէհմէտի յաջորդեց իր եղբայրը՝ Սուլթան Սիւլէյնան, որուն իշխանութեան առաջին տարիները խռովաթեան մէջ անցան, եէնիչէրիք սկսան ըստ հաճոյս աւագանիէն ոմանք աքսորել, ոմանք սպաննել կամ կողպտել. այս զոհերէն մին եղաւ Մեծ-Եպարքոսը, ժաղավորդը եւ իւլմայք նույիրական դրօշին տակ համարխմտաւծ՝ այս անկարգ զօրքերէն շատերը կոտորեցին, բայց առով երկիրը բոլորովին չխաղաղեցաւ :

Եպառնակեց պատերազմը դաշնակցաց դէմ, բայց կորսընցուց Պելկրատ (1687) եւ Պոսնիա (1688)։ Սուլթանը թէեւ ուղեց հաշտութիւն կնքել, սակայն Վիեննայի դեսպանածոլով պայնը պայմանները (1689) արդելը եղան խաղաղութեան հաստատուելուն, թշնամիները նիշ եւ վիտին քաղաքները գրաւելով՝ յաւաջացան մինչեւ իւսկիւպ։ Սուլթանը Ս.դրիանուպօլիս երթալով՝ աւագանիին հետ խորհրդակցելէ վերջ Քէօփրիւլու Մուսթաֆա փաշան Մեծ-Եպարքոս անուանեց։ Նորընտիր եպարքոսը, արքանաւոր յաջորդ իր հօր եւ եղոր, անմիջապէս ձեռնարկեց աշրութեան ելմտական վիճակը բարոքել եւ կարգապահութիւն հաստատել բանակաց մէջ։ Քրիստոնեաց հասարակութեանց սիրտը շահեցաւ իր շնորհներով, հրամայեց խստիւ որ սուանց խտրութեան ազգի եւ կրօնի գտաերը արդարութեամբ տեսնուին։ Շնորհիւ այս եւ այսպիսի իմաստուն կարգադրութեանց՝ Օսմանցիք գարձեալ գլաւեցին Մոսա, Նիշ, Վիտին եւ Պելլատ (1690)։ Սուլթանը մեռաւ յաջորդարին (1691)։

Անմէտ Բ. — Սուլթան Սիւլէյնանի յաջորդեց իր եղբայրը՝ Սուլթան Ահմէտ, շարունակեց պատերազմը կայսերականաց դէմ. ասոնք յաղթեցին Օսմանեան բանակին (1691)։ Ս.յս պատերազմին մէջ գնդակահար մեռաւ Քէօփրիւլու Մուսթաֆա

փաշա . իր մահը մեծ վիշտ պատճառեց առ հասարակ բոլոր հաղատակաց։ Վենետիկցիք ալ պաշարմամբ զրաւեցին Քիոս կղզին։ Սուլթանը մեռաւ, երբ կը պատրաստուէր թշնամիներուն դէմ քայելու (1694)։

Մուսրաֆա Բ. — Սուլթան Ահմէտի յաջորդեց Սուլթան Մուսթաֆա (Մէհմէմէտ Դ.ի որդին)։ Օսմանեան նաւատորմը վենետիկցւոց յաղթելով՝ կրկին զրաւեց Քիոս։ Ուուսական բանակ մը յաղթուելով՝ ստիպուեցաւ Ս.զախու պաշարումը վերցնել (1695)։ զարձեալ Սաքանիոց կայսրնախիք իշխանը յաղթուեցաւ, որով քանի մը կարեւոր քաղաքներ Օսմանեանց ձեռք անցան։ Սակայն Օսմանեանց բախուը յանկարծ փոխուեցաւ։ Ուուսաց կայսրը, Մեծն Պետրոս գարձեալ գրաւեց Ս.զախ։ Ս.սատրիական բանակը Զինթայի ճակատամարտով յաղթեց Օսմանեանց (1697)։ Սուլթանը խաղաղութեան բաղձալով՝ ստորագրեց Գարլովիձի դաշնագիրը (1699) որով Ա.մբողջ Հունգարիա եւ Թրանսիլվանիա Աւստրիացւոց անցան, իեհաստան գարձեալ տէր եղաւ իր կորոնցուցած երկիրներուն, Վենետիկցիք՝ Մուսայի մէկ մասին եւ Դալմատիոյ, Ուուսիա Ս.զախու բերդին։ Ս.յս հաշտութիւնը անհրաժեշտ էր այն պահուն երբ Օսմանեան տէրութեան զանազան կողմերը ապստամբութիւններ կը ծագէին։ Կառավարութիւնը արտաքին թշնամիներուն դէմ պատերազմելու հոգէն աղատած՝ զրավեցաւ երկրին բարեկարգութեան կենսական խնդրով։ Բանակին մէջ կարգապահութիւն հաստատուեցաւ, ապստամբութիւնները զսպուեցան։ Քիչ ժամանակ վերջ Սուլթանը հրաժարեցաւ (1703)։

(Ա.Ա.Փ.Ռ.Փ.ՈՒ.Ա)

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԵԽՐՈՊԻՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

Գերմանիա Ժ. դարուն սկիզբը՝ զանազան կուսակցութեանց բաժնուած է : Ֆերտինանտ կայսրին կրօնական մոլեռնանդութիւնը պատճառ կ'ըլլայ երեսնամեայ պատերազմին որ շատ աղետաբեր եղաւ Գերմանիոյ . վասն զի շատ գիւղեր, քաղաքներ կործանեցան, երկիրը բաժնուեցաւ փոքր եւ տկար իշխանութեանց : Գերմանիա այս բաժանեալ եւ տկար վիճակին մէջ միաց մինչեւ երկու դար :

Երեսնամեայ պատերազմը, Լուդովիկոս Ժ.ի արշաւանքները ծանր կերպով վնասեցին Սպանիոյ հողային ամրողութեան եւ քաղաքական ազդեցութեան :

Ֆրանսա, ընդհակառակին, թէեւ կուի Ժ.ի անջափառասութեան առաջին երկու տարիներուն մէջ շատ բան կորսնցուց այն բարգաւաճ վիճակէն զոր ստացած էր Հենրիկոս Դ.ի իշխանութեան տակ, սկսաւ դարձեալ զօրանալ Ռիշլէօ եւ Մալարէն կարդինալներուն եւ մանաւանդ Լուդովիկոս Ժ.ի ժամանակ : Այս մեծազօր ինքնակալին թագաւորութիւնը Փրանսական պատմութեան ամէնէն փառաւոր շրջաններէն մին եղաւ զինուորական փառաց, գրականութեան, գիտութեանց եւ արտեստից տեսակէտով : Ֆրանսա Ժ. դարուն Եւրոպիոյ ամէնէն զօրաւոր պետութիւնն էր : Լուդովիկոս Ժ.ի գրեթէ անընդհատ պատերազմները շատ վնասեցին երկրին, այս պատճառաւ, ինչպէս պիտի տեսնենք, Ֆրանսա չկրցաւ յաջորդ դարուն իր այս գերակշխ գիրքը պահել :

Ժ. դարը նմանապէս Անդղիոյ համար մեծութեան թուական մ'եղաւ հակառակ 1642ի եւ 1688ի շարժումներուն որոնք ուժգնապէս ցնցեցին երկիրը : Անդղիա ընդարձակ երկիրներ

ստացաւ ուր հիմնեց կարեւոր գաղթականութիւններ : Կիյեվ Գ.ի իշխանութիւնը շատ օգտակար եղաւ, նախ չափ մը գնելով Լուդովիկոս Ժ.ի անարդար պահանջումներուն եւ այս կերպով Անդղիոյ գիրքը բարձրացնելով եւ երկրորդ՝ նուիրագործելով Անդղիական ազգին խորհրդարանական իրաւունքները իր իրաւանց Յայտարութեան ուխտով :

Շուէտ համբաւաւոր ըրաւ զինքը այս դարուն մէջ իր փառաւոր մասնակցութիւնը Երեսնամեայ պատերազմին : Ռուսիա եւ Բրուսիա կը մոնեն զարգացման նոր շրջանի մը մէջ սահմանուած մեծ տեղ զրաւելու Եւրոպիոյ մէջ յաջորդ դարուն :

Օսմանեան պետութիւնը ծանր վնասներու կ'ենթարկի այս դարուն մէջ . վասն զի Եէնչէլիք վնասակար կը դառնան պետութեան : Քէօփրիւկիւ գերգսաստանէն նշանաւոր եպարգուներ, տէրութեան այս խառնաշլիոթ վիճակին մէջ, զնահատելի ծառայութիւններ կը մատուցանեն հայրենեաց . բայց ոչ Սուլթաններուն ունանց խստութիւնները եւ ո'չ Քէօփրիւկիւ եպարգուներու խմաստուն կարգադրութիւնները կարող կ'ըլլան այս խստովութեանց առջեւն առնել բոլորովին : Ուրիշ աւելի կորովի Սուլթանի մը պահուած էր բնաջինջ ընել այս խովարար տարրը — Եէնչէլիքիները — եւ տէրութիւնը ազատել մեծ վտանգներէ :

Ժ. Դ. Ր

Ա.յս դարու զլուաւոր դէմքերն ու դէպքերն են

Ա. Անդղիոյ կայսրութեան կազմութիւնը .

Բ. Բրուսական պետութեան » — Ֆրետերիկ Մեծ .

Գ. Ռուսական կայսրութեան » — Մեծն Պետրոս .

Դ. Միացեալ-Նահանգաց »

Ե. Դարուն նշանաւոր անձերը .

Զ. Օսմանցիք Ժ. դարու մէջ :

ԱՆԳՂԻՈՅ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԻՆ

1. ԺԶ. դարէն ի վեր՝ Եւրոպիոյ Սրեւմտեան հինգ պետութիւնները – Սպանիա, Փորթուկալ, Հունաստա, Ֆրանսա եւ Անգղիա – ունեցան գալութիւններ երկրիս զանազան մասերուն մէջ: Փորթուկացիք եւ Սպանիացիք գաղթային շարժման իրարի յաւածագահներ ամէնէն հարուստ երկիրներու տէր եղան: Հունաստացիք հաստատուեցան Սումագրա եւ ձափա կղզիներուն մէջ: Ֆրանսացիք զբաւեցին Ադամախա (այժմ Նոր-Սկոլախա), Գանատա, Միտիստիփի երկրը եւայլն:

2. Գաղթավայրերը կը նկատուէին իրրեւ պետական կալուսներ զրոս իւրաքանչիւր պետութիւն կը շահագործէր իր հաշուոյն: ԺԲ. դարու գաղթականութիւնները սկսան ծագկիլ հաստատեցին առեւտրական յարաբերութիւններ Մայր-Հայրենիքին հետ: Կառավարութիւնները եկամուտի նոր աղբիւր մը տեսնելով այս վաճառականական յարաբերութեան թէջ, յայտարարեցին թէ՛ գաղթային վաճառականութիւնը իւրենց սեպհականութիւնն է եւ ուստի անոր մենաշնորհը ծարիւցին Առեւտրական ընկերութիւններու:

3. Այս գաղթային պետութիւններէն ամէնէն զօրաւորն էր Անգղիա որ ոչ միայն տէր եղաւ ընդարձակ երկիրներու, այլ եւ զանազան առիթներով գրաւեց միւս տէրութեանց երայիրներէն մեծ մասը, այսպէս հաստատելով գաղթային կայսերէն մը «ոլուն վրայ արեւը մարը չէր մտներ»:

4. Տիրեց Հնդկաստանի: Անգղիացիք՝ Մատրաս եւ Ֆրանսանացիք Բնոնախէրի Առեւտրական ընկերութիւններ հաստարանացիք Բնոնախէրի Առեւտրական մէջ ունեցան կառուիլ: Ֆրանսատա էին: Ասոնք իրարու մրցակից՝ սկսան կառուիլ: Ֆրանսանացարութեան կան կառավարութիւնը որ գաղթային աշխարհավարութեան կան կառավարութիւններ չէր ըմբռներ եւ թերեւս Անգղիայ հաճելի կարեւութիւնը չէր ըմբռներ չէր մտներ»:

1. Եւրոպական առաջին գաղթային երկիրները:
2. Գաղթավայրերը՝ պետութիւնների հայտնիածածանի կայուած:
3. Անգղիա՝ գաղթային կայսրութիւն:
4. Անգղիա Հնդկաստանի առաջին կառուիլ:

Պործ մ'ընելու բաղձանքով՝ եւ կանչեց (1754) Ֆրանսական Ընկերութեան վարիչը որ սկսած էր Հնդկաստանի տիրել: Գլայվ որ Անգղիական Ընկերութեան ծառայութեան մէջ էր, կործանեց Ֆրանսական մրցակից Ընկերութիւնը, եւ մէկ պատերազմով տիրեց Պենկալայի ամրող երկրին (1757): Անգղիայ խորհրդարանը Գլայվի իշխանութեան զեղծումները լսելով 1773ի որոշման համաձայն իր Հնդկական բալոր ստացուածոց վրայ ընդհանուր կառավարիչ կարգեց (1774) Ու. Հէսդիմիլս:

Սա՝ Ընկերութեան կալուածները եւ հարստութիւնը աւելցուց, գաղթեցաւ հարկ տալէ Մհծ-Մոնկոլին որուն նախահայրերը ԺԶ. դարու սկիզբ՝ Հնդկաստանի ալիրելով Հէլի իրենց իշխանութեան մայրաքաղաք բրած էին: Անգղիայ Հնդկական աշխարհակալութիւնը շատ գիւրին գործ մ'եղաւ, վասն զի Մհծ-Մոնկոլներուն իշխանութեան քայլայումէն վերջ՝ կուսակալները անկախ եղան, այնպէս որ երկիրը բաժնուեցաւ բազմութիւն տկար իշխաններու միջնւ որոնք իրարու դէմ կը կուտէին վարձկան զինուորներով:

5. Անգղիացիք Ամերիկայի մէջ ալ մեծ յաջողութիւններ ունեցան հակառակ մրցակից Ֆրանսացի գաղթականաց: Այս երկու ազգերու գաղթականաց միջեւ խոռվութիւնը սկսաւ, երբ Գտնատայի (Փրանսացի): Կառավարիչը Հնդկիկներու եւ գաղթականներու խոռմի մը զինելով զրկեց Հըտաւնի շրջակայքը հաստատուող (Անգղիացի) գաղթականաց վրայ (1689): Ֆրանսացիք յաղթուեցան եւ Քէպէքի անկումը (1759) վերջայուց այս երկարատեւ պատերազմը: Ֆրանսա 1763ի գաշնագրով հրաժարեցաւ Հիւսիսային Ամերիկայի մէջ ունեցած զրեթէ բոլոր կալուածներէն: Անգղիայ եւ իր գաղթականաց զրօք այս ժամանակ կը ծածանէր այն ամրող երկրին վրայ որ կը տարածուէր Առլանտանէն մինչեւ Արեւմուտքի մեծ գետը բացառութեամբ միայն նոր-Օրլէանի եւ Լուիզիանայի որոնք Ֆրանսացին Սպանիայ անցան:

6. Սակայն Անգղիա մեծ վասաներու ենթարկեցաւ նոյն

5. Անգղիայ դժուարութիւնները և ունեցած երկիրները Ամերիկայի մէջ:

6. Անգղիա կը կորսնցնէ, իր Ամերիկայի գաղթավայրերէն մեծ մասը:

իսկ իր գաղթականներուն կողմէ, երբ շեղեցաւ իր գաղթային քաղաքականութենէն: Զանազան մեծածախս պատերազմներու առթիւ՝ ահազին պարտքի տէր եղած էր. փափաքեցաւ իր Ամերիկացի հապատակները այս դիլուած պարտքին մասնաւ կից ընել վճարմամբ Դրօշմին (1763): Գաղթականները Անգլիական սովորութեան հակառակ գտնելով այս որոշումը որ տրուած էր առանց իրենց հաւանութիւնն առնելու, ընդդիմատրուած էր առանց իրենց հաւանութիւնն առնելու: Վերջացան եւ ոտք ելան իրենց իրաւոնքը պաշտպանելու: Վերջացան պէս յաջողեցան՝ ֆրանսացւոց օգնութեամբ՝ անկախ ըլլալ Մեծն Բրիտանիոյ իշխանութենէն (1781):

Դ. Ուկիլելը Բիթ մեծ դեր խաղաց Հնդկաստանի, Ամերիկացի եւ առ հասարակ գաղթային ինդիրներու մէջ, խորհրդականին մէջ ջատագովելով գաղթային աշխարհավարութիւնը: Անգլիա՝ Ժ. զարուն՝ իր փառքը եւ ունեցած զօրաւոր դիրքը մէջ զիսաւորաբար այս նշանաւոր քաղաքացին լուրուակիոյ ջանքերուն եւ վարչական հիմնալի կարողութեան կը պարտի:

Ը.

ԲՐՈՒԽՍԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Պատմական կապը.— Պրանտէնպուրիկ՝ Միջին դարու գերմանական կայսրութեան բազմաթիւ պետութիւններէն մին էր. Ասոր հին բնակիչները Սլաւ շեղէ կռապաշտ ժողովուրդ մ'էին. Քերմանացիք առանց յաղթեցին եւ երկիրը՝ որ զրաւուեցաւ, անցաւ չոհէնճողլէին լնատնիքին (1417). Պրանտէնպուրիկ մարդիկը բրուսից դուքսին դստեր հետ ամուսնալով (1618) ժառանքեց Բրուսիա: Պրանտէնպուրիկ մարդիկը՝ Քերմանիոյ կայսրին օգնելով պայմանով ստացաւ առ Պրանտէնպուրիկ մարդիկը՝ Քերմանիոյ ախարմատ իրավունք 16. անունով: Այս նուազման անզամ բրուսից թագաւորի ախարմատ ֆրետերիկ Ա. անունով: Այս բրուսից թագաւորութիւնը կը բարգանար իրավունք անշատ քանի մը գտաներէ, բակազմ թագաւորութիւնը կը բարգանար իրավունք անշատ քանի մը գտաներէ, այնպէս որ թագաւորը իր երկրին մէկ մասէն միւսը երթալու համար կը պարտապահ անցէս որ թագաւորը իր երկրին մէկ մասէն միւսը երթալու համար կը պարտապահ անցէլ անցնելու երկրիններէ որոնք իրեն չէին վերաբերեր: Ֆրետերիկ Կյուօմ, որուէլ անցնելու երկրիններէ որոնք իրեն չէին վերաբերեր: Ֆրետերիկ Կյուօմ, բրուսից երկրորդ թագաւորը, մեծ ինսպութեամբ եւ ջանքով ունեցաւ բազմար բանակ մը եւ զանձ մը՝ որոնցմով իր որդին կարողացաւ ընդարձակելու մարդ բանակ մը եւ զանձ մը՝ որոնցմով իր որդին կարողացաւ ընդարձակելու բրուսիա եւ զայն պատկառելի զօրութիւն մը ընելու եւրոպիոյ մէջ:

7. Ուիկելը Բիթի ծառայութիւնները իր հայրենիքին:

ՖՐԵՏԵՐԻԿ ՄԵԾ

1. Ֆրետերիկ Մեծ՝ ֆրետերիկ Կյուօմին որդին էր, անհամաց եղաւ իր հօր որ չարաչար կը վարուէր իր հետ, այնպէս որ վերջապէս ֆրետերիկ փախաւ: Իր մանկութիւն ժամանակ ստացաւ ֆրանսական կրթութիւն, կը սիրէր դիտուն եւ մատենագիր անձեր, չարունակ կը թղթակցէր վղթէրի եւ ուրիշ ֆրանսացի մատենագիրներու հետ: Իր խիստ հօր մահը բարձրացուց զինքը Բրուսական գահը (1740):

2. Ֆրետերիկ կը բնակիէր Պերլինի մօտ գիւղ մը Բոցտամ: Իր առաջին մոտածումն եղաւ թագաւորութիւնը ընդարձակելու ձեռնարկել, որուն համար երկու անհրաժեշտ բաներն ունէր: — հարուստ գանձ մը եւ մարզուած մեծ բանակ մը — այժմ առիթ մը կը մինտուէր աշխարհականի փափաքները գոհացնելու: այս առիթը չուշացաւ:

3. Գերմանիոյ Կարոլոս Զ. կայսրը առանց արու զաւակի մեռնելով Մարիա Թերեզա, իր դուստրը՝ իշխեց հօրը ժառանձական ստացուածոց վրայ որք էին չունքարիոյ եւ Պահեմիոյ թագաւորութիւնները, Աւստրիոյ Արքիթքսութիւնը եւն: Բայց զանագան իշխաններ կայսրութենէն երկիր կորզելու նպատակիվ չուտով յարձակեցան Մարիա Թերեզայի վրայ: Ֆրետերիկ այս արշաւուններէն մին էր. Շիլեզիա բանակ մը զրկեց, երկու յաղթութիւններ տարաւ (1741-1742): Կայսրուհին իր բոլոր զօրութիւնը թշնամիներուն դէմ գործածէլու համար հաշտութիւն ըրաւ ֆրետերիկի հետ անոր տալով Շիլեզիա: Այս պատերազմը թէեւ գտրձեալ նորոգուեցաւ (1774), բայց վերջացաւ առանց մեծ հետեւանքի: Բրուսիա հետզետէ կարեւուրութիւն կը ստանար իր կորովի եւ քաշ թագաւորին վարչութեան տակ:

4. Մարիա Թերեզա՝ որ Շիլեզիա գտւաւէն վերջնականագիս հրաժարելու դիտաւորութիւն ունեցած չէր երբեք,

1. Ֆրետերիկ Մեծի կրօւթիւնը: 2. Իր խորհուրդը: 3. Ֆրետերիկ կը յարձակի Մարիա Թերեզայի երկիրներուն վրայ: 4. Նօրնամեայ պատերազմին սկիզբը և վախճանը:

զայն գարձեալ գրաւելու համար գաղտնի դաշնակցութիւն կնքեց Թրանսայի, ինչպէս եւ Ռուսիա բաժնելու նպատակով: Թրետերիկ եւ Շուէտի հետ Բրուսիա բաժնելու նպատակով: Թրետերիկ իմանալով այս գաղտնի նիվակալցութիւնը իր գէմ, յարձակութականի սկսաւ: Այսպէս ծագեցաւ Եօթնամեայ պատերազմը: Դաշնակցք ամէն կողմէ Արշաւեցին Բրուսիա: Թրետերիկ այս անհստասար պատերազմին մէջ հաստատեց թէ՝ ինքը քաջ ռազմագէտ մ'էր, մարզուած զօրքերով երկրին մէկ ծայրէն ուազմագէտ մ'էր, մարզուած զօրքերով վանելու համեւը կը քալէր արագ եւ ճարսիկ շարժումներով վանելու համար արշաւող թշնամի բանակները: Սովորաբար յաղթող կը մարդիսանար, բայց կրեց նաեւ պարտաւթիւններ ա'յնքան ծանր հանդիսանար, բայց կրեց նաեւ պարտաւթիւններ ա'յնքան ծանր որ մինչեւ իսկ քանիցս անձնասալանութեան դիմելու խորհուրդ ունեցաւ: Ռուսիոյ Ելիսարեթ կայսրուհիցն մահը փոխեց լուրովին Բրուսիոյ թագաւորին բախտը, վասն զի անոր յաջորդը, Պետրոս Գ. Ռուսիոյ գահը բարձրանալով (1762) ո'չ միայն խառնութուած իսկ գահը բարձրանալով (1763) Բրուսիոյ տալ Շիլեզիա: Եւ Հուղերձուրիկի գանձարով (1763) Բրուսիոյ տալ Շիլեզիա: Եւ Հուղերձանայ պատերազմին մէջ երկու կողմէն միլիոնէ աւելի Եօթնամեայ պատերազմին մէջ երկու կողմէն միլիոնէ աւելի մարդիկ ինկան: Բրուսիոյ որ պատերազմի դաշտ եղած էր, մարդիկ ինկան: Բրուսիոյ գանձարակ գանձարակ էր. Թրետերիկ սկսաւ եղած վնասները դարձարակ գանձարակ էր. Թրետերիկ սկսաւ ծագութեան մը գաւառներ տպահարի ըմանել, Շիլեզիա եւ ուրիշ քանի մը գաւառներ տպահարի ըմանել, բաւ ժամանակի մը համար, ցորեն բաշխեց Ժողովրդեան, գալարեան շնորհուած թովարձատրեց զինուորները, իսկ մեսնողներուն ընտանեաց թովարձատրեց զինուորները, իսկ մեսնողներուն ընտանեաց թովարձատրեց զինուորները:

Ծ. Թրետերիկ Մեծ միշտ հոգածու իր թագաւորութիւնը բնդարձակելու յաջողեցաւ Ռուսիոյ եւ Աւստրիոյ հետ Երրեակ նիվակալցութիւնը կազմելու Բոլոնիա բաժնելու նպատակով: Նիվակալցութիւնը կազմելու 1772 ամբով գաւառ մը որ իր թարուսիոյ բաժինն եղաւ: Ամբով գաւառ մը որ իր թարուսիոյ բաժինն եղաւ: Ամբով իր թարուսիոյ բաժինն եղաւ: Ամբով իր թարուսիոյ բաժինն եղաւ:

5. Բրուսիա Կ'ընդարձակուի ի վնաս Բոլոնիոյ:

6. Թրետերիկ Մեծ մեռաւ 1786ին: Իր ժամանակի ամէնէն մեծ զօրապետներէն մին եղաւ. իր ճեռնարկած բոլոր զործերուն արդարութեան մասին ոչ շատ փոյթ եւ ոչ մեծ խզճահարութիւն ունեցաւ: Իր կեանքին մէջ մէկ նպատակ միայն ունէր — Բրուսիա ընել Եւրոպիոյ մեծ տէրութիւններէն մին — եւ յաջողեցաւ: Հոռմէական Սուրբ (Գերմանական) կայսրութիւնը բաժնուեցաւ Աւստրիոյ եւ Բրուսիոյ — Երկու մեծ Միապետութեանց — միջեւ:

Դ.

ԲՈՒԽԱԿԱՆ ԿԱՅՍՏՐՈՒԹԻՒՆ

Պատմական կապ. — Անծանօթ ժամանակներէ ի վեր Արեւելքի Սլավները Ռուսիոյ մէջ հաստատուած էին իրարմէ անկախ ցեղերու բաժնուած: Շուէտէ եկող հիւսիսային մարդիկ միացնելով այս ցեղերը կազմեցին Ռուսական ազգութիւնը եւ պետութիւնը (ՑՅՀ) որուն մայրաբազարներն եղան յաջորդաբար նովկորու եւ թիէվ Ռուսք ժ. գարուն բրիտաննեայ եղան Վլատիմիր Մեծի իշխանութեան օրով: ԺԴ. գարուն Ճինկիլ-խանի Թամարները Ռուսիա արշակով զրեթէ երկու դար իրենց իշխանութեան ենթարկեցին զայն մինչեւ որ Խվան Վասիլիվի, Մուկուտայի Մեծ-Խշանը որ Ռուսիոյ միւս բոլոր իշխաններուն վրայ զերիշխանութիւն ստացած էր, ժԵ. դարուն՝ Թամարները վանեց եւ կոչուեցաւ Զար: Երբ Ռուսիկ հաստատուած Թագաւորական ցեղը վերջացաւ (1598), խոռվութեանց շշան մը սկսաւ որ փակուեցաւ Միքայէլ Ռոմանովի Զարին ընտրութեամբ (1613): Այս Զար եւ իր յաջորդը, Ալեքսանդր տէրութիւնը ընդարձակեցին:

ՄԵԾՆ ՊԵՏՐՈՍ

1. Մեծն Պետրոս՝ Միքայէլ Ռոմանովի Ալեքսանդր որդւոյն զաւակն էր. իր տկար եղբօր հետ Զար հաշակուեցաւ, երբ զեւ մանուեկ էր (1682): Սովիա փառասէր քրոջը հնարքներուն հակառակ յաջողեցաւ առանձին իշխել (1689): Իր մանկութիւնն անցուց գիւղի մը մէջ ուր Սովիայի իշխելու սէրը

6. Թրետերիկի նկարագիրը: 1. Մեծն Պետրոսի մանկութիւնը և կրթութիւնը:

զայն դարձեալ գրտուելու համար գաղտնի գաշնակցութիւն կնքեց Ֆրանսայի, ինչպէս եւ Ռուսիոյ, Բոլոնիոյ, Սաքսոնիոյ և Շուէտի հետ Բրուսիա բաժնելու նպատակով: Ֆրետերիկ իմանալով այս գաղտնի նիշակակցութիւնը իր գէմ, յարձակուի մասնի սկսաւ: Այսպէս ծագեցաւ Եօթնաւեայ պատերազմը: Պաշնակիցք ամէն կողմէ Արշաւեցին Բրուսիա: Ֆրետերիկ այս Դաշնակիցք ամէն մէջ Աստատեցմին մէջ հնքը քաջ անհաւասար պատերազմին մէջ հաստատեց թէ ինքը քաջ սազմագէտ մ'էր, մարզուած զօրքերովն երկրին մէկ ծայրէն սազմագէտ մ'էր, քաջ արտիկ արագ եւ ճարսպիկ շարժումներով վանելու համեսը կը քաջ արտիկ արագ եւ ճարսպիկ շարժումներով: Սալորաբար յաղթող կը մար արշաւող թշնամի բանակները: Սալորաբար յաղթող կը հանդիսանար, բայց կրեց նաեւ ոլարտութիւններ այնքան ծանր որ մինչեւ իսկ քանիցս անձնասպանութեան դիմելու խորհուրդ Ռուսիայ Ելիսարեթ կայսրուհույն մահը փոխեց բունեցաւ: Ռուսիոյ Ելիսարեթ կայսրուհույն բախտը, վասն զի անոր յաջորդը, ըրովին Բրուսիոյ թագաւորին բախտը, վասն զի անոր յաջորդը:

Պետրոս Գ. Ռուսիոյ գահը բարձրանալով (1762) ո'չ միայն խառնական կայսութիւն ըրաւ Ֆրետերիկի, իր մտերիմ բարեկամին հետ, դադութիւն ըրաւ Ֆրետերիկի, այլ եւ օգնութիւն դրկեց անոր: Շուէտ հետեւեցաւ Ռուսիոյ այլ եւ օգնութիւն դրկեց անոր: Շուէտ հետեւեցաւ Հովհաննելու օրինակին: Մարիա Թերեզա ստիպուեցաւ հաշտութիւն ընել Հուալէրձուրիկի գաշնազրով (1763) Բրուսիոյ տալ Շիլեզիա: Եւ Հուալէրձուրիկի գաշնազրով (1763) Բրուսիոյ տալ Շիլեզիա: Եվթնամերայ պատերազմին մէջ երկու կողմէն միլիոնէ աւելի բարձրական: Բրուսիա՝ որ պատերազմի դաշտ եղած էր, աւելակ դարձած էր. Ֆրետերիկ սկսաւ եղած մնաները դարձնանել, Շիլեզիա եւ ուրիշ քանի մը գաւառներ ապահարի ըստ մահանակի ինկան: Բրուսիա՝ մը համար, ցորեն բաշխեց ժողովրդեան, բաւ Ժամանակի մը համար, Բրուսիա ապահարի ըստ մահանակի սկսաւ ապահարի ուրիշ քանի մը համար, ցորեն բաշխեց ժողովրդեան, բրուսիա ապահարի ըստ մահանակի ինկան: Բրուսիա ապահարի ուրիշ քանի մը համար, ցորեն բաշխեց ժողովրդեան, բրուսիա ապահարի ըստ մահանակի ինկան:

5. Բրուսիա կ'ընդարձակուի ի վնաս Բոլոնիոյ:

6. Ֆրետերիկ Մեծ մեռաւ 1786ին: Իր ժամանակի ամէնէն մեծ զօրապետներէն մին եղաւ. իր ձեռնարկած բոլոր գործերուն արգարութեան մասին ոչ շատ փոյթ եւ ոչ մեծ իղձահարութիւն ունեցաւ: Իր կեանքին մէջ մէկ նպատակ միայն ունէր — Բրուսիա ընել Եւրոպիոյ մեծ տէրութիւններէն մին — եւ յաջողեցաւ: Հառմէական Սուրբ (Գերմանական) կայսրութիւնը բաժնուեցաւ Աւստրիոյ եւ Բրուսիա — երկու մեծ Միապետութեանց — միջեւ:

Պ.

ՌՈՒՍՍԿԱՆ ԿԱՅՍՏՐՈՒԹԻՒՆ

Պատմական կապ. — Անժանօթ ժամանակներէ ի վեր Արեւելքի Սլավները Ռուսիոյ մէջ հաստառուած էին իրարմէ անկախ ցեղերու բաժնուած: Շուէտէ եկող հիւսիսային մարդիկ միացնելով այս ցեղերը կազմեցին Ռուսական ազգութիւնը եւ պետութիւնը (862) որուն մայրաբաղաներն եղան յաջորդաբար նովկորու եւ թիէվ Ռուսք ժորուն գարուն քրիստոնեայ եղան վատիմիք Մեծի իշխանութեան օրով ժորուն ձինկիզ-խանի Թաթարները Ռուսիա արշաւելով զրեմէ երկու զար իրենց իշխանութեան ենթարկեցին զայն մինչեւ որ իշխան վասպովիչ, Մոսկուայի Մեծ-իշխանը որ Ռուսիոյ միւս բոլոր իշխաններուն վրայ զերիշխանութիւն ստացած էր, ժե. գարուն Թաթարները վանեց եւ կռչուեցաւ Զար: Երբ Ռուսիկէ հաստառուած Թագաւորական ցեղը վերջացաւ (1598), խորովութեանց մը սկսաւ որ վակուեցաւ Միքայէլ Ռումանօֆ Զարին ընտրութեամբ (1613), Այս Զարը եւ իր յաջորդը, Ալեքսանդր տէրութիւնը ընդարձակեցին:

ՄԵԾՆ ՊԵՏՐՈՍ

1. Մեծն Պետրոս՝ Միքայէլ Ռումանօֆի Ալէքսանդր որդւոյն պաւակին էր. իր ակար եղբօր հետ Զար հաշակուեցաւ, երբ զեռ մանուկէ էր (1682): Սովիա փառաւէր քրոջը հնարքներուն հակառակ յաջողեցաւ առանձին իշխան (1689): Իր մանկութիւնն անցուց գիւղի մը մէջ ուր Սովիայի իշխանու սէրը

6. Ֆրետերիկի նկարագիրը: 1. Մեծն Պետրոսի մանկութիւնը և կրթութիւնը:

լքած էր զինքը . չոտացաւ խնամեալ կրթութիւն մը : Ունեցաւ քանի մը օտարական բարեկամներ որոնք թերեւս ամէնէն տւելի ազգեցութիւն ունեցան . իր ապագայ խորհուրդներուն վրայ : Ժամանակ մը Արքանկէլ մնաց ուր ապրեցաւ նաւորդներու հետ :

Զ. Դեռատի կայսրը մեծ կրոսվ , կամք ունէր : Իր միակ փառակիրութիւնն եղաւ ժողովուրդը բարձրացնել արհեստներու միջոցաւ որոնք ո՛ եւ է ազգի մը բարեկեցութեան խարիսխը կը կազմեն : Արեւմտեան ազգերը ճանչնալու համար ճամփորդեց (1697) զանազան երկրներ : Հոլանտա , Սարտամի նաւարաններուն մէջ իրեւ պարզ գործաւոր աշխատեցաւ : Անգլիա ալ այցելելով իր ժամանակը անցուց գլխաւորապար նաւարաններուն մէջ , նաւաշնութեան արհեստն ուսումնամիելով :

Ց. Իր զինուորներուն մէկ մասին ապաստամբութիւնը լսել լով փութաց Ռուսիա դաւնալ . նոյն խոկ իր ճեւքով անոնց մէ մէկ քանին գլխատեց : Սար սկսաւ իր ընկերական բարեկարգութեանց հոկայ գործը : Արեւմտեան քաղաքակրթութեան հիացող՝ արգիլեց իր ժողովուրդին ասիական ազգային տարագը հագնիլ , մօրուք ճգել եւ կամ տուրք մը վճարել : Ազնուականաց տիտղոսները փոխեց եւ անոնց իշխանութիւնը տիկարացուց եւրոպայէ բերել տուաւ գործաւորներ եւ ճարտարապետներ , հիմնեց դարպաններ , թարգմանել տուաւ զրքեր արհեստական եւ այլ գործնական ծանօթութիւններ տարածելու համար : Վերակազմեց նաեւ բանակը եւ վարչութիւնը օգտուելով Գերմանական եւ Շուէտական մեթուստներէ :

Դ. Մեծն Պետրոսի այս եւ այսպիսի բարեկարգութիւնները մեծ դժգոհութիւններ յառաջ բերին Ռուս ժողովուրդին մը որուն ազգային եւ կրօնական զգացումները չէին յարգուած : Մեծանուն Զարին դէմ էին կղերականները որոնք գայթակղած էին այլագաւան օտարականներու ցոյց տրուած չնորհները տեսնելով , բանակը որուն հրամանատարութիւնը յանձնուած էր օտարուելով Գերմանական եւ Շուէտական մեթուստներէ :

2. Կայսրին դիտաւորութիւնը և ճամբրդութիւնը : 3. Իր բարեկարգութիւնները : 4. Իր խիստ միջոցները՝ դժգոհներուն դէմ :

բացակայէր կրօնական հանդէսներու մէջ . իր կինը (Եւ գոքսիա) եւ որդին (Ալէքսիս) ալ այս դժգոհներուն մէջ էին : Մեծն Պետրոս խիստ միջոցներու դիմեց : Զնշեց պատրիարքութիւնը եւ անոր տեղ հաստատեց Ս. Սինովը եւ ինքն եղաւ Ռուսական եկեղեցուց պետք . խստութեամբ պատժեց անհաւատարիմ զինուորները . Մոսկվայի բնակիչներէն ապատելու համար հաստատուեցաւ , ինչպէս պիտի տեսնենք . իր տէրութեան հիւսիսային մասին մէջ եւ վերջապէս իր ընտանեաց ընդդիմութեան յաղթելու համար իր կինը խարազանել եւ որդին սպաննել տուաւ :

Ե. Մեծն Պետրոսի ուրիշ խորհուրդներէն մին ալ եղաւ ունենալ նաւահանգիստ իր տէրութեան սահմաններուն վրայ : Այս նպատակով արդէն Ազախ գրաւած էր (1696) եւ այժմ իր րուրու ուշադրութիւնը դարձուց դէպի ի հիւսիս , ուր նպաստաւոր առիթ մը կը ներկայանար : Տասնեւհինգ տարեկան պատանի մը , Կարոլոս ԺԲ. Շուէտի գահը բարձրացած էր (1697) : Ռուսիա , Դանիա եւ Բոլոնիա միացան անոր թագաւորութիւնը իշրենց մէջ բաժնելու : Կարոլոս ԺԲ. փութով նախ Դանիոյ եւ ապա Բոլոնիական բանակին վրայ յարձակելէ յետոյ՝ քալեց 80,000 զինուորներէ բազմացեալ Ռուսական բանակին դէմ որ կը պաշարէր Նարվա քաղաքը : Ռուս յաղթուեցան (1700) : Շուէտի քաջ թագաւորը իր յաջողութենէն քաջալերուած՝ պատրաստուեցաւ Ռուսիա արշաւել : Մեծն Պետրոս հաշտութիւն առաջարկեց . բայց երբ իր առաջարկութիւնը մերժուեցաւ , որոշեց արգիլել Շուէտացիներուն յառաջխաղացութիւնը ճամփանելը կործանելով եւ երկիրը աւերակ դարձնելով : Կարոլոս՝ հակառակ ճմէուուան խստութեան եւ ծանր զրկումներուն՝ շարունակեց իր արշաւանքը Ռուսիոյ մէջ : Վերջապէս Մեծն Պետրոս յաղթեց Բուլթավայի մօտ (1709) Կարոլոսի որ թուրքիա ապաստանեցաւ : Զարը այս պատերազմի միջոցին հիմնեց (1704) Պետրապուրի քաղաքը՝ զրո իր տէրութեան մայրաքաղաքն ըրաւ Մոսկվայի տեղ : Մեծն Պետրոս գրաւեց

5. Մեծն Պետրոսի պատերազմները Շուէտի և Պարսկաստանի նետ . այս պատերազմները ինչ նետեւանք ունեցան :

նաեւ Պարսիկներէ բազմաթիւ գաւառներ (1723), այնպէս որ Ռուսիա ունեցաւ կարեւոր նաւահանգիստներ Պալմիկ եւ Կասպից ծովերուն վրայ :

Յ. Նշանաւոր Զարը մեռաւ 1725ին արկածի մը հետեւանքավ : Իր կեանքը եղաւ պայքար մը անցեալին աւանդութեանց, նախասպաշարմանց, մէկ խօսքով՝ ընդհանուր բարբարոսութեան դէմ : Փոխեց Ռուսաց բարքը, սովորութիւնները որէնքները : Արժանի եղաւ մեծ տիտղոսին իր մեծ ձեռեւ օրէնքները : Արժանի եղաւ մեծ տիտղոսին իր մեծ ձեռ նարկներուն համար որոնցմավ Ռուսիա Եւրոպիոյ քաղաքակրթեալ երկիրներէն մին եղաւ : Ռուս ժողովուրդը պահպանեց իր բրդերուն եւ աւանդութիւններուն մէջ անոր յիշատակը որ «Հայրեննեաց Հայր» կոչուեցաւ :

Պատմական կապ. — Մեծն Պետրոսի յաջորդներուն մէջ ամէնէն նշանաւորն եղաւ Կատարինէ Բ. կայսրունին (1762), որուն օրով ամբողջ Խրիմ զրաւուեցաւ և Ռուսիա ազատ մուտք ունեցաւ Սեւ ծովու վրայ, Բոլնիոյ երրեակ բաժանմամբ (1772, 1793 եւ 1795) ընդարձակ հողեր միացուց իր կայսրութեան բաժանմամբ (1772, 1793 եւ 1795) ընդարձակ հողեր միացուց իր կայսրութեան հետ : Այս աշխարհակալ կայսրունին մեռաւ 1796ին, Քանի մը կայսրերէ յետոյ Ռուսական գանձ բարձրացաւ Ալեքսանդր Բ. որուն իշխանութեան Թուականը կը հասցնէ մեզ մինչեւ ԺԹ. դար :

Դ.

ՄԻԱՑԵԱԼ-ՆԱՀԱՆԴԱՅ ԿԱՂՄՈՒԹԻՒՆԸ

Պատմական կապ. — Բ. Գոլոմակուէ վերջ ուրիշ յանդուզն խուզարկուներ ալ սկսան ծանօթացնել Նոր-Աշխարհը Հին-Աշխարհի : Սպանիացիք աւելի հարաւային մասերոն (Ֆլորիտա, Միխիլիի, Մերսիկա եւնին.) հաստատուեցան : Անդամական ծանօթացն մասերը խուզարկելով՝ Ասլմանտենի եղերը հաստատեցին իշպիցիք արեւելեան մասերը խուզարկելով՝ Ասլմանտենի եղերը հաստատեցին իշպիցիք արգիտարկերը որոնք կը տարածուէին Մէյնէն մինչեւ ձորճիա : Իրենց հաստատած առաջին գաղթավայրն եղաւ (1607) Վիենինիա, իսկ վերջինը՝ ձորճիա (1733). Ալէկանի լեռնաշղթան իրբեւ պարփակ արգիլեց այս գաղթականները դէպ (1733). Ալէկանի լեռնաշղթան իրբեւ պարփակ արգիլեց այս գաղթականները կամաց անսատուերը : Ֆրանսացին իրենց հաստատուեցան Գաղթականի մէջ եւ Տիգրանի մինչեւ Նոր-Օրիէսան :

Յ. Մեծն Պետրոսի դերը :

ապա տէր նկատեցին զիրենք ընդարձակ երկրի մը (որուն առաջին խուզարկուներն իրենք եղած էին) որ կը տարածուէր Ալէկանի լեռնաշղթայէն մինչեւ Ռոբի լեռները եւ Քէպէքէն մինչեւ Նոր-Օրիէսան :

Ֆրանսացիք եւ Անգլիացիք գաղթականներ ուզելով հողային առաւելութիւններ ատանալ ի վեաս իրալու, զժաեցան (1689): Փորրիկ ընդհարութեան մէջ անսօթ է «Ֆրանսական կապատերազմ» անունով, Բազմաթիւ Հնդիկ ցեղեր զաշնակցեցան ֆրանսացւոց Անգլիական կառավարութիւնը օգնեց իր գաղթականներուն, մինչդեռ ֆրանսականը ոչինչ ըրաւ իրեններուն համար : Քէպէքի անկումը (1759) հակառակ ֆրանսացիք գաղթականներուն դիւցազնական պաշտպանութեան՝ գործնականին մէջ՝ վերջացուց այս պատերազմը : Ֆրանսաւ՝ 1763ի դաշնագրով՝ Անգլիայ յանձնեց իր ունեցած զբեթ բոլոր երկիրներու :

Այս պատերազմը մեծ հետեւանքներ ունեցաւ, Միացուց սերտ կափերով զանազան գաղթավայրերը, որոնք Ֆրանսական կամ ուրիշ մրցակից թշնամիններու յարձակումն զիրենք ապահոված ըլլալով՝ պաշտպանութեան պէտքը այժմ շատ չէն զգար եւ վերջապէս հաստատուեցաւ թէ՝ Ամերիկա սահմանուած էր զիստուրաբար Կնզիլիախօս ցեղին բնակութիւնն ըլլալու :

1. Անգլիական գաղթականութիւնները չուտով զարգացան Մայր-Հայրենիքէն իրենց տրուած արտօնութեանց չնորհիւ : Ունէին շահաւոր առեւտրական յարաբերութիւններ ֆրանսացւոց հետ : Երբ Գէորգ Գ. Անգլիայ զահը բարձրացաւ, որուեց որ հին օրէնքին տրամադրութիւնը խստիւ ի գործ դրուի — արգիլել իր գաղթականներուն առեւտուրը օտարներու հետ : Բաց աստի Խորհրդարանը Բիթի եւ Պրեքի պերճախօսութեան հակառակ՝ քուէարկեց դրօշմաքուդիի տուրժը զոր գաղթականները պարտաւոր էին վճարել (1765) : Գաղթականները առարկելով որ իրենք Խորհրդարանին մէջ ներկայացուցիչ չունին եւ թէ այս նոր օրէնքը հակառակ է Անգլիական սոլորութեան՝ ընդգիրացան : Անգլիա ետ առաւ Գրօշմաթուղթի օրէնքը եւ բաւականացաւ թէյի վրայ չատ ջնշին մաքս մը դնելով : Գաղթականները ասոր ալ ընդգիրացան եւ Անգլիացւոց ներած ած թէյի տափերը ծովը նետեցին : Այս գէպը փութացուց պատերազմը : Անգլիա զօրք զրկեց պատժելու համար անսատուերը : Գաղթականները իրենց առաջին Համաժուութիւնը կամաց առաջին պատժերը :

2. Անգլիա կը գժուի իր Ամերիկայի գաղթականներուն հետ :

— 62 —

զովս ունեցան Ֆիլատելֆիա ուր սրոշելէ վերջ իրենց ընթացքը՝
Խմբագրեցին «Իրաւանց Յայտարարութիւնը» (1774)։

Դ. Գաղթականները իրեւ Անդղիացի հպատակներ իրենց
իրաւոնքները պաշտպանելու ելան (1775)։ Իրենց զօրաց ընդ-
հանուր հրամանատարն էր Ռուշինկղըն։ պատերազմը երկուո-
տեք սաստկութեամբ յառաջ առարուեցաւ։ Համաժողովը համա-
զուլով որ թագաւորը գոհացում պիտի չտայ իր գաղթական-
ներուն արդար պահանջներուն, որոցց բոլորովին զատուիլ
Անդղիային յայտարարելով որ «Միացեալ Գաղթականները ա-
նական եւ անկախ Նահանգներ են»։ Նախ՝ Համաժողովին նա-
խագահը եւ յետոյ գաղթականաց ներկայացուցիչները ստորա-
գրեցին Սմերիկայի անկախութեան յայտարարութիւնը (1776,
Յուլիս 4)։ Ս. Յապէս Անդղիական 13 գաղթականութիւնները միա-
ցած եղան նոր ազգ մը — Սմերիկայի Միացեալ Նահանգները։

Ե. Պատերազմը աւելի սաստկացաւ։ Լաֆայէթ, Ֆրան-
սացի ազնուական մը՝ բազմաթիւ կամաւորներով Սմերիկա գնաց
իր ծառայութիւնը նուիրելու Ամերիկացւոց դատին։ Սարադո-
կայի մէջ Անդղիացւոց պարտութեամբ (1777), Ֆրանսա ոչ
միայն ճանչցաւ Միացեալ-Նահանգաց անկախութիւնը, այլ եւ
օդնեց անսոնց դրամով, նաւով եւ զօրքով։ Ռուշինկղըն վճռա-
կան պատերազմով մը երրքթառունի մէջ (1781) բոլորովին
ընկձեց Ֆրանսացւոց օդնութեամբ Անդղիացւոց զօրութիւնը։
(1783)ի Բարիկի գանձագրով՝ Անդղիա ճանչցաւ Միացեալ-Նա-
հանգաց Անկախութիւնը։

Դ. Նոր Սահմանագլութիւնը՝ (1787-1788) որ քուէար-
կուելով ընդունուեցաւ Նահանգներէն, աւելի ամրապնդեց ա-
նոնց միութիւնը։ Ռուշինկղըն առաջին նախագահն եղու (1789):
Ժողովուրդին երախտագիտութիւնը երկրորդ անդամ նախագահ
ընտրեց զայն (1793-1797)։ Ռուշինկղըն առաջ հանրային կեան-
քէ քաշուելով՝ առանձնացաւ Վերնօն Լեոնի կալուածներուն
մէջ։ Մահուան օրը՝ (1799) բոլոր երկիրը միացաւ իր վերջին

2. Անդղիացի գայրականները կ'որոշեն բաժնուի մայր-հայրենիքին։ 3.
Ֆրանսացի կ'օգնեն Սմերիկացւոց Միացեալ-Նահանգաց կազմութիւնը։ 4.
Պւաշինկղըն առաջին նախագահ Միացեալ-Նահանգներուն։

յարգանքը մատուցանելու անոր յիշատակին որ եղաւ «պատե-
րազմի մէջ առաջին, Խաղաղութեան մէջ առաջին եւ նաեւ ա-
ռաջին՝ իր քաղաքացիներուն սրտին մէջ»։

Ե.

ԴԱՐՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՐ ԱՆՁԵՐԸ

ԽՄԱՏԱԽՐՔ ԵՒ ԳԻՏԱԿԱՆՔ

Բ. Ֆրանժին (1706-1790). Ծնած Պոոդըն քաղաքը, աղ-
քատ ծնողաց զաւակ, տպարանի մը տէր եղաւ խնայող եւ աշ-
խատող բնութեամբ։ Զանազան հրատարակութիւններով, իր
հստատած գրատունով եւ գրական ընկերութեամբ օգտա-
կար եղաւ իր հայրենակիցներուն։ Քաղաքական առարկին
մէջ պաշտպանեց իր երկրին շահէրը, երբ զրկուեցաւ Անդղիա
եւ Ֆրանսա։ Իբրեւ զիտուն հաստատեց կայծակին եւ ելեկ-
տրականութեան նոյնութիւնը, յետոյ հնարեց շանթարգելը։

Լինէ (1707-1778)։ Շուետացի նշանաւոր բուսաբան մը։
Պարզեց բուսաբանութիւնը գտնելով բայսերու կանոնաւոր դա-
սուակարգութիւն մը, որով կարելի է իրաքանչիւր սեռ եւ տե-
սակ սահմանել ճիշդ եւ համառու բացատրութեամբ։

Տ'ալամպէր (1717-1783)։ Ֆրանսացի նշանաւոր չափա-
զէտ, կարեւոր մասնակցութիւն ունեցաւ ֆրանսական Հանրա-
զիտարանին մէջ։ Գիտութեան համար ունեցած սիրոյն կը միա-
ցնէր անշահամեր սփի մը։ մերժեց Մեծն Ֆրետերիկի եւ Կա-
տարինէ Բ. կայսրուհետոյն հրաէրները՝ որոնք շատ պատու-
աոր եւ բարձր դիրք մը կը խստանային իրեն։

Հընդիլը եղբայրներ։ Սկզբանական երկուքն ալ նշանաւոր՝
վիրաբուժութեան մէջ, երկու եղբայրներն ալ կանոնի թա-
գառական ընկերութեան անդամ ընտրուեցան։

Պարունակած իմաստակները և գիտնականները։

Ա. Սմիթ (1723–1790) . Ակովտիացի իմաստամէր մ'է , իր ուսումը ստացաւ Կլասիկի Համալսարանին մէջ եւ ուր յետոյ փիլիսոփայութեան ուսուցիչ կարգուեցաւ : Հարստորիշն ազգաց անուն գրքին մէջ որով հիմը դրաւ Քաղաքական Տնաեսութեան , հաստատեց աշխատութիւնը եւ դրամագլուխը միացնելու պէտքը : Յանձնարարեց աշխատութեան բաժանման սկզբունքը եւ պաշտպանեց ճարտարութեան ու վաճառականութեան կատարեալ աղատութիւնը :

Քանդ (1724–1804) . Գերմանացի առաջնակարգ բնագանցագէտ մը որ մեծ աղքեցութիւն ունեցաւ իր դարու իմաստամէրներուն վրայ :

Բրիսլի (1733–1804) . Անդգիացի գիտուն մը նշանաւոր՝ իր քիմիական եւ բնագիտական գիտաբարվ , ինքն էր որ առաջին անդամ գտաւ թթուածին կազը (1774) : Իր քաղաքական եւ կրօնական կարծիքներուն պատճառաւ հալածուած՝ ապաստանեցաւ Ամերիկա . բազմուհասոր երկեր թողած է :

Կալվանի (1737–1798) . Իտալացի լնագէտ մը , Անդամազնութեան ուսուցիչ , գտաւ Ելեկտրականութեան այն մասը որ իր անուամբ կալվանականուրիշն կոչուած է :

Ու. Հերշել (1738–1822) . Ծնած Հանովրի մէջ : Անդգիա եկաւ իրեւ երաժիշտ , յետոյ ինքզինքը նուիրեց գիտութեան : Գտաւ Ռւրանս մոլորակը (1781) եւ անոր արդանեակիները (1787) , ուսումնասիրեց Միգամտծները : Իրեւ նշանաւոր աստեղագէտ Լոնտոնի եւ Բարիզի Գիտութեան Ընկերութիւններէն անդամ ընդանուեցաւ :

Լավուազիէ (1743–1794) . Ֆրանսացի ամէնէն մեծ տարրաբաններէն մին , քիմիական գիտութիւնը օժտեց նոր Անուանականութեամբ : Ուսումնասիրեց եւ գտաւ ջուրին եւ կազերտ բաղադրութիւնը . այս գիտերով եւ մանաւանդ մարմիններու այրման բացարութեամբ մեծ յեղացքում յառաջ բերաւ : Սպաննուեցաւ իր ժամանակի շփոթութեանց միջոցին :

Լաբլաս (1749–1827) . Ֆրանսացի չափագէտ մը , վարժապետանոցներու մէջ ուսուցիչ եղաւ , եւ վարեց քաղաքական բարձր սպաշտոններ : Լաբլաս իրեւ գիտուն լրացուց նիւղընի

գործը պարզելով ինչ ինչ գժուարութիւններ Տիեզերական Ծանրականութեամբ աշխարհի զրութիւնը բացարելու մասին : Իր ամէնէն կարեւոր երկերէն մին է «Երկնային Մեքենագիտութիւն» (Mécanique Céleste) :

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ

Յ. Սիւիթ (1667–1745) . Անդգիացի մատենագիր , ունեցաւ զրութիւններ քաղաքական խնդիրներու վրայ : Իր գլուաւոր երկին է Կուլյովիշի մամբուրդութիւնը որով կը հեգնէ մարդկային սնապարծութիւնները : Մեռաւ յիմար վիճակի մէջ :

Էտիխարն (1672–1719) . Անդգիացի մատենագիր , իր ուսումն առաւ Օքսֆորտի մէջ , կարեւոր մասնակցութիւն ունեցաւ իր օրուան քաղաքական խնդիրներուն մէջ : Գրեց նամակներ եւ ուսանաւորներ , հրատարակեց պարբերական հանդէսներ ուր փայլեցաւ ամէնէն աւելի իրեւ արձակագիր , իր ողբերգութիւն , կատոն մեծ յաջողութիւն ունեցաւ :

Ս. Բօր (1688–1744) . Անդգիացի բանաստեղծ , 12 տարեկան հասակին մէջ սիրուն ուսանաւորներ կը գրէր . տկարակազմ եւ դիւրագրգիռ էր . գրական բուռն վէճէր ունեցաւ : Գլխաւոր երկերն են ձառ մը ննայատութեան վրայ , որ Պուալօի Արուես ֆերողականին ոճով գրուած քերթուած մ'է . Իշխականին եւ Ողիսականին թարգմանութիւնը , որ իր ոճը չունի Հոմերի վաեմ պարզութիւնը : Մարդուն վրայ գրած երկով Լայպնիցի Լաւատեսութիւնը կը տաղաչափէ . իր քերթուածները ունին նկարագեղ պատկերներ :

Ռիչարտսըն (1689–1761) . Անդգ. վիպագրութեան հիմնադիրներէն մին , առաջին անդամ ինքն սկսաւ կրքին եւ նկարագրիներու մանրախոյզ վերլուծումը : Իր վէպերը նամակի ձեւ ունին , անձերը կը պատմեն իրենց արկածները : Գլուխ գործոցն է Գլարիսա Հարց :

Մոնդէսիօ (1689–1755) . Պորտոի մէջ ծնած , իր քաղաքին խորհրդարանին նախագահ եղաւ : Հրաժարեցաւ հանրա-

յին պաշտօնէն բոլորովին դպրութեամբ զբաղելու համար : Իր Պարսկական նախականին առաջին անգամ զինքը ճանչուց գրական աշխարհին : Ճամբորդեց շատ երկիրներ, Անգղիա միաց երկու տարի ուսումնասիրելով ժողովրդեան բարքն ու հաստատութիւնները . երկու կարեւոր երկերն եղան Հռոմեացոց մեծորեան եւ անկման պատմառները եւ Ոգի օրինաց :

Վոլդիր (1694-1778) . Ֆրանսացի միծահոչակ մատենագիր , թողած է բազմահատոր երկեր ուր կը տեսնուի իր յաջողութիւնը գրական գրեթէ բոլոր սեռերուն մէջ : Իր գրուածոց չարամիտ ակնարկութեանց պատճառաւ բանտարկուեցաւ եւ ապա աքսորուեցաւ Անգղիա ուր սորվեցաւ Անգղիացւոց լրգուն , գրականութիւնը եւ իմաստասիրութիւնը : Կեանքին վերջին 20 տարիները անցուց իր նոր կալւածներուն մէջ , այս պատճառաւ կոչուեցաւ Ֆերնեյի նախապետը : Գլուաւոր երկերն են Դիւցազներգուրին մը (Henriade) , Լուդովիկոս Ժ.Դ.ի դարը , Կարոլոս Ժ.Բ.ի պատմութիւնը , Անգղիական նախականին : Փիլիսոփայական բառարանին , ինչպէս եւ ուրիշ գրուածոց մէջ Վոլդէր անհաշու թշնամի կը ներկայանայ Քրիստոնէութեան : Ունեցաւ բազմաթիւ հիացողներ որոնց մէջ էր Ֆրեներիկ Բ. Բրուսիոյ թագաւորը :

Պիւֆոն (1707-1788) . Ֆրանսացի նշանաւոր բնապատում , գլուաւոր երկն է Բնական պատմութիւնը . այս երկասիրութիւնը՝ Պիւֆոնի գիտունի եւ մատենազրի համբաւը շինեց :

Ֆիլիպին (1707-1754) . Ժ. գարու Անգլ. վիպագիրներէն ամէնէն մեծը . Դում ձօնիւս իր ամէնէն նշանաւոր վէպն է :

Ս. Ճօնսըն (1709-1784) . Անգլ. մատենագիր , բազմաթիւ հանգէսներու աշխատակցած է : Գլուաւոր երկերն են Անգղ. բանասեղծներուն կեանքը , Անգղ. բառարան մը :

Դ. Հիւմ (1711-1776) . Սկովտիացի իմաստասէր եւ պատմաբան . գլուաւոր երկն է Անգղիոյ պատմութիւնը :

Ժ. Ժ. Ռուսօ (1712-1778) . Ժընէվ ծնած , ժամագործի զաւակ , Տիժոնի Ակադեմիոյ առաջարկած հարցման (գիտութեանց եւ արուեստից յառաջիմութիւնը բարքերը եղծանելու թէ ազնուացնելու նպաստած է) պատասխանելով շահեցաւ

մրցանակը : Հեղինակած է բազմաթիւ նուագախալեր եւ գրական ընտիր երկեր : Գլուաւոր աշխատաթիւններն են Բնիկեական դաշն որուն համար աքսորուեցաւ ֆրանսայէն , Էմիլ , ուր պարզած է իր մտնկավարժուկան տեսութիւնները : Ժ. Ժ. Ռուսօի գործերը մեծ ազգեցութիւն ունեցան իմացական աշխարհին վրայ :

Օ. Կոլցամիր (1728-1774) , Խոլանտիոյ մէջ ծնած : Գըլլիաւոր երկերն են Ուկյֆիլիցի Երեցը , որ հովուերգութիւն մ'է(*) . Գիւղի ամայի(*) . Կը յոնարհի յաղթելու համար :

Լևսինի (1729-1781) . Գերմանացի նշանաւոր քննադատ եւ թատերագիր : Իր Երկրին գրականութեան բարենորդիչներէն մին եղաւ ազատելով զայն Ֆրանսացի մատենագիրներու ձախող հետեւողութիւննեն :

Է. Պլրի (1730-1797) . Անգղիացի համբաւաւոր պէրճախոս : Երեսփոխանական ժողովց մէջ պաշտպանեց Ամերիկայի Անգղիացի գաղթականներուն պահանջները . յարձակեցաւ Հնդկաստանի կառավարիչն (Հէսդինկո) զէմ որ չորաչար գործած էր իր իշխանութիւնը : Երբեմն կոչուած է Անգղիացի Կիլերոն : Գլուաւոր երկերն են ճառ մը Վակեմին եւ Գեղեցկին վրայ եւ յոնրիդածութիւնները :

Է. Կիպոլըն (1737-1794) . Անգղիացի պատմաբան : Գըլլիաւոր երկն է Հռոմեական կայսրութեան անկման եւ կործանման պատմութիւնը , վեց հատոր :

Շիլիկ (1759-1805) . Գերման նշանաւոր բանստաելծ եւ արձակագիր մտանագիր : Պատմութեան ուսուցիչ եղաւ Իշնայի մէջ : Գլուաւոր երկերն են Ուիլկելի Դիլ , Զանգակը , Երեսնամեայ պատերազմին պատմութիւնը :

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՔ

Հանտէլ (1684-1759) . Գերմանացի Երաժիշտ-Հեղինակ . Անգղիա այցելեց եւ հոն անցուց իր վերջին տարիները : Ամէնէն համբաւաւոր հոգերգութիւններն (oratorio) են Բարայի՝ Եղիպտոս , Մեսիա :

Ալր Ճ. Ռիյնօլցս (1723–1892) . Նշանաւոր պատմական նկարիչ : Անդղիոյ Թագաւորական Ակադեմիոյ առաջին նախագահն եղաւ :

Թ. Կեյմսպորո (1727–1788) . Անդղիացի նկարիչ . գեղեցիկ են իր գիւղանկարները :

Հեյցըն (1732–1809) . ծնած Վիէննայի մօտ . ինքն եղաւ արդի նուագախումբ երաժշտութեան հայրը : Հեղինակած է նուազախաղեր , հոգերգութիւններ , համանուազներ , հատանուազներ : Ամէնէն մեծ հեղինակութիւնն է Սրարչագործութիւնն (հոգերգութիւն մը) :

Պ. Ուկադ (1738–1820) . Ամերիկա ծնած , եղաւ Անդղիոյ Թագաւորական Ակադեմիոյ նախագահն , նշանաւոր պատմական նկարիչ :

Մոզարդ (1756–1792) . Գերմանացի տաղանդաւոր երաժիշտ . իր կեանքին մեծ մասը Վիէննա անցուց : Գլուաւոր հեղինակութիւններն են Տօն ձիօվաննի , Մահաջօրիլ վրա իր մահուան անկողնին մէջ գրեց :

Գանովա (1757–1822) . Իտալացի քանդակագործ . համաւուոր՝ իր բազմաթիւ գեղեցիկ անդրիներուն համար :

Այս դարսւն մէջ կատարուած են հետեւեալ գիւտերը .

Ճ. Պրիմացի , Անդղիացի ճարտարագետին միջոցաւ սկսաւ ջրանցքի նուարիկութիւնը :

Հարկրիվս հնարեց բուրդ գղելու եւ բամբակ մանելու մեքենաները :

Ճ. Ուկանուու . Անդղիացի բրուտի մը որդի , ճինապահի տեսակը աղնուացուց :

Մրր Ռ. Արքայի . հնարեց մանելու կարկանդ (spinning-frame) :

Ճ. Ուադ . հնարեց Շոգեշարժ Մեքենան : Ժամար Ֆրանսացին հնարեց իր կարկանդ՝ որով պատկերաւոր հիւսուածներու ճարտարութիւնը մեծ մըում ստացաւ : Գրումբըն իր մեքենայի շատ գիւտացուց թել մանելու գործողաթիւնը :

Ռ. Ֆլուղըն Շոգեշարժ մեքենային մղիչ ոյժը գործածելով հնարեց շոգենաւը (1807) :

Զ.

ՕՄՄԱՆՑԻՔ Ժ. Դ. ԴԱՐՈՒԻ Մէջ

Սուլիան Ահմետ Գ. (1703–1730) . — Սուլիան Ահմետ իր եղոր յաջորդելով խառվարարները խստիւ պատճեց եւ երկիրը խաղաղեցուց : Շուէտացիներուն Կարողոս Բ. Թագաւորը որ Ռուսաց կողմէ մեծ պարտութիւն մը կրած էր Բուլթավայի մօտ , Օսմանեան երկիրը ապաստանեցաւ : Ռուսք այս պատճառաւ յարձակեցան Օսմանեան տէրութեան վրայ : Պալթաճի Մէհմեմետ փաշա անոնց դէմ զրկուեցաւ որ յառաջանալով պաշորեց Մեծն Պետրոս իր բոլոր բանակով բրութ գետին մօտ : Կատարինէ կայսրուհին խորամանկութեամբ եպարքուին սիրուց շահներով հաշուաթիւն կնքեց եւ այսպէս ազաւաց ամբողջ ոռւսական բանակը (1711) : Սուլիթանը լսելով իր եպարքուին այս անքաղաքագէտ ընթացքը ստասիկ զայրացաւ եւ խոկոյն աքսորել տուաւ զայն :

Երբ Օսմանցիք անբողջ Մուա դրաւեցին , Վենետիկցիք Աւստրիոյ կայսրին օգնութիւնը խնդրեցին : Աւստրիոյ զօրապետը , Սավուացի Էօմէն Օսմանցւոց վրայ քալեց , յաղթեց անոնց : Աւստրիացիք Բասարովիճի գանադրութեամբ (1718) տէր եղան Սկրպիոյ , Թէշվարի եւ Վալաքիոյ մէկ մասին , իսկ Վենետիկցիք՝ Մուայի :

Օսմանցիք օգուտ քաղելով Պարսից ներքին խռովութիւններէն հետզետէ զրաւեցին Պարսկական քանի մը քաղաքներ (1725) : Շահ Թահմազ իրրեւ օրինաւոր ժառանգ՝ Պարսկական գահուն վրայ բարձրանալէ վերջ՝ յարձակեցաւ Օսմանցւոց վրայ , դրաւեց Համատան , Կիր հանշահ եւ Դավրէժ քաղաքները :

Սուլիան Ահմետ Գ.:

Պարսից յաջողութեան լուրը մեծ խռովութիւն յառաջ բերաւ մայրաքաղաքին մէջ . Սուլթանը կախին հրաժարեցաւ զահէն (1730) : Այս Սուլթանին իշխանութեան ժամանակ հաստատեցաւ առաջին տպարանը (1727) :

Սուլթան Մահմուտ Ա. (1730-1754) . — Սուլթան Ահմէտի յաջորդեց Սուլթան Մահմուտ Ա. : Քաղաքին խռովութիւնները դադրեցաւ եւ ապա Պարսից վրայ քալեց : Շահ Թահմազ յաղդագրեցաւ կաշութիւն խնդրեց յանձն առնելով Օսմանցւոց թոթուելով հաշութիւն յանձն առնելով Օսմանցւոց թոթուելով Հայութիւն յանձն առնելով Օսմանցւոց թոթուելով Գանձակ , Տփղիս , Երեւան , Նախիջեւան եւ Տաղստան լուլ Գանձակ , Տփղիս , Երեւան , Նախիջեւան լուլ Տաղստան (1732) : Պարսից սպարապետը , Թահմազ Պուլի գոհ չըլլալով կնքուած դաշնագրութենէն գահնելեց ըրաւ Շահ Թահմազ , եւ ինքը պատերազմը նորոգեց Օսմանցւոց դէմ : Նատըր խանի օրով խաղաղութիւն հաստատուեցաւ Երևանուած յետոյ շահ Եղաւէ) օրով խաղաղութիւն հաստատուեցաւ Երևանուած յետոյ շահ Եղաւէ : Պարսից կու տէրութիւններուն միջեւ ալայհանով որ Երեւան Պարսից եւ Պաղտատ Օսմանցւոց միայ (1736) :

Սուլթանը այս միջոցին ստիպուեցաւ վէնքի դիմել Երկու գաշնակից տէրութիւններու , Ռուսիոյ եւ Վեստրիոյ դէմ : Ռուսք Պատուեցին (1736) Ս.զախ , Պաղչ-Մէրայ եւ ուրիշ մի քանի Պրաւեցին (1736) Ս.զախ , Պաղչ-Մէրայ եւ ուրիշ մի քանի Պրաւեցին (1737) կարեւոր տեղեր , միջջեռ Վետրիացիք ալ յարձակելով (1737) Սերպիոյ , Պոնտիոյ եւ Վալաքիոյ վրայ յառաջայան մինչեւ Նէրակիոյ , Պոնտիոյ եւ Վալաքիոյ վրայ յառաջայան մինչեւ Նէրակիոյ : Օսմանցիք Մէծ-Եպարքոս Մէծմէլէտ փաշայի հրաժանաւնէ : Օսմանցիք Սուլթանը Եպարքոս Մէծ-Եպարքոս Մէծմէլէտ փաշայի հրաժանաւնէ : Ս.զախ ալ քաշուեցին Պատուեցին Վանուայէն ալ քաշուիլ զոր պաշարած քաշարած էին յամանցին : Սուլթանը իրաց այս յաջորդ վիճակին մէջ մեռաւ Ղազի վասաւոր անոնը թողլով (1774) :

Պարսից Նատըր Շահը դարձեալ նորովեց պատերազմը Օսմանցւոց դէմ : Այս ձախող պատերազմը մէկտու Համար : Սուլթանը մեռաւ խաղաղութիւն կնքուեցաւ 27 տարուան համար : Այս հետ հաշտութիւն կնքուեցաւ ծանուած ծախտու ծուտն մուտքը :

Պարսից Նատըր Շահը դարձեալ նորովեց պատերազմը Օսմանցւոց դէմ : Այս ձախող պատերազմը մէկտու Համար : Սուլթանը մեռաւ խաղաղութիւն մէջ (1754) :

Սուլթան Օսման Գ. (1754-1757) . — Սուլթան Մահմուտի յաջորդեց իր եղբայրը՝ Սուլթան Օսման , որուն իշխանութիւնը

չատ կարձ տեւեց . իրեն յաջորդեց Սուլթան Ահմէտ Գ.ի որպէին Մուսմաֆա Գ. Ղազի (1757-1774) . — Սուլթան Մուսմաֆա թագաւորելով սկսաւ կայսրութիւնը գորացնել արտութեան ելմտական վիճակը բարուքելով եւ զօրաց թիւը աւելցնելով եւ մանաւանդ անոնց մարզանքին հոգ տանելով :

Սուլթանը կախատանի գործոց միջամտել ուզելով սահմաքուեցաւ պատերազմը հրաժարակիել Ռուսաց դէմ (1768) : Հակառակ Օսմաննեան զօրաց ընդդիմութեան՝ Ռուսք յառաջացան գրաւելով հետպէհետէ Կալիաց , Եաշ եւ Պուրէշ : Ռուսական նաւատարմիղն ալ Միջերկրական մանելով Յոյները ապստամբութեան գրգուեց : Զէմէի նաւահանգիստին մէջ յաղթեց Օսմաննեան նաւատարմիղն (1770) եւ ապա Լիմսոս պաշարեց : Օսմանցիք յաջողցան Լիմսոս պաշարումէ ազատել , քանից յաղթեցին Ռուսական բանակին Վրաստանի մէջ եւ Տրապիզոնի առջեւ : Եւրոպական տէրութիւններէն ուսանց միջամտութեամբ՝ զինադաւար կայութիւններէն պահպան գումարութեամբ միջեւ , բայց այս միջոցին հաշտութեան համար կատարուած բանակցութիւնները յաջուլ եւք չունենալով պատերազմը նորոգուեցաւ : Օսմաննեան բանակը յաղթեց Ռուսականին Ռուսնամուքի առջեւ եւ Սիլիուրէի մօտ : Ռուսք ստիպուեցան Վանուայէն ալ քաշուիլ զոր պաշարած էին յամանցին : Սուլթանը իրաց այս յաջորդ վիճակին մէջ մեռաւ Ղազի վասաւոր անոնը թողլով (1774) :

Սուլթան Ափտ-իւլ-Համիտ Ա. (1774-1789) . — Սուլթան Ափտ-իւլ-Համիտ իր եղբօր յաջորդեց : Տէրութեան զսնապան մասներուն մէջ խռովութիւններ կ'ակսէին ծագիլ . բաց աստի՛ Ռուսք իրենց պարտութեան վրէցը լուծելու համար պատերազմը նորոգեցին , անցան Գանուրէին . պաշարեցին Շուման բաղմէ ապատանած էր Մէծ-Եպարքոսը : Օսմանցիք ստիպեալ ընդդունեցան (Պուլիարիոյ) Փայնարձայի գաշնագիրը (1774) ուրով Սուլթանը կը ճանչնար Խրիմի անկախութիւնը եւ Սեւ ծովու վրայ Ռուսաց հաւարկելու պատութիւն կուտար : Ռուսք

յետոյ (1784) Խրիմի ներքին խռովութիւնները պատրուակելով
իրենց կայսրութեան հետ միացուցին այս երկիրը :

Սուլթանը լսելով որ Ռուսք եւ Աւստրիացիք դարձեաւ
դաշնակցելով իր երկիրներուն վրայ արջաւած են, եւ քանի մը
տեղեր ալ մեծ վնասներ հասցուցեր են, մեռաւ վշտին սաստ
կութենէն (1789) :

(Ա.Մ.Փ.Ա.Փ.ՈՒ.Մ.)

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԵԽՐՈՊԻՈՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

Անգղիոյ մէջ Պրունավիկի տունը կ'իշխոէ, երբ Սգուտրդնե-
րու ցեղը կը վերջանայ Սննու թագուհուն մահուամբ (1714):
Անգղիա, իր Գէորգ Սագաւորներուն ժամանակ, նախ մրցակից
Ֆրանսացոց եւ յետոյ բնիկ իշխաններուն մի առ մի յաղթելով՝
տէր կ'ըլլայ Հնդկաստանի: Անգղիա հակասակ իր Սմերիկայի
գաղթականներէն մէկ մասին բաժանման (որոնք Միացեալ-
Նահանգաց Հանրապետութիւնը կազմեցին) ուրիշ երկիրներու
ալ տիրելով՝ հիմնեց բնդարձակ կայուսութիւն մը:

Լուգովիկոս Ժ.փ երկարատեւ պատերազմներէն վերջ՝ ո-
րոնք ֆրանսա տնտեսագէս կործանած էին, լուի Ժ.փ ան-
հետատես եւ զեղսի իշխանութիւնը (1715-1774) ուեկի կործա-
նարար եղաւ: Երկու կարող ելմտագէտներ պաշտօնի կոչուե-
ցան տէրութեան խանգարեալ ելմտական վիճակը բարեւքելու:
Բայց առոնք շուտով արձակուեցան ազնուականներուն թելո-
գրութեամբ: Վերսայի մէջ Հանրայոլով գումարուեցաւ լուի
Ժ.թ հրամանով տիրուր կացութեան դարձան առնելու համար
(1789): Դժուարութիւնները, ընդհակասակն, աւելի սաստկա-
ցան: Աւստրիա եւ Բրուսիա պատրաստուեցան ֆրանսա ար-

շան (1792) օդնելու նախատակով լուի Ժ.թ իր փափուկ գիր-
քին մէջ, բայց այս միջամտութիւնը աղիսարեր եղաւ թագա-
ւորին (1793): Այս միջոցին ֆրանսա ստիպուեցաւ մեծ քաջու-
թեամբ պատերազմիլ գրեթէ բոլոր Եւրոպիոյ դէմ որ կ'ուզէր
վերջ մը տալ ֆրանսայի խառնաշխոթ վիճակին: Վերջապէս
Նաբոլէսն Պոնաբարդ՝ աղդու եւ բուռն միջոցներով փակեց այս
արիւնայի խռովութիւններու զջանը (1795):

Բրուսիա՝ այս դարուն մէջ Եւրոպիոյ մեծ տէրութիւններէն
մին եղաւ Ֆրետերիկ-Կլյեօմի եւ մանաւանդ անոր որդիին՝
Ֆրետերիկ Մեծի կառավարութեան տակ:

Ռուսիա ալ Բրուսիայ նման նոր տէրութիւններէն մին էր:
Մեծն Պետրոս հոկայի մը գործ կատարեց իր ընդարձակ տէ-
րութիւնը քաղաքակրթելով: Այս մեծահոչակ կայսրը եւ ասլա
իր յաջորդներէն կատարինէ թ. զօրաւոր կայսրութիւն մ'ըրին
Ռուսիա:

Այս դարուն մէջ Եէնիչքրինները աւելի վնասակար կը դառ-
նան Օսմաննեան Պետրութեան: Աւելի հետամուտ խռովութեան
եւ աւարի քան նախանձաւոր հայրենիքի փաւքին՝ պատճառ
եղան քանիցս Օսմաննեան քաջ բանակին պարտութեան: Իրաց
այս ախուր վիճակին մէջ Սուլթաններէն ոմանք մղուեցան դա-
ւառային զօրաց մէծ կարեւորութիւնն ըմբոնել. ուստի աշխա-
տեցան անոնց քաջութեան եռանդն արծարծելու եւ զանոնք
մարզելու: Քանի մը քաղաքային պաշտօններ հայրենիքին
մեծ ծառայութիւններ մասուցաններով՝ հաստատեցին թէ՝ դա-
րուս մէջ քաջ սազմագէտներու չափ կարեւոր են տէրութեան՝
ճարտար զիւանագէտներ: Այս ժամանակի նշանակելի յա-
ռաջդիմութիւններէն մին է նաեւ սաման համար տարուած
խնամքը:

Անդր-Ասլանտեան ցամաքին վրայ՝ դարսու վերջն կի-
ուուն՝ կը ծնի նոր ազգ մը՝ Միացեալ-Նահանգաց Հանրապե-
տութիւնը:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՅ ՎՐԱՅ

Արդի ժամանակներու պատմութիւնը կ'սկսի մեծ զիւտերով : Կողմնացոյցը կը գիւրացնէ ծովային արկածալից արշաւանքներ, նաւարկուներ կը գտնեն նոր երկիրներ եւ ուղիներ : Տպագրութիւնը գիւրագնի կը տարածէ նոր եւ օգտակար ծառնօթութիւններ ժողովրդեան ամէն խաւերուն մէջ եւ այսպէս յառաջ կը բերէ երկու մեծ շարժումներ — Վերածնութիւն, եւ կրօնական կարգին մէջ Բարեկարգութիւն : Վառողը կը փոխէ պատերազմելու արհեստը եւ զօրացնելով թագաւորին իշխանութիւնը ծնունդ կուտայ մեծ Միապետութեանց :

Այսպէս գիւտերուն հետեւանքով կարեւոր փոփոխութիւններ կատարուեցան Եւրոպիոյ մէջ : Նախ Սպանիացիք եւ Փորթուկացիք, յետոյ Հղանտացիք, Ֆրանսացիք եւ Անգղիացիք գրաւեցին նոր երկիրներ որոնց մէջ հաստատեցին բազմաթիւ գաղթականութիւններ :

Կրօնական պատերազմներ կը խռովեն Եւրոպա որ այս պատճառաւ չի կրնար բոլորովին ինքզինքը տալ վաճառականութեան, ճարտարութեան եւ գաղթականութիւններ հաստատելու աշխարհաշէն գործին : Ֆրանսա եւ Սպանիա՝ որոնք զօրաւոր թագաւորութիւններ եղած են, աշխարհակալութեան փափաքէ միլւած՝ կը ջանան իրարու ձեռքէ յափշտակել Իտալիա : Այս կախները աւելի սասակացան եւ սոսկալի պատերազմներ մղուեցան Ֆրանսայի եւ Սպանիոյ արքայական տուներէն, յորմէ հետէ Սպանիոյ թագաւորը՝ Կարողոս Ե. Գերմանիոյ կայսր եղաւ : Ամենուրեք՝ կրօնական եւ բաղաժական պատերազմները իրարու խառնուած են :

ԺԷ. գարու մէջ Սպանիոյ տունը կը յաղթուի եւ Ֆրանսա կը ստանայ առաջնակալարդ գիրք մը Եւրոպիոյ մէջ . բայց Անգղիա զօրաւոր նիզակակցութիւն մը կազմելով կը խօնարհեցնէ Ֆրանսա որ իր ոյժին վստահացած՝ սկսած էր չարաչար գործածել իր իշխանութիւնը : Անգղիա կը գրաւէ Ֆրանսական գաղթականութիւնները եւ կը հիմնէ ընդարձակ կայսրութիւն մը : Ֆրանսա գաղթած է Եւրոպիոյ մէջ առաջնորդողի դերն

ունենալէ : Երկու նոր եւ ահարկու պետութիւններ կը կազմուին — Ռուսիա եւ Բրուսիա — որոնք սահմանուած են մեծ դեր խաղալու ժամանակակից պատմութեան քաղաքական գործոց մէջ :

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. Տպագրութեան զիւտը եւ իր ազդեցութիւնը :
2. Ամերիկայի գիւտը :
3. Դպրութեան վերածնութիւնը :
4. Սրուեստից վերածնութիւնը :
5. Բարեկարգութեան պատճառները եւ հետեւանքները :
6. Վեսդֆալիոյ գաղնագրին նշանակութիւնը :
7. Գրուուէլ եւ իր նկարագիրը :
8. Լուգովիկոս ժԴ.ի դարը :
9. Մեծն Պետրոսի մեծագործութիւնը :
10. Բոլոնիոյ բաժանումը :
11. Եօթնամեայ պատերազմը :
12. Անգղիոյ դիրքը՝ հանգէտ իր գաղթականներուն :
13. Գ. Ռուշնկղը եւ իր նկարագիրը :

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մ Ա Ս Ն Զ .

—♦—

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ժ. Պարուն՝ նոր թուական մը կը սկսի մասնաւորաբար Եւրոպիոյ եւ ընդհանրապէս աշխարհի համար : Դէպքեր այլազան, նշանակալից եւ փառաւոր՝ ուրոյն նկարագիր մը կուտան ժամանակակից պատմոթեան, — քաղաքական եւ ընկերական նոր խնդիրներ կ'զրադեցնեն քաղաքագէտներու, իմաստասէրներու եւ տնտեսագէտներու մտքերը : Ժողովուրդներ, լոկ հապատակի դիրքէն բարձրացած, ազգեր կազմած են, Պետութիւններուն յարաբերական դիրքերը փոխուած են : Ժէ. Պարու տէրութիւններէն Սպանիա, Շուէտ եւ Հոլանտա երկրորդակարգ դիրք ունին : Ֆրանսա, Անգլիա, Աւստրիա, Բըրուսիա եւ Ռուսիա մեր ժամանակներուն ամէնէն մեծ պետութիւններն են : Վերջապէս պատմութեան թատերաբեմին վրայ կ'երեւին նոր ազգեր, ինչպէս եւ Ասիոյ ու Աֆրիկէի հին աշխարհներն՝ իրենց դարաւոր անշան կացութենէն վերջ :

Ժամանակակից պատմութեան գլխաւոր դէպքերն ու դէմքերն են .

- Ա. Ֆրանսական Ա. Կայսրութիւն. Նարոլէսն Պոնարարդ .
- Բ. Ֆրանսական Բ. Կայսրութիւն . — Նարոլէսն Գ.
- Գ. Իտալիոյ միութիւնը .
- Դ. Գերմանիոյ միութիւնը .
- Ե. Օսմանցիք Ժ. Պարու մէջ .
- Զ. Գերութեան բարձումը .
- Է. Եւրոպացիք՝ Եւրոպայէ դուրս .
- Ը. Ժ. Պարու նշանաւոր անձերը .
- Թ. Աշխարհի ներկայ վիճակը :

Ա.

ՖՐԱՆՍԱԿԱՆ Ա. ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

ՆԱԲՈԼԷՌՈՆ ՊՇԽԱԲԱՐԴ

1. Նարոլէսն Իտալացի վաստարանի մը՝ Կարոլսս Պոնա. բարդի որդին էր . ծնաւ Քորիքք (1769) : Տասը տարեկան հասակին մէջ զրկուեցաւ Ֆրանսա . զինուորական վարժարանի մը հնգամեայ ընթացքը աւարտելէ յետոյ՝ Հրեաաւորաց Փոխ-Տեղակալի պաշտօնն ընդունեցաւ : Նարոլէսն ասաշին անդամ հանրային ուշագրութեան աւարկայ դարձաւ, յորմէ հետէ մեծ ճարատարութեամբ վերջացուց Վարիչ Ժողովոյն դէմ եղած խռովութիւնները (1795) :

2. Իտալական բանակին հրամանատար կարգուելով՝ Իտալիա արշաւեց, յաղթեց Սւատրիացւոց զորս լողօրովին վանեց Իտալիայէն (1796) : Յաջորդ տարին պաշարմամբ զրաւեց Մանդուա եւ յետոյ Վենետիկի ալ՝ որուն անկախութիւնը նշնեց : Աւստրիա՝ Գամբո-Ֆուրմիօի դաշնագրով՝ ստիպուեցաւ շատ կարեւոր քաղաքներ Ֆրանսացւոց յահճնել (1797) :

- 1. Նարոլէոն՝ իր առաջին տարիներուն մէջ:
- 2. Նարոլէոն՝ հրամանատար Իտալական ըանակին:

3. Նարոլէսն Ֆրանսա գառնալով՝ առաջարկեց կառավարութեան Եղիպտոս արշաւանք մ'ընել Արեւելքի մէջ Սնդզիացւոց վաճառականութեան եւ ազգեցութեան հարուած մը տալու համար : Վարիչ ժողովը՝ որ արդէն վախնալով Նարոլէսնի ժողովրդականութենէն եւ փառասիրութենէն, առիթ մը կը մինտէր հեռացնելու զայն կեղրոնէն, հաւանեցաւ իր առաջարկին : Նարոլէսն զօրաց մեծ բազմութիւն մը Ալեքսանդրիա ցամաք հանեց (1798) : Բուրգերուն պատերազմով՝ որուն մէջ Մեծլուքները չարաչար յաղթուեցան, Եգիպտոսի տէր եղաւ : Այս միջոցն՝ Նէլսն, Սնդզիացի ծովակալը բարպարվին չնջեց Ֆրանսական նաւատորմիզը որ Ապուքիրի ծովը կ'սպասէր : Նարոլէսն չի յուստահատեցաւ, Սրաբիոյ անապատէն Պաղեստին անցաւ, ուր մեծ կորուստներով Թուրքաց եւ դաշնակից Սնդզիացի զօրաց վրայ քանի մը յաղթութիւններ շահելէ վերջ՝ դարձաւ Եգիպտոս : Վերջնականապէս Եգիպտոսէն մեկնեցաւ Ֆրանսա՝ գաղոնապէս նառ մը նստելով (1799) :

4. Ֆրանսա այս ժամանակ խառնաշխոթ վիճակ մ'ունէր, Վարիչ ժողովը՝ որ իր ազգեցութիւնը կորոնցուցած էր, ջնջուեցաւ եւ անոր տեղ հաստատուեցաւ Հիւպառութիւնը : Այս նոր վարչութեան մէջ առաջին Հիւպառուս եղաւ Նարոլէսն որ սկսաւ իրրեւ երկրին բացարձակ պետը աշխատիլ Ֆրանսայի վարչական, կրթական, ելուստական եւ զինուորական կազմակերպութեան : Նարոլէսն՝ Աւստրիա տիկարացնելու համար անցուց բանակը Ալպեաններէն (1800) եւ իջու Բօի դաշտը, յաղթեց Աւստրիացւոց Մարէնկօխ դաշտին մէջ (1800) : Աւստրիա այս եւ ուրիշ պարտութիւններէ վերջ՝ Ֆրանսայի տուաւ Պելճիքա եւ Հունոսի ձախուեղերքը (1801) : Նարոլէսն Շերակոյախին վճիռով եւ ժողովրդեան քառէով նախ՝ ցկեանս Հիւպառուս (1802) եւ ապա՝ Կայսր ընտրուեցաւ (1804) ձարտար քաղաքականութեամբ ծգուտ այն գառարութիւններէն՝ զորս Անդզիա կը պատրաստէր Ֆրանսայի դէմ իրեն հետ միացնելով Ռուսիա եւ Աւստրիա : Այս ժամանակ երկրին ելմտական վիճակը զգացաւ Հունոսի արշաւանքը: 4. Նարոլէսն նախ հիւպառուս և ապա կայսր կ'ընտրուի:

լուպէն բարւոքած էր բարձրացնելով Ֆրանսայի վարկը, հիմնած՝ Ֆրանսական դրամատունը դրամատում հանելու արտօնութեամբ : Պապին հետ կնքուած պայմանադրութեան համաձայն՝ քահանաներուն թոյլ արտեցաւ իրենց կրօնքին պաշտամունքը կատարելու : Դիտուններու եւ գրագէտներու չորհեց Պատուոյ Լեզեննի կարգը զոր ինքը հաստատեց : Համբաւաւոր օրէնսդէտներու պատրաստել տուաւ իր անունով ծանօթ օրինադիրքը : Քաջալերեց վաճառականութիւն եւ ճարտարութիւն :

5. Նարոլէսն որոշեց Անդզիա արշաւել եւ այս նպատակով մեծ պատրաստութիւններ տեսաւ Պուլսնել . յետոյ անցաւ Հունոսին, Վիէննա մտաւ յաղթանակով եւ ապա՝ Աւստրիական եւ Ռուսական միացեալ զօրութեան վրայ (1805) . Ֆրանսուա Բ. ստիպուեցաւ հաշտութիւն խնդրել : Միեւնայն տարուան մէջ ծանր դէպք մը պատահեցաւ, որուն հետեւանքով Նարոլէսն բոլորովին հրաժարեցաւ Անդզիա արշաւելու գաղափարէն : Նէլսն ծովակալը Ֆրանսական եւ դաշնակից Ավանիական նաւատորմիզները չնջած էր Դրաֆալկարի մօտ (1805) :

6. Նարոլէսն մեծ փոխիստութիւն մտցուց Գերմանիոյ մէջ : Իշխաններէն շատերը Գերմանական կայսրութենէն զատուելով կազմեցին Հունոսի դաշնակցութիւնը Նարոլէսնի հովանաւութեան տակ (1806) : Դարձեալ՝ Ֆրանսուա Բ. հրաժարելով կայսերական թագէն՝ Աւստրիոյ կայսր տիտղոսն առաւ եւ այսպէս վերջացաւ Սուրբ Հոսունական կայսրութիւնը (1806) :

7. Նարոլէսն Բրուսիոյ վրայ ալ յարձակեցաւ որուն զօրութիւնը բոլորովին ընկճեց Աւերշատի եւ Ենայի պատերազմներուն մէջ (1806) եւ յետոյ յաղթանակով Պերլին մտաւ : Ռուսը Բրուսիացւոց միացան, բայց չարաչար յաղթուեցան, ուստի Զարը ատիպուեցաւ հաշտութիւն խնդրել որ կնքուեցաւ Դիլսիդի դաշնագրով (1807) : Բրուսիա յաղթողին յանձնել պարտաւորեցաւ Սաքսոնիա, Վեսդֆալիա եւ Բրուսական Բու-

8. Եգիպտական արշաւանքը: 4. Նարոլէսն նախ հիւպառուս և ապա կայսր կ'ընտրուի:

5. Նարոլէսն Աւստրիոյ Ռուսիոյ և Անդզիոյ դէմ: 6. Գերմանիոյ մէջ քահաքական փոփոխութիւններ: 7. Նարոլէսն Բրուսիոյ կը յարէ:

լոնիա որոնցմով Վեսդֆալիոյ թագաւորութիւնը կազմուեցաւ :

8. Նարոլէոն Պուրպոնները վանելով՝ Սպանիոյ թագաւոր կարգեց իր Յովսէփ Եղբայրը : Սպանիացիք ոտք ենելով՝ Անդրդիացոց օգնութեամբ Մատրիտէն վանեցին Յովսէփ : Կայսրը անձամբ Սպանիա փութաց եւ հազիւ հաստատած Ֆրանսական իշխանութիւնը թերակղզոյն մէջ՝ (1808) ստիպուեցաւ Աւստրիացոց վրայ քաղել, որոնք թշնամութիւնը նորոգելով իրեն կ'սպառնային : Աւստրիացիք առաջին երկու կախուներուն մէջ աւելի բախտաւոր եղան, բայց չարաշար յաղթուեցան Վակրամի մէջ (1809) : Պատերազմը վերջացաւ Վիէննայի խաղաղութեամբ (1809) :

9. 1811ին՝ Նարոլէոն իր զօրութեան եւ փառքին գագաթնակէտն էր հասած : Ֆրանսական կայսրութիւնը կը տառածուէր Դանիոյ եղերքէն մինչեւ Նարոլի : Իր կուի եղբայրը Հոլանտայի վրայ կը թագաւորէր, Մուրա քեռայրը՝ Նարոլի, Հերոնիմոս եղբայրը՝ Վեսդֆալիոյ եւ Յովսէփ եղբայրը՝ Սպանիոյ վրայ, իր զօրապետներէն մին ալ Շուէտի դահաժառանգ իշխան ընտրուած էր : Հուենոսի եւ Հելուետական դաշնակցութեանց պաշտուան էր : Աւստրիա եւ Բրուսիա իրեն կը հնազանդէին եւ Ռուսիա իր հաստատուն դաշնակիցն էր :

10. Նարոլէոնի գժբախտութիւնը սկսու, երբ Զարին հետ գժտեցաւ, վասն զի Ռուսիա մերժեց իր նաւահանգիստները փակել Անդրդիական վաճառականութեան առջեւ, զոր կործանելու համար Նարոլէոն ցամաքյին պաշարում յայտարարած էր (1806) : Կայսրը ըստ սովորութեան յարձակողականի սկսելով՝ արշաեց Ռուսիա (1812), յաղթեց Ռուսական բանակին եւ մտաւ Մասկուա : Ռուսք դիտմամբ կրակ տուին իրենց գեղեցիկ հին մայրաքաղաքին : Կայսրը՝ պաշտրէ եւ ձևերանոցէ զրկուած՝ ստիպուեցաւ ետ դառնալ . իր մեծ բանակը զրեթէ բոլորովին ջնջուեցաւ անօթութենէ, ցուրտէ եւ խաղախներէն : Այս միջոցին Եւրոպիոյ բոլոր տէրութիւնները դաշնակցած էին իրեն դէմ. անհաւատակի արտգութեամբ նոր բանակ մը կազ-

8. Նարոլէոն՝ Սպանիոյ մէջ: 9. Նարոլէոն իր փառաց գագարնակեալը:
10. Նարոլէոն Ռուսիա կ'արշաւէ. իր պարտութիւնն ու գահինկցութիւնը:

մելով՝ յարձակեցաւ եւ յաղթեց Բրուսիացւոց եւ Ռուսաց, բայց յաղթուեցաւ Լայբցիկի մէջ (1813) : Դաշնակիցք ամէն կողմէ արշաւեցին Ֆրանսայի վրայ եւ օգուտ քաղելով կայսեր մէկ սինալ շարժումէն՝ քալեցին Բարիզի վրայ որ շուտով անձնատուր եղաւ (1814) : Նարոլէոն Ծերակոյտին վճիռով գահնեցից եղաւ եւ Ֆոնդէնալօէն մեկնեցաւ իր նոր բնակարանը — Ելզա կղզին :

11. Պուրպոնեան ցեղը վերահստատուելով՝ կուի Ժ.Բ. թագաւոր հոչակուեցաւ : Այս թագաւորին իշխանութիւնը շատ կարծ տեւեց, վասն զի Նարոլէոն տասնամսեայ ժամանակէ վերջ էլափաէն փախչելով՝ Ֆրանսա դարձաւ, ուր սկսաւ շուտով բանակ մը կազմել, ապա արշաւեց Պելճիքա Բրուսիացւոց եւ Անդրդիացւոց դէմ: Վագերլօի պատերազմը՝ Նարոլէոնի բախտը վճռեց (1815) . չարաշար յաղթուելով՝ երկրորդ անգամ հրաժարեցաւ գահէն : Դաշնակիցները Բարիզ մտնելով՝ վերահստատեցին կուի Ժ.Բ. իր թագաւորութեան մէջ: Նարոլէոն աքսորուեցաւ Ա. Հեղինէ կղզին, ուր ապրեցաւ 6 տարի (1821) :

12. Դաշնակից պետութիւնները շարունակեցին Վիէննայի վեհածողով որ իր նիստերը պահ մը ընդհատած էր Նարոլէոնի երկրորդ անգամ տեսարանին վրայ երեւելուն պատճառով : Վերակազմեցին Եւրոպիոյ քարտէսը (1815) : Եւրոպական տէրութիւններէն Ռուսիա, Բրուսիա, Աւստրիա եւ Պավիէրա աւելի ընդարձակեցան, մինչդեռ Ֆրանսա աւելի պղտիկցաւ կորսնցնելով Պելճիքա եւ Հուենոսի երկիրները զորս ունէր կայսրութիւնն առաջ :

13. Նարոլէոն զինուորական եւ վարչական մեծ տաղանդունէր : Իր պատերազմներն աղիտարեր եղան մասնաւորաբար Ֆրանսայի եւ ընդհանրապէս Եւրոպիոյ՝ բիւրաւոր մարդոց մահուան պատճառ ըլլալով : Ամէն պատեհութիւն, ամէն տրամադրելի ոյժ գործածեց իր անձնական փառքը բարձրացնելու :

14. Պուրպոնեան ցեղին վերահստատութիւնը. Նարոլէոնի վերադարձը և պարտութիւնը Վագերլօի մէջ: 15. Վիէննայի Վեհածողովը: 16. Նարոլէոնի նկարագիրը:

«Աշխարհ երգեք տեսած չէ նման փառասիրութիւն մը որ այնքան փայլուն եղած ըլլայ իր յաջողութեան մէջ, ո՞րքան աըխուր՝ իր անկման մէջ» :

—

Պատմական կապ. — Լուի Ժ. լին յաջորդեց եղբայրը՝ Կարոլոս Ժ. (1824) որ իր ի գործ դրած բազարական սեղմումներուն նետեւանքով ֆրանսային տախուցաւ մեկնիլ: Օրէանի տունէն Լուի Ֆիլիպ՝ ֆրանսայի թագաւոր ընտրուցաւ (1830): 1848ի շարժմամբ՝ որուն միջոցին թագաւորը Անդրիան ապաստանեցաւ, ֆրանսա Հանրապետութիւն եղաւ և որուն նախագահ ընտրուցաւ Լուի Նարուէն (1848):

Բ.

ԹԻԱՆՍՍԿԱՆ Բ. ԿԱՅՍԵՐՈՒԹԻՒՆ

ՆԱԲՈԼԵՌՈՒՆ Գ.

1. Լուի Նարուէն՝ Նարուէն Մեծի եղբօրորդին էր, ծնաւ Բարիկ (1808) եւ կրթուցաւ իր հօր խնամոց տակ: Ա. Կայսրութեան անկումէն վերջ՝ մեկնեցաւ Զուիցերիս, ուր իր կեանքի մէկ մասը անցուց հանդարտ եւ լուրջ աշխատութեան մէջ: Իր մտքին սեւեսուն գաղափարն էր մեծանուն հօրեգոր օրինակին հետեւիլ, փորձեց յուզում մը յառաջ բերել Ստրատուրիկի մէջ (1836), բայց չյաջողելով՝ ստիպուեցաւ Ամերիկա մեկնիլ: Ժամանակէ մը յետոյ Անդրիան դարձաւ: 50 հետեւորդներով Պուլնեը եկաւ որ նոյնակչու փորձեց խառլութիւն մը հանել (1840), բայց այս անգամ ալ իր յոյսը ի գերեւ ելաւ, վասն զի ձերբակալուելով՝ բանտարկութեան դատապարտուեցաւ: Սակայն Նարուէն ծովուալ՝ յաջողեցաւ փախչիլ Անդրիան որ միաց մինչեւ որ նոր դէպքեր զինքը ֆրանսա կոչեցին:

2. Այս ժամանակ Լուի-Ֆիլիպ մեկնած էր երկրէն եւ ֆրանսա Հանրապետութիւն հրատարակուած էր (1848): Բառ

1. Լուի Նարուէն իր առաջին տարիներուն մէջ: 2. Կը նոտրուի նախագահ, յետոյ կայսր կը նուշակուի:

նոր ստհմանադրութեան՝ Նախագահը որ բոլոր ժողովարդէն պիտի ընտրուէր, չորս տարի պաշտօնավարելու էր: Նարուէն նահանգի մը կողմէ երեսփոսան կարդուած՝ մասնակցեցաւ Ազգ. ժողովին աշխատութիւններուն, ապա նախագահութեան ընտրելի ներկայացաւ: Մրանսական ժողովարդին հինգ ու կէս միլիոն քուէն զինքը նախագահութեան աթոռը բարձրացուց: Նախագահը իր պաշտօնավարութեան առաջին օրէն խակ գծուարութեան բախուցաւ ժողովին կողմէ որ արգելք կ'ըլլար իր փաստական մտադրած նպատակին: Պետական հարուածով (1851, Դեկտ. 2) լուցուց իր ընդդիմականները, յայտարարութիւնն մը հանեց ծանուցանելով ժողովարդին թէ՝ ժողովը լուծուած եւ Ընդհ. Քուէարկութեան օրէնք հաստատուած էր: Այժմ ամէն դժուարութիւն հարթուած էր իր առջեւ: Ժողովարդին՝ 7 միլիոն քուէով կայսր հոչակուեցաւ նարուէն Պ. անունով (1852 Դեկտ. 2):

3. Նարուէն՝ կայսերական գահը բարձրանալաւն առթիւ յայտարարեց թէ՝ կայսրութիւնը խաղաղութիւնն է: Իսյոց հակառակ այս յայտարարութեան՝ որ իր ապագայ քաղաքականութիւնը կը թուէր ըլլալ, Եւրոպական պատերազմներուն մէջ մեծ մասնակցութիւն ունեցաւ:

4. Մասնակցեցաւ Խրիմի պատերազմին: Այս պատերազմը ծագեցաւ, երբ Ռուսաց Զարը, Նիքոլայ Մոլտավիա եւ Վալերիան գրաւեց Թուրքերէն: Անդիհա, ֆրանսա եւ Սարտենից թագաւորը գանձակցեցան Սուլթանին եւ Ռուսաց վրայ Ալմայի եւ Ինքը լրմանի յալթութիւնները շահեցան, ապա զրեթէ միամեայ պաշարումէ վերջ՝ գրաւեցին Սեւաստով (1855): Բարիկի դաշնագրով (1856) խաղաղութիւն կնքուեցաւ:

5. Մասնակցեցաւ նաեւ Սարտենից եւ Աւստրիոյ պատերազմին (1859): Իրրեւ գանձակից Սարտենից Վիենայ էմմանուէլ թագաւորին՝ յաղթեց Աւստրիացոց Մանենքախ եւ Սոլֆերինօի մէջ եւ ապա հաշուաթիւն կնքեց Վիլաֆրանգայի:

3. Իր յայտարարած քաղաքականութիւնը: 4. Կը մասնակցի Խրիմի պատերազմին: 5. Կը պատերազմի Աւստրիոյ դէմ: Իր արշաւանքները Զինապանի, Աննամի, Ալմերիոյ և Մեքիաբայի դէմ:

դաշնագրով : Համպարտա՞ Սւաստիացիներէն զրաւուած՝ Սարտենիոյ հետ միացուեցաւ , իսկ Վիքոր էմիմանուէլ ֆրանսայի թողուց երկու դաւաները՝ Նիս և Սավուա , Նարուլոն այս պատերազմներէն զատ՝ Զինաստանի (1857, 1860) , Աննամի , Ալճերիոյ եւ Մեքսիքայի դէմ արշաւանքներ հանեց որոնք՝ բաշաւութեամբ վերջինին՝ յաջողութեամբ պատկուեցան :

6. Նարուլոնի ամէնէն մեծ եւ վերջին պատերազմն եղաւ Գերմանացւոց դէմ որ ծագում առաւ հետեւեալ պարագաներուն տակ : Լէոբոլտ՝ որ Բրուսիոյ թագաւորին հեռաւոր ազգականն էր , Սպանիոյ գահուն ընտրելի ներկայացաւ . Նարուլոն ընդդիմացաւ : Լէոբոլտ՝ վէճը բարորովին փակելու համար հրաժարեցաւ ընտրելիութենէ : Նարուլոն ասով գոհ չեղաւ , եւ նոր պահանջներ ըրաւ , որոնք ընդունուեցան : Այն ժամանակ պատերազմ հրատարակեց Բրուսիոյ թագաւորին (Կիյեօմ) դէմ (1870) : Կ'ըսուի թէ Նարուլոն պատերազմելու աւելի զօրաւոր սպասմառներ ունէր , նախանձով կը դիմէր Բրուսիոյ մեծութիւնը որ կը ջանար Գերմանիա վերակազմել . դարձեալ յաջող պատերազմով մը կը փափաքէր շահիլ այն ժողովրդականութիւնը զ'ը երբեմն կը վայելէր Ֆրանսայի մէջ : Ֆրանսացիք յարձակողականի սկսելով՝ Գերմանիա արշաւեցին , բայց շուտով ետ մղուեցան : Գերմանական յաղթական բանակը Ֆրանսա մտաւ , Ֆրանսացիք Մէցի մօտ քանի մը պարտութիւններ կրեցին : 80,000 զօրաց բանակ մը՝ որ պաշարուած էր Սլատանի մէջ , անձնատուր եղաւ Գերմանացւոց : Կայսրն՝ որ ներկայ էր , իր սուրբ յանձնեց Կիյեօմ թագաւորին , ապա Գերմանացիք յառաջ քալելով՝ Բարիդ ալ պաշարեցին : Ֆրանսացիք քանից փորձեցին պաշտրման դիմք ձեղբեկով գուրս ենել քաղաքէն , բայց ամէն անդամ ալ մեծ կորուստով ետ մղուեցան : Դաւառներուն մէջ նոր բանակ մը կազմուեցաւ Բարիդի օգնելու համար , սակայն մեծ ազգի մը՝ ինչպէս էր Ֆրանսա՝ պաշտօւնութեան այս ջանքերը չլրցին երկիրը աղատել : Պազէն Մարդարան՝ Մէցի մէջ Գերմանացիներէն պաշարուած՝ ստիպուեցաւ անձնատուր բլլուլ իր բոլոր բանակալ (170,000) :

6. Ֆրանգօ-Գերմանական պատերազմը:

պէս «Ազգ . Պաշտամութեան կառավարութիւնը» որ Նարուլոն Գ.ի անձնատուր ըլլալէն յետոյ կազմուած՝ կայսրը պաշտօնանկ հոչակած էր , սկսաւ բանակցիլ հաշտութիւն հաստատելու : Բարիդ պաշտօնապէս անձնատուր եղաւ Գերմանացւոց (յունվ. 28 , 1871) (*) :

7. Նարուլոն Սնգդիա առանձնացաւ ուր մեռաւ երկու տարի վերջ (1873) : Իր իշխանութեան միջացին Ֆրանսա տնտեսապէս շատ յառաջացաւ , իր կազմակերպած Տիեզերական Սրուեստահանդէսները (1855 , 1867) մեծ յաջողութիւն բերին երկրին : Համրոգուտ շինութիւնք յառաջ տարուեցան փութով : Նաւատորմիզը կարեւոր ոյժ մ'եղաւ : Կրթութեան մեծ զարկ տրուեցաւ : Բարեգործական ընկերութիւններ կազմուեցան եւ վերջապէս Ֆրանսա՝ Ծայրագոյն Արեւելքի եւ Ավրիկէի մէջ բերրի հողերու տէր եղաւ :

8. Ֆրանգօ-Գերմանական պատերազմը շատ աղիտաբեր եղաւ Ֆրանսայի որ Ֆրանքի Փորդի գանգրով (1871) պարտաւորուեցաւ Գերմանիոյ տալ Սլատան կուէն գաւառները եւ հինգ միլիառ ֆրանք իրեւ պատերազմական տուգանք : Ալզաս-Լուէնի Գերմանական գրաւումը կը ծառայէ վառ պահելու ֆրանսացւոց սրտին մէջ անհաջող առելութիւն մը՝ Գերմաններուն դէմ եւ կը մնայ մշտատեւ սոլառնակիք մը՝ Եւրոպական խաղաղութեան :

¶.

ԽԾԱԼԻՌՅՅ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Խտալիտ 1815էն ի վեր բաժնուած էր եօթը պետութեանց միջեւ , ասսնք էին . հիւսիսային կողմը՝ Սարտենիոյ թագաւորութիւնը , Լոմպարդ-Վենետիկեան թագաւորութիւնը

(*) Այն օրէն ի վեր ֆրանսա Հանրապետութիւն է :

7. Նարուլոն Գ.ի իշխանութիւնը : 8. Ֆրանգօ-Գերմանական պատերազմին նետնւանքները : 1. Խտալիտ՝ բաժնուած :

որ Աւստրիայ կը վերաբերէր, կեդրոնը՝ Բարմայի, Մոտենայի, Դոոքանայի դքսութիւնները եւ պալին երկրները, հարաւային կողմը՝ Նարովի թագաւորութիւնը։ Բնդհանրապէս իտարիա եւ մասնաւորապէր հիւսիսային մասին պետութիւնները Աւստրիայ ազգեցութեան տակ էին։

2. Այս վիճակը տեսեց մինչեւ 1848. երբ քանի մը պետաթիւններ՝ Սարտենիոյ առաջնորդութեամբ՝ Աւստրիայ ներքին խոռոշութիւններէն օգուտ քաղելով միտցան։ Այս ձեռնարկը առաջին անգամ յաջողեցաւ, բայց յաջողութիւնը շատ կարծ տեսեց, վասն զի օտար բանակներ իտալիա մոտան։ Ֆրանսացիք՝ պապէն հրաւիրուած՝ Համիլ մէջ՝ որ Հանրապէտութիւն եղած էր, նախակին վիճակը հաստատեցին։ Աւստրիայիք ալոչ միտյն Լոմպարտիայէն վանեցին Սարտենիոյ զօրքերը, այլ եւ Սարտենիա արշաւելով յաջորդեցին Սլավերդ թագաւորին (1849) որ սախալուեցաւ գահէն հրաժարիլ։

3. Իտալիա միտցեալ պետութիւն մընելու գերը վերապահուած էր կոմս Քավուրի։ Սա՝ Բիէմանցի աղնուական մէր Երբ Սարտենիոյ Վիքդոր Էմինոնուէլ թագաւորին (որ Սլավերդի որդին էր) նախարարապէտ եղաւ, աշխատեցաւ երկրին տնտեսական եւ զինուորական վիճակը բարւոքել։ Իր աշխարհավարութեան էիտ նպատակին եղաւ բալոր իտալիա միացնել Սարտենիոյ թագաւորին տակ։ 1848ի անյօդող փորձէն խրատուած՝ ջանաց զօրաւոր դաշնակից մը գտնելու, իր նպատակը ի զլուխ հանելու համար. ուստի ամէն կերպով աշխատեցաւ շահիլ Նարոլէոն Գ. կոյսրը, եւ այս նպատակով մասնակցեցաւ Խրիմի պատերազմին։ Մեծ քաղաքադէտը յաջողեցաւ իր նպատակին մէջ. մեծ տէրութիւններէն ֆրանսայի եւ Անգլիոյ բարեկամութիւնը շահեցաւ իրեւ անոնց դաշնակից, դիրք մը՝ որ իրեն ինչ ինչ դիրութիւններ ընծայեց Բարիզի վէհաժողովին մէջ (1856)։

4. Նարոլէոն Սարտենիոյ հետ դաշնակցած՝ պատերազմ հրատարակեց Աւստրիոյ դէմ (1859)։ Մաճենթայի եւ Սոլֆե-

2. 1848ի միութեան փորձին անյաջողութիւնը։ 3. Կոմս Քավուրի դերը։
4. Նարոլէոն կը դաշնակցի Սարտենիոյ Աւստրիոյ դէմ։

րինօի մեծ ճակատամարտներուն մէջ Աւստրիացիք յաղթուեցան (1859)։ Նաբոլէոն խոստացած էր իտալիա պատել Ալպեաններէն մինչեւ Սլրիական, բայց կատկածելով որ, եթէ իր արշաւանքը շարունակէ, գուցէ Բրուսիա օդնութեան հասնի Աւստրիոյ, Վիենայի արդիւնքն եղաւ Սարտենիոյ հետ Լոմպարտայի միացումը։ Յետոյ պապին գաւառներէն մին՝ Ռոմանները եւ Դոոքանայի, Բարիմայի եւ Մոտենայի դքսութիւնները միացան Սարտենիոյ հետ։

5. Նաբոլիի թագաւորը եւ պապ հակառակ էին այս շարժումներուն, որոնք իրենց ալ վտանգ կ'ապառնային։ Իրենց վախութ իրականացաւ, Յովուէփ Կարիպալտի — շատ ժողովրդական իտալացի մը — Սլրիլիա ցամաք ենելով (1860) գրեթէ առանց ընդդիմութեան զրաւեց զայն, ապա անցաւ Նաբոլիի թագաւորութեան երկիրը, որուն թագաւորը յաղթուելով ապաստանեցաւ Կայէթա ծովային ամրոցը, բայց նեղը մտնելով՝ հրաժարացաւ գահէն։ Միեւնոյն ժամանակ Սարտենիոյ զօրքերը պապին երկիրներուն վրայ արշաւելով զրաւեցին զանոնք բաց ի Հռոմէն, վասն զի ֆրանսական կառավարութիւնը փափաքելով պապին աշխարհային իշխանութիւնը պահել, փոքրիկ բանակ մը դրկեց քաղաքին պաշտպանութեան համար։ Այսպէս բաց ի պապին իշխանութիւնէն եւ Վենետիկի Աւստրիական գաւառէն՝ միւս բոլոր պետութիւնները միացան Սարտենիոյ հետ եւ առաջին անգամ իտալական Խորհրդարանը Վիքդոր Էմինոնուէլ իտալիոյ թագաւոր հոչակեց (1861)։

6. Նմանապէս՝ Վենետիկի եւ Հառովմ հետեւեալ պարագաներու տակ միացան իտալիոյ հետ, որով միութեան գործը ամրողացաւ։ Աւստրօ-Բրուսիական պատերազմին մէջ (1866) իտալացիք Բրուսիացւոց հետ գաշնակցելով՝ Վենետիկի մտան, եւ թէեւ յաղթուեցան, բայց Աւստրիա ալ՝ իր կարգին Բրուսիոյ կողմէն յաղթուելով՝ Վենետիկի իտալացւոց անցաւ։ Իսկ Ֆրանցօ-Գերմանական պատերազմի միջոցին՝ Ֆրանսայի զինուորները Հռոմէ մեկնած լինելով՝ յափիտենական քաղաքը միա-

5. Վիքդոր Էմինանուէլ՝ իտալիոյ բագաւոր։ 6. Իտալիա՝ միացած։

ցաւ Խտալական թագաւորութեան հետ : Վիքիոր իմմանուէլ՝ հակառակ պապին բազմքներուն՝ Հռովմ մտաւ եւ ըրաւ զայն իր տէրութեան մայրաքաղաքը :

Դ. Այսպէս՝ Խտալիոյ միութիւնը կատարուեցաւ 11 տարուան մէջ Սարտենիոյ թագաւորին ձեռքով նախ Ֆրանսայի եւ ապա՝ Բրուսիոյ օգնութեամբ :

Պ.

ԳԵՐՄԱՆԻՈՅ ՄԻՈՒԹԻՒՆԸ

1. Գերմանիոյ երկու մեծ պետութեանց — Աւստրիոյ եւ Բրուսիոյ — նախանձը արգելք եղաւ Գերմանական կայորութեան վերահաստատուելուն (1815) . այսողէս Գերման հայրենիքը դարձեալ բաժնուած մնաց 36 պետութեանց միջեւ, որոնք սակայն իրենց մէջ հաստատեցին Գերման Դաշնակցական Միութիւնը, որուն համաձայն մնայուն Աւստրագոլը (Diet) Պետութեանց ներկայացուցիչներէն բազկացեալ՝ իր նիստերը պիտի գումարէր Ֆրանգֆորդի մէջ սաշտօն ունենալով Միութեան վերաբերեալ խնդիրները քննելու եւ կարգադրելու :

2. Սակայն Դաշնակցական Միութիւնը չի գոհացուց Գերմանները որոնք կը բազային որ Գերմանիա միացեալ մէկ զօրաւոր պետութիւն կողմէ . այս բազձանքը աւելի զօրացաւ, երբ Բրուսիա 1828էն ի վեր մասային միութեամբ իրեն հետ միացուց պետութիւններէն մեծ մասը : Գերմանական կայորութիւնը հաստատելու նպատակով 1848ին Ֆրանգֆորդի մէջ գումարուած ընդհանուր ժողովին լուրջ չանքերն ալ ապարդիւն եղան :

3. Յորմէ հետէ Պիզմարք՝ Բրուսիոյ Կիյեօմ Ա. թագաւորին նախարարապետն եղաւ (1862), Գերման հայրենիքին միսային միութիւնը:

7. Խտալիա միացած: 1. Գերման Դաշնակցական Միութիւնը: 2. Մաքսային միութիւնը: 3. Պիզմարք և իր քաղաքականութիւնը:

ութեան գործը յառաջ մղուեցաւ մեծ կորովով: Պիզմարք, մեր Ժամանակի մեծ քաղաքագէտներէն մին, համոզւելով որ իր նորուական պիտի չկարենայ հասնիլ խաղաղական միջոցներով յայտարարեց թէ, Գերմանական Միութեան խնդիրը «արիւնով եւ երկաթով» միայն կրնայ իր լուծումը դանել: Այնուհետեւ իր ներքին քաղաքականութիւնն եղաւ Բրուսական բանակը զօրացնել, իսկ իր դիւանագիտական գործողութեանց նպատակը՝ ապահովել Եվրոպական տէրութեանց զինակցութիւնը կամ չէզութիւնը :

4. Պիզմարքի ըսածին պէս միութիւնը կատարուեցաւ երբեք պատերազմով: Առաջին պատերազմը մղուեցաւ Դանիոյ թագավորին դէմ որ Շլէզվիկի եւ Հոլշտայնի դուքսն էր միանգամայն, եւ այս երկու գքառութիւնները Գերման դաշնակցութեան մասը կը կազմէին: Երբ Դանիոյ թագաւորը ուզեց այս երկու գաւառները Դանիոյ հետ միացնել, Աւստրիա եւ Բրուսիա պատերազմը հրատարակեցին (1864) եւ Դանիոյ յաղթելով այս երկու գքառութիւնները իւրացուցին:

5. Երկրորդ պատերազմը տեղի ունեցաւ 1866ին, երբ Աւստրիա եւ Բրուսիա իրարու հետ գժեցան: Գրեթէ բոլոր Գերման պետութիւնները գաշնակցեցան Աւստրիոյ հետ: Բրուսիա ալ գաշնակցեցաւ Խտալիոյ հետ: Բրուսական բանակը արշաւեց Պոհեմիա եւ Սատովյայի մեծ ճակատամարտը շահեցաւ (1866), յաղթութիւն մը՝ որ ոչ միայն լնծայելի էր Բրուսական բանակին ուազմագիտական շարժումներուն, այլ եւ նորահնար ասեղնաւոր հրացանին զրո այս ասթիւ գործածեցին: Բրակայի գաշնագրով Աւստրիա հրաժարեցաւ Դաշնակցութենէն եւ Շլէզվիկ-Հոլշտայնի գքառութիւններէն, իսկ Բրուսիա իրեն հետ կցեց Հանովը, Հէս, Նասաւ եւ Ֆրանգֆորդ: Գերմանիոյ հիւսիսային պետութիւնները միանալով կազմեցին հիւսիսային դաշնակցութիւնը որուն նախագահ էր Բրուսիոյ թագաւորը: Հարաւային չորս պետութիւններն ալ — Պավիերա, Վիբրթեմպէրկ, Պտաւ եւ Հէս-Տարչդադ — առանձին գաշնակցութիւն

4. Բրուսիա և Աւստրիա կը գրաւեն Շլէզվիկ-Հոլշտայն գաւառները: 5. Աստովյայի ճակատամարտը և հետևանքը:

մը կազմեցին պատերազմի ժամանակ Բրուսիոյ թագաւորին օգնելու պայմանով : Բոլոր պետութիւններն ալ պարտաւոր էին դրկել իրենց պատուիրակները Ռայխշդակին (Քնդհ. Ժողով) որ պիտի գումարուէր Պերլին :

6. 1870ի Ֆրանգօ-Գերմանական պատերազմը փութացուց եւ ամբողջացուց Գերմանական միութիւնը : Երբ Նաբոլէն գ. պատերազմ հրատարակեց Բրուսիոյ դէմ, նախանձելով անոր յարածուն ազգեցութեան եւ գիրքին (*), հիւսային եւ հաւրաւային երկու գաշնակցութիւններն ալ միացան Բրուսիոյ հետ : Գերմանական եւ Բրուսական բանակները արշաւեցին Ֆրանցա : Նաբոլէն եւ յետոյ Պազէն Մարաշախտ՝ երկուքն ալ Մէցի մէջ պաշարուած՝ անձնատուր եղան Գերմանաց : Դաշնակցական պետութիւնները Վերսայի պալատին մէջ հանդիսաւորապէս Գերմանիա՝ կայսրութիւն եւ Բրուսիոյ թագաւորը, Կիյեօմ եւս՝ կայսր հռչակեցին (Յունվար 18, 1871) :

7. Ֆրանսացիք՝ Ֆրանքֆորդի գաշնագրով՝ պարտաւորեցան իրեւ պատերազմական տուգանք ահազին գումար մը վճարել զատ Գերմանաց թողուլ Սլզաս-Լոուէն գաւառները : Այսպէս կատարուեցաւ Գերմանիոյ միութիւնը — կայսրութիւնը — որ արդիւնք էր Կիյեօմ ինքնակալին, սազիագէտ Մոլթքէի եւ քաղաքագէտ Պիզմարքի միահաղոյն ջանքերուն : Բրուսիա՝ Աւստրօ-Բրուսական պատերազմով Գերմանիոյ մէջ առաջին պետութիւնն եղաւ : Ֆրանգօ-Գերմանական պատերազմը Գերմանիա Եւրոպիոյ ամենէն մեծ եւ զօրաւոր տէրութիւններէն մին ըրաւ :

(*) Տես Նաբոլէն գ.ի պատմութիւնը, էջ 82:

6. Ֆրանգօ-Գերմանական պատերազմը. Գերմանիա՝ միացած: 7. Գերմանիոյ դիրքը պատերազմին վերջ :

Ա.

ՕՍՄԱՆՑԻՔ ԺԹ. ԴԱՐՈՒԻ ՄԷՋ

Սէլիմ Գ. (1789-1807) . Սուլթան Սպա-Խւլ-Համիտի յաղորդեց իր եզրակացներին, Սուլթան Սէլիմ Գ. : Պատերազմ մղեց Ռուսաց եւ Աւստրիացոց դէմ. Եւ այս անգամ եւս Եէնիչէրիներուն վատութեամբ՝ Օսմանեան բանակը կորուստներ ունեցաւ : Թշնամին քանի մը կարեւոր քաղաքներ գրաւեց, եւ վերջապէս Անդղիոյ եւ Բրուսիոյ միջնորդութեամբ՝ Եաշի գաշնագիրը կնքուեցաւ (1792), որուն համաձայն ամրող Խրիմ եւ ուրիշ մի քանի տեղեր ուստաց անցան, Տնիեւթեր գետը սահմանագլուխ որոշուեցաւ երկու տէրութեանց միջեւ :

Ֆրանսացի կառավարութեան կողմէ Նաբոլէն Պոնաբարդ նաւատորմիով՝ մը Աղեքսանդրիա զալով՝ զօրք հանած էր ցամաք : Աղամ մէկ բայց վճռական պատերազմով տիրած էր Եղիպատոսի : Անդղիացիք դաշնակցեցան Օսմանցւոց հետ, Նէլուն՝ Անդղիացի ծովակալը բոլորովին ջնջեց Ֆրանսական տորմիզը Աղուքիրի նաւամարտով : Նաբոլէն թէեւ ցամաքի վրայ քանի մը յաջողութիւններ ունեցաւ . բայց տեսնելով որ թէ՛ ժամատախտը եւ թէ՛ թշնամին մեծ ջարդ ըրած էին իր բանակին մէջ, սախպեալ Ֆրանսա դարձաւ :

Սուլթանը արտաքին խոռոչութիւններէ աղաւած՝ սկսաւ ներքին բարեկարգութեանց ձեւնարկել Եւրոպական քաղաքաւ կրթութիւնը հաստատելով իր ընդարձակ կայսրութեան մէջ : Աղաւալը գիւղին վաւոգարանը այս միջոցին շինուեցաւ եւ ուրուն վաւոգապէտ կարգուեցաւ Սուլթան Տատեան : Սուլթանը Եէնիչէրիներուն լրիստ եւ վատ ընթացքէն դժգոհ՝ կազմել տուաւ Նիզամը ձեշիս անունով զօրագունդ մը, զոր կրթել տուաւ Եւրոպացի մարզիչներու : Եէնիչէրիները չախորժելով զինուորական նոր կարգադրութիւններէն՝ ապստամբեցան եւ Եթ-Մէյտանի մէջ բանակ դնելով՝ սկսան խոռոչութիւններ հա-

նել։ Այս միջոցին րարեսիրտ Սուլթանը փափաքելով արիւնահեղութեան առջեւն առնել՝ հրաժարեցաւ գահէն եւ իրեն յաջորդ հոչակուեցաւ Սուլթան Մուսթաֆա : Պայլագտար Մուսթաֆա փաշա՝ Ռուսագույն — որուն կուսակալն էր — Կ. Պոլիս գալով եւ լսելով հրաժարեալ Սուլթանին մահը, Սուլթան Մուսթաֆայի տեղ՝ անոր եղայրը՝ Մահմուտ Բ. Օսմանեան գահուն վրայ բարձրացուց :

Սուլթան Սէլիմի ժամանակ՝ Մէհմէտ-Ալի փաշա Եզիզապսի Մէհմուքներուն — որոնք դարձեալ ուոք ելած էին Օսմանեան իշխանութեան դէմ — զօրութիւնը բոլորովին ջնջելով՝ Եզիզապսի կուսակալ անուանուեցաւ :

Մահմուտ Բ. (1808-1839) . Սուլթան Մահմուտ՝ եպուրքոս կարգեց Պայլագտար Մուսթաֆա փաշան որ սկսաւ յառաջ տանիւ բանակին վերակազմութեան դործը : Սէյխան անունով նոր զօրագունդ մը Եւրոպական եղանակով կրթել տուաւ : Իր այս ջանքերը չափազանց գրգռեցին Ենիշէրիները որոնք դարձեալ մայրաքաղաքին մէջ խառվութիւն հանեցին եւ որուն զսհ դնաց՝ ուրիշ բազմաթիւ անձերու հետ՝ նոյն ինքն Մէծ-Եպարքոսը : Սուլթանը խստութեամբ խսովարարները պատճելէ վերջ որոշեց ուրիշ յարմար առթիւ մը բնաջինջ ընել զանոնք, վասն զի ստիպուեցաւ Ռուսաց դէմ պատերազմիլ, մերժելով անոնց տարապայման պահճները : Ռուսական բանակը յառաջ քաշեց : Այս միջոցին Սէրպիացիք եւ ուրիշ ժողովուրդները ալ ուոք ելան Օսմանեան իշխանութեան դէմ, բայց շուտով զապուեցան : Ռուսոք՝ որոնք Ֆրանսայի հետ պատերազմի բռնուած էին, փութացին Օսմանցւոց հետ Պուբրէշի գաշնագիրը կնքել (1812) : Սուլթանը Պետրապիս Ռուսաց թողոց եւ ինչ ինչ արտօնութիւններու հետ Սէրպիոյ իշխան կարգեց Միլու Օպիկնովիչ :

Սուլթանը զօրք գրկեց Եանեայի Ալի փաշային վրայ որ ապստամբած էր (1819) : Քիչ ժամանակ վերջ Մուսայի Յոյներն ալ ուոք ելսն (1820) . կառավարութիւնը խիստ միջոցներ գործածեց ապստամբութիւնը զսպելու համար : Օսմանցիք՝ Ալի փա-

շան նեղը ձգելէն եւ անոր դնդակահար մահուանէն վերջ՝ իրենց բոլոր զօրութեամբ Յունաց վրայ յարձակեցան, յաղթեցին ապստամբներուն եւ նոյն իսկ Կարնթոսի տիրեցին, իսկ Յոյները ծովու վրայ միայն քանի մը յաջութիւններ ունեցան : Իպրահմիմ փաշա (Մէհմէտ Ալի փաշայի որդին) Սուլթանին հրամանով Յունաստան եկաւ Եզիզապսիան զօրքով հնալունդեցուց կրետէ, ինչպէս եւ ուրիշ շատ տեղեր : Միասարնկիի բերդականները երկամեայ գիմադրութիւնէ վերջ անձնատուր եղան (1826), յետոյ Սթէնք ալ զրաւուեցաւ, այնպէս որ Յունական ապստամբութիւնը կարելի էր այս միջոցին վերջացած համարիլ, երբ յանկարծ Ֆրանսա, Անգլիա եւ Ռուսիա միջամտեցին ի նպաստ Յոյներուն : Վերջապէս երկար գժուարութիւններէ վերջ՝ Յոյնք բաժնուելով Օսմանեան իշխանութենէն առանձին տէրութիւն կազմեցին :

Ռուսք պատերազմը շարունակեցին, Եւրոպիոյ եւ Ասիոյ կողմէն Օսմանեան տէրութեան վրայ յարձակելով : Պալքաններէն անցնելով յառաջացան մինչեւ Ազրիանուպոլիս, Կովկասեան բանակին ալ՝ Փասքէվիչի հրամանատարութիւն տակ՝ քանի մը տեղեր գրաւեց : Վերջապէս հաշտութիւն կնքուեցաւ Ազրիանուպոլոյ մէջ (1829) : Այս գաշնագրով՝ Մոլոտվոյ, Վալաքիոյ եւ Սէրպիոյ իշխանապետութիւնները Ռուսական պաշտպանութեան տակ կը մտնէին, Վուսորի եւ Տարտանէլի նեղուցները բաց պիտի ըլլային ամէն տէրութեանց նաւերուն առջեւ :

Օսմանեան տէրութիւնը հազիւ քիչ մը ժամանակ խաղաղութիւն վայելած էր եւ ահա Եզիզապսի կուսակալը, Մէհմէտ Ալի փաշա իր որդիին մեծ լանակ մը տուաւ Սուրիա արշաւելու . Եզիզապսիան բանակը գրաւելով եափա, Գազա, Դամասկոս եւ Գոնիս հասաւ մինչեւ Իզմիր : Այս միջոցին Ռուսաց կայսրը՝ Նիգուլ իր օգնութիւնը առաջարկեց Սուլթանին որ ընդունեցաւ եւ այս առթիւ կնքուեցաւ Հիւնքեար Իսկէլէսիի գաշնագրութիւնը որով Ռուսիա՝ ինչ ինչ արտօնութեանց փոխադարձ կը խոստանար օգնել Սուլթանին (1833) : Ֆրանսա եւ Անգլիա վախնալով Ռուսական միջամտութենէն ստիպեցին Մէհմէ-

մէտ Ալի փաշան որ հաշտուի Սուլթանին հետ : Այս հաշտութիւնը երկար չտեւեց , վասն զի քանի մը տարի վերջ Մէհմէմէտ Ալի փաշա դարձեալ պատերազմը նորոգելով (1838) իր որդին զրկեց Օսմանցւոց դէմ . ընդհարումը տեղի ունեցաւ Մծրին քաղաքին քով : Այս միջոցին մեռաւ Սուլթան Մահմէտ . իր մահը ընդհանուր սուդ պատճառեց իր բոլոր հպատակաց (1839) :

Սուլթան Մահմէտ տէրութեան զինուորական ուժերուն վերանորդիչն եղաւ . հպատակասէր եւ արդարասէր վեհապետ մ'էր :

Վերակազմեց տէրութեան զինուորական ոյժերը Եւրոպական զրութեամբ՝ ջնջելէ վերջ եէնչչէրիները (1826) :

Հպատակասէր էր . իր փախաքն էր որ բոլոր հպատակները՝ առանց կրօնի եւ ազգի խարութեան ապահովութիւն եւ հանգստութիւն վայելեն , իր այս հպատակասէր կամքը հանդիսաւորագէս յայտնեց 1839ի Ֆերմանով :

Սուլթան Մահմէտ իր արդարասիրութեան պատճառով Ա.Տ.ի անունով յորջորջուեցաւ իր ժամանակակիցներէն . անոր արդարասիրութիւնը ցուցնելու համար բառական է միայն յիշել հետեւեալը : Յոյնք՝ Եպարքոսը իրենց կողմը շահելով ուզեցին դարձեալ դրաւել Հայոց Երուսաղէմի Ս. Յակոբայ վանքը . վտանգը մեծ էր ազգին համար , Հայք աղերսագիր մը մատուցին Սուլթանին որ իսկոյն անաշառ քննութիւն մը հրամայեց . դատարանը տեսնելով Հայոց ձեռքը գտնուած էօմէր Խալիֆայի եւ Եալուզ Սուլթան Սէլիմի կնքով վաւերացուած հրովարտակները , վճռեց թէ յիշել վանքը Հայոց սեփհականութիւնն է : Սուլթանը հաստատելով գտատարանին այս որոշումը , իր Հայ հաւատարիմ հպատակաց սրաերը անհուն երախտադիտութեամբ լեցուց :

Ապտ-իւլ-Մէհմէտ (1839-1861) , Սուլթան Ապտ-իւլ-Մէհմէտ իր հօրյաջորդեց այնպիսի ժամանակի մը մէջ , երբ Իպրահիմ փաշա Կ. Պոլսոյ վրայ կը քալէր : Եւրոպական չորս պետութիւններ

միանալով զինու զօրութեամբ պարտաւորեցին Իպրահիմ փաշան որ քաշուի Օսմանեան երկիրներէն :

Ուսւախա փախաքելով օր ըստ օրէ ազգեցութիւնը զօրացնել Օսմանեան երկիրն մէջ , պահանջեց որ ինքը բոլոր յունադաւան հպատականերուն եւ Ս. Տեղերուն պաշտպան ճանչցուի . այս ասավարիկը , ինչպէս բնական էր , մերժուեցաւ : Ուուսիա դեսպանական յարարերութիւնը խոզեց , թշնամութիւնք երկու կողմէն ալ սկսան : Ուուսական բանակը զրաւեց Մոլտավիա եւ Վալաքիա : Անդպիս եւ Ֆրանսա՝ որոնց հետ միացաւ նաեւ Սարտենիոյ տէրութիւնը , դաշնակցեցան Օսմանցւոց հետ : Դաշնակից տէրութեանց նաւատորմիզը պաշարեց Սեւաստոպոլ որ միամեռայ ընդդիմութենէ վերջ անձնատուր եղաւ : Ուուսիա ուրիշ մի քանի պարտութիւններէ յետոյ՝ տիպուեցաւ հաշտութիւն խնդրել : Բարիզի դաշնագրին համաձայն որ այս ասթիւ կնքուեցաւ , Եւրոպական մեծ տէրութիւնները կերպաւառքին Օսմանեան տէրութեան տիպութիւնը . երկու նեղուցներ դարձեալ գոյց պիտի մնային բոլոր աէրութեանց մարտանաւերուն առջեւ եւ Սեւ ծով պիտի ըլլար չէզոք ծով մը (1856) :

Սուլթանը լսելով որ Լիբանանի Տիւրքիները եւ քրիստոնեայ Մարոնիները իրարու հետ գժաելով խոսվութիւն ծագեր է , եւ պատժեց խոսվարանները եւ այս կերպով Նարուէն Գ.ի մուազրեալ միջամտութեան առջեւն առաւ :

Սուլթանը այս դէպքէն քիչ ժամանակ վերջ մեռաւ (1861) : Ինքն ալ հետեւող եղաւ իր արդարասէր եւ հպատակասէր հօր ինքն ալ համարական կիւլհանէի մէջ ևարքը Շերիփը օրինակին , հրատարակելով կիւլհանէի մէջ ևարքը Շերիփը (1839) եւ Խարքը Հիւմայունը (1856) որոնցիով կենաց եւ ընչից ապահովութիւն կուտար իր բոլոր հպատակաց առանց կրօնի խորութեան : Երջանկայիշատակ Սուլթանին ժամանակ կրօնի խորութեան : գիտութիւն եւ վաճառականութիւն . մեծ մղում ստարուեաս , գիտութիւն եւ վաճառականութիւն . մեծ մղում ստարուեաս :

ԳԵՐՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐՈՒՄԸ

1. Ամերիկէն սեւամորթներ Ամերիկա փոխադրելու եւ զանոնք իրրեւ գերի ծախելու հակամարդկային առևտուորը շատ կանուխ ծագում առած էր : Հակադերեվարական պայքարը լաւ հասկնալու համար հարկ է գիտնալ, թէ Ամերիկայի Հարաւային նահանգները՝ որոնք բամպակ, բրինձ եւ ծիրախոտ կ'արտադրէին, գերիներու աշխատութեան պէտք կ'զգային, մինչդեռ Հիւսիսայնոց համար՝ որոնք գործարաններ հաստատելով՝ զգեստ, կոչիկ եւլն. կը պատրաստէին, գերիներու պէտքը նուազ զգալի էր : Գործերու այս զանազանութեան պատճառով՝ Հարաւայինք ազատ-փոխանակութեան պաշտպան էին, ուղելով աւելի աժան ասլրանք գնել Եւրոպայէն : Հիւսիսայինք, ընդհակառակն, Եւրոպական ասլրանքներու ներածութիւնը կ'ուզէին ծանր մաքսերով արգելու իրենց արհետական արտադրութիւնները Հարաւայիններուն ծախութ նպատակով :

2. Շատեր սկսան գերութիւնը չարիք մը նկատել: Ճէ-ֆըրսըն՝ Ամերիկայի երրորդ նախագահը ըսած էր . « Կը դուզամ հայրենիքիս համար, երբ կը խորհիմ որ Աստուած արդար է » : Հուիթնիի հնարած (1793) բամպակի մեքենան արգելք եղաւ այս մարդասիրական զգացմանց ծաւալումին, վասն զի այս գիւտին հետեւանքով՝ բամպակի արտադրութիւնը աւելցաւ Հարաւային նահանգներուն մէջ : Հիւսիտի մէջ ալ գործարաններ հաստատուեցան : Արդ՝ թէ Հիւսիսայինք եւ թէ Հարաւայինք հաւասարապէս օդտակար կը սեպէին գերիներ պահել, որոնց աշխատութեամբ արագ կը հարստանային . չէին հասկընար գեռ, թէ աղատ աշխատութիւնը՝ գերիներու ձրի աշխատութենէն աւելի աժան, աղահով եւ լաւ է :

1. Ամերիկայի Հիւսիսային և Հարաւային նահանգներուն դիրքը գերութեան խոնդին մէջ: 2. Բամպակի մեքենային գիւտը արգելք՝ հակագերեվարական շարժման ընդհանրացումին:

3. Կարիսըն սկսաւ գերեվարական առաջին շարժումը գերիներու աղատութեան դատը պաշտպանելով՝ իր թերթին մէջ (1831) : Գիրք մը «Աղբար Թովմասին տնակը», ուր գգայուն գրիչ մը պարզած էր գերիներուն դառն վիճակը, ընդհանուր զայրոյթ յառաջ բերաւ երկրին մէջ (1852) :

4. Երբ Աբրահամ Լինգըն նախագահ ընտրուեցաւ (1860), Հարաւային Գարողինա՝ Միութինէն զատուելով՝ եղաւ «Անկախ Նահագ մը» . յետոյ ուրիշ հարաւային նահանգներ ալ զատուելով՝ կազմեցին կառավարութիւն մը՝ որ կոչուեցաւ «Ամերիկայի Դաշնակից Նահանգներ» (1861) : Հակառակ նորընտիր նախագահին եւ ընդհանրապէս Միացեալ-Նահանգաց խաղաղութեան փափաքին, պատերազմը սկսաւ :

5. Հիւսիսայինք՝ նախագահին հրաւերին պատասխանելով՝ փութացին Միութիւնը պաշտպանելու : Հարաւայինք ալ ոչ նուազ ոգեւորութեամբ պատրաստուեցան յետս մղելու այս արշաւող բանակը : Հիւսիսայիններուն նպատակներէն մին եղաւ Հարաւայիններուն նաւահանգիստները պաշարել, որպէս զի չի կարենան պատերազմը շարունակել՝ զուրաէն ուազմամթերք գնելով: Պատերազմը երկուստեք շարունակուեցաւ սաստկութեամբ: Երկու հակառակամարտ բանակներուն ամէնէն նշանաւոր զօրապետներն էին Կրանգ՝ Հիւսիսայնոց, եւ Լի՛ Հարաւայինոց կողմէն: Նախագահը Ազատագրութիւն Յայտարարութիւնը հանելով (1863) աղատ հաչալիկ Յիլիոնէ աւելի գերիներ: Հիւսիտ որ ցարդ կը կառել լոկ Միութիւնը վերահաստատելու համար, սկսաւ այժմ պատերազմիլ Միութիւնը պահպանելով հանգերձ գերութիւնն ալ ջնջելու: Վերջապէս Հարաւայնոց բանակը յաղթուեցաւ եւ Միութեան զրոշը սկսաւ իր աստեղազարդ ծալքերը պարզել Ռիչմոնտի (գաշնակից նահանգաց մայրաքաղաքին) վրայ (1865): Նախագահին անակնկալ եւ աղետալի մահը լուեցուց յաղթութեան ցնծալից ձայները: Հարաւայիններն իսկ լացին անշահախնդիր եւ ճշմարտապէս մեծ մարդուն մահուան վրայ (1865) :

6. Ամերիկայի այս եղայրաստան պատերազմը պատ-

3. Գրականութեան դերը՝ այս շարժման մէջ: 4. Աբրահամ Լինգըն՝ նախագահին մահուան դերը: 5. Պատերազմին պատմութիւնը: 6. Այս պատերազմին նետեւանքները:

ճառ եղաւ բիւրաւոր անձերու մահուան , սոսկալի տառապանքներու եւ ահագին հարատութեան փացման , բայց միւս կողմէ՝ ջնջեց գերութիւնը (*) , արդիւնք մէջ՝ որ օգտակար եղաւ սեւամորթին եւ սպիտակին , Հիւսիսայինին եւ Հարաւայինին , վասն զի ո՛վ որ իր անձին տերն է , ընդհանրապէս աւելի ուղիղ եւ ջիզ կը դնէ իր գործին մէջ , աւելի եւ լաւ արտադրելով : Վերջապէս հաստատուեցաւ թէ՝ ոչ մէկ նահանգ իրաւունք ունէր եւ ունի բաժնուելու Միութենէն :

Ծանօթ. — Մօնրօի Վարդապետուրիւնը : Մեքսիքաւ եւ Հարաւային Ամերիկայի երկիրներէն մէկ քանին Սպանիոյ իշխունութենէն զատուելով՝ Հանրապետութիւն հոչակած էին : Կը վախցուէր նոր խառլութիւններէ , վասն զի կը կարծուէր որ Եւրոպական տէրութիւնները միանալով՝ պիտի օգնէին Սպանիոյ որ գարձեալ իր իշխանութեան ենթարկէ անջատուող զաղթականութիւնները : Միացեալ-Նահանգաց նախագահը , Մօնրօի իր հոչակաւոր Պատգամագրին մէջ յայտարարեց (1823) թէ՝ «Անոնց (կառավարութեանց) կողմէ եղած ո՛ւ եւ է ձեռնարկ կամ միջամտութիւն Ամերիկեան կիսագաւողին վրայ , պիտի նկատուի վտանգաւոր՝ իրենց խաղաղութեան եւ ապահովութեան եւ թշնամական ցոյց մը՝ նկատմամբ Միացեալ-Նահանգաց » : Այս է Մօնրօի վարդապետութիւնը որ՝ համաւոտիւ՝ կը նշանակէ «Ամերիկա Ամերիկացւոց է » :

Արդէն Մօնրօէն առաջ Գ. Ուոշինկովն , Հանրապետութեան առաջին նախագահը որոշած էր չէզոքութիւն պահել ֆրանսայի եւ Անգլիոյ մէկ պատերազմի միջոցին , յայտարարելով որ « Միացեալ-Նահանգները չեն ուղեր մասնակցութիւն ունենալ Եւրոպական կայսուներու մէջ » : Այս յայտարարութիւն մեծ նշանակութիւն ունէր , վասն զի ֆրանսա՝ մեծ զոհողութիւններով՝ դեռ նոր օգնած էր Միացեալ-Նահանգաց անկախութեան :

(*) Անգլիա՝ իր Արեւմտեան Հնդկաստանի գերիները հարիւր միլիոն տոլարի զնելով՝ ազատազրեց զամոնք (1833) : Այժմ զերեվաճառութիւնը արդիլուած է օրէնքով Ամերիկայի եւ Եւրոպիոյ մէջ Ալեքսանդր Բ. Ռուսիոյ կայսրն ալ՝ իր 1863ի հրամանազրով՝ ազատազրեց Մուժիկները — Ռուս զեղչուկ գերիները :

Է.

ԵԽՐՈՊԱՑԻՔ ԵԽՐՈՊԱՑԷՆ ԴՈՒՐՄ

1. Մեր դարուն ամէնէն կարեւոր դէպքերէն մին ալ է գաղթային աշխարհավարութիւնը , զոր մեծ կորովով յառաջ կը տանին Եւրոպական տէրութիւններէն ունանք :

2. Անգլիացիք հետզիեաէ տէր եղան ընդարձակ հողերու , ուր գաղթականութիւններ հաստատեցին : Տիրեցին Հընդկաստանի (1757-1856) որ 240 միլիոն բնակչի ունի . անգամ մը Հնդիկները ապստամիեցան Նանա-Սահիպի աւաշնորդութեամբ Անգլիացիք յաջողեցան այս շարժումը զստել կրիին գրաւելով Տէլչի քաղաքը : Այն ժամանակին ի վեր Հնդիկները սկսած են ընդունիլ Անգլիական քաղաքակրթութիւնը եւ կ'ունենան առափնանաբար կարեւոր մասնակցութիւն երկրին վարչութեան մէջ : Անգլիական խորհրդարանը՝ 1876ին՝ Թագուհին Հնդկաստանի Կայսրուհի հրատարակեց : Հնդկաստանի ասհանները հիւսիսային հզօր միցակցին (Ռուսիա) , դէմ պաշտպանելու նախակով՝ Անգլիա դաշնակցեցաւ Ս. Փղանաց , այնպէս որ երբ Պարսից Շահը՝ Ռուսաց գրգռմամբ՝ Ս. Փղանաց վրայ քալեց (1838) , Անգլիացիք պաշտպանելով Հէրաթ , սախակցին Շահը որ ետքաշուի , եւ թէ եւ քանիցս մանր կարուստներ կրեցին Ս. Փղանաներին (1842, 1878-79) , այսու հանգերձ՝ լոկ քաղաքականութեամբ՝ շարունակեցին դաշնակց մնալ անոնց :

3. Անգլիա՝ Ովկիանիոյ մէջ ալ մեծ կղզիներու տէր եղաւ — Աւստրալիոյ՝ (1788) ուր իր գաղթականութիւնը շրտով հարստացաւ կղզիին արօտավայրերուն եւ ոսկի հանքերուն շնորհիւ , եւ նոր-Զէլանտայի (1842) : Ամերիկէի մէջ ալ կարեւոր տեղեր գրաւած է — Բարեյուսոյ Հրուանդանին գաղթավայրը՝ զոր ստացաւ Հոլանտացիներէն 1815ին ի վեր , Կուենիոյ եղերքը : Նոր-Աշխարհի մէջ ալ ունի Գանատա :

4. Գաղթային աշխարհավարութիւն . 2. 3. 4. Անգլիոյ գաղթականութիւնները քուել :

4. Անգղիա բոլոր կառավարութիւններէն աւելի գաղթականութիւններ ունի աշխարհի հինգ մասերուն մէջ, իր բոլոր գաղթականութիւնները, սղհեղով հանդերձ Անգղիական քաղաքական բարքեր, գրեթէ անկախ պետութիւններ են:

5. Ֆրանսա՝ Ժ. դարուն՝ գրեթէ կրանցուցած էր իր բոլոր գաղթավայրերը, եւ թէ եւ Նարոլէոն փափաքեցաւ Ֆրանսա գաղթային տէրութիւն՝ մ'ընել, բայց իր պատերազմները Անգղիա դէմ՝ արգելք եղան իր նպատակին: 1830էն ի վեր Ֆրանսա սկսաւ լուրջ ջանքեր ընել՝ տիրելով Ովկիաննեան բազմաթիւ կղզիներու, Սախոյ մէջ Հնդկաչինի մեծ մասին եւ Թոնքինի: Իր պաշտպանութեան տակ են Գամպոճի փոքրիկ թագաւորութիւնը եւ Աննամի կայսրութիւնը (1833):

6. Ֆրանսացիք ամէն տեղէ աւելի Սփրիկէի մէջ հաստատուած են: Հոն՝ 1815ին՝ քանի մը ցրուած գաղթավայրեր միայն ունէին. այժմ իրենց կը վերաբերին Սենեկալ եւ Գոնկօ (Արեւմտեան եզերքը): Հովաններուն յաղթելով՝ տիրեցին նաեւ Մատականքար կղզին:

7. Սպանիա՝ հետզետէ կը կորսնցնէ իր ընդարձակ գաղթականութիւնները՝ զրոյ չկրցաւ շահասիրել՝ բարեփոխելով իր գաղթային քաղաքականութիւնը: Զենք զիտեր թէ՝ ներկայ Սպանի-Ամերիկան պատերազմին մէջ ի՞նչ պիտի ըլլայ Անդիւեանց մարգարիտին (Քուապ) եւ Փիլիպպեան կղզիներուն բախտը:

8. Յորմէ հետէ Խտալիա միացեալ թագաւորութիւն եղաւ, առաջին անգամ՝ Ա.փրիկէի մէջ քանի մը կարեւոր տեղեր գրաւեց, բայց իր աղիտալի ձախողուածէն վերջ զոր կրեց եթովպիոյ ինքնակալ Մենեկիքի դէմ մլած պատերազմին մէջ, սոտիպուեցաւ հրաժարիլ գաղթային նոր ձեռնարկներ ընելու գաղթիարէն:

9. Գերմանիա ալ Խտալիոյ նման՝ միաձոյլ տէրութիւն ըլլալէն վերջ սկսաւ զբաղիլ գաղթային խնդիրով: Ա.փրիկէի մէջ

5. 6. Ֆրանսական գաղրականութիւնները: 7. Սպանիա տակաւ կը կորսնցնէ իր գաղրականութիւնները: 8. Խտալիոյ նոր ձախողուածը գաղրային աշխարհավարութեան մէջ: 9. Գերմանիոյ յաջողութիւնը Մայրագոյն-Արեւելքի մէջ:

ոտից կռուան մը հաստատելէ յետոյ՝ յաջողեցաւ, ներկայ կայսեր օրով, Զինական ընդարձակ գետին մը իրացնել հաւանութեամբ ֆրանսայի եւ Ռուսիոյ, որոնց օգտակար հանդիսացած էր վերջին Զին եւ Ճարտարական պատերազմի միջոցին: Մայրագոյն Արեւելքի մէջ զրութեան հաւասարակշառութիւն հաստատելու քաղաքականութեամբ՝ Ռուսիա, Ֆրանսա եւ Անգղիա ալ իրենց հողային բաժինները ունեցան ի վեաս «Երկնային Կայսրութեան»:

10. Ռուսք Ասիոյ մէջ միցակից են Անգղիայ: Տիրելով Թուրքաստանի (1867), Խիվայի (1873) եւ Մէրվի (1884), կը մօտենան եւ կսպառնան Հնդկաստանի: Ա.փրիկէի մէջ Անգղիայ մրցակից են Ֆրանսացիք: Նիկէրի խնդիրը այժմ չափազանց կը զբաղեցնէ երկու երկիրներուն դակիձները:

11. Եւրոպական գաղթականութիւնները ընդհանրապէս օգտակար ելլած են այն երկիրներուն, ուր հաստատուած են: Ովկիանիոյ կղզիներուն եւ Ա.փրիկէի վայրենիները հալորդ ընելով իրենց քաղաքակրթութեան բարիքներուն, մէկ կողմէ ջնջելով գերեվաճառութիւնը, մարդակերութիւնը եւ ցեղային արինահեղ կոխները եւ միւս կողմէ՝ արգասաւորելով անմշակ բութիւնը կարելի է բացատրել սա իրողութեամբ որ՝ Զինացիք Եւրոպայոց մէջ ուղիւ բան չաեսան — վասն զի Եւրոպական քաղաքակրթութեան լաւ կողմերը, գիտութիւն, արուեստ, եւլնանձանօթ միացին — բայց եթէ հրազնքնք եւ թունաւորիչ նիւթեր: Զինական կառավարութիւնը ծովը թափել տուաւ ավիտոնի մէջ:

12. Զինացիք հավարա՞ իրենց հին քաղաքակրթութեամբ եւ նախանձաւոր՝ նախնեաց սովորութիւնները պահելու, արևհամարհնեցին Եւրոպական կրթութիւնը: Զինական այս հակակրտութիւնը կարելի է բացատրել սա իրողութեամբ որ՝ Զինացիք Եւրոպայոց մէջ ուղիւ բան չաեսան — վասն զի Եւրոպական քաղաքակրթութեան լաւ կողմերը, գիտութիւն, արուեստ, եւլնանձանօթ միացին — բայց եթէ հրազնքնք եւ թունաւորիչ նիւթեր: Զինական կառավարութիւնը ծովը թափել տուաւ ավիտոնի մէջ:

10. Անգղիայ մրցակիցները: 11. Եւրոպական գաղրականութեանց ազդեցութիւնը: 12. Զինացոց հակակրտութեան պատճառը Եւրոպայոց քաղաքակրթութեան մասին:

Եւ ապա Ֆրանսոսցիք (1868) պատերազմներ միլեցին Զինաց գէմ եւ սովորեցին որ իրենց նաւահանգիստները բանան եւրոպական վաճառականութեան առջեւ :

13. Ճարոնի գործունեայ եւ մտացի ժողովուրդը՝ Զինացիներէն րոլորպին տարրեր ընթացք ունեցաւ, ընդունելով Եւրոպական քաղաքակրթութիւնը : Երկրին մէջ շնուռեցան երկարթուղիներ, գործածուեցան հեռագիր, մամուլ եւն : Հարիւրաւոր Ճարոնցի պատանիներ իրենց կրթութիւնը կ'ստանան Արեւուաքի մէջ : Ճարոն իրաւամբ նկատուած է Սոխոյ մէջ ամէնչն քաղաքակրթեալ երկիրը :

Ը.

ԺԹ. ԴԱՐՈՒԻ ՆՇԱՆԱԽՈՐ ԱՆՁԵՐԸ

ԽԱՎԱՏԱՍԷՐՔ ԵՒ ԳԻՏՈՒՆՔ

Ա. Վոն Հումպոլի (1769–1859) : Ծնած Պերլին, ամէնչն համբաւաւորը՝ Նկարագրական Բնապատմութեան մէջ : Իր զբւխաւոր երկը՝ Տիեզերք կամ Աշխարհի ֆիզիգական նկարագրութիւնը :

Գուլփիկ (1769–1831) : Նշանաւոր բնապատում եւ հնէաբան Զոհցերացի մը : Իր կեանքին մած մօսը Փարիզ անցուց եւ ուր կրթական եւ քաղաքական բարձր պաշտօններ վարեց : Բազգատական Անդամագնութեան մեծ մլում առւաւ իր «Զեւուերու Առնչականութեան» օրէնքով : Գտնուած կենդանական կամ բուսական աննշան բեկորներէ յաջողեցաւ վերակրպմել կենդանիներ եւ բայսեր՝ որոնք այսօր կրտսուած են : Ինքն էր որ նոր եղանակ մը ցոյց տուաւ Երկրաբանական խաւերու հնութիւնը որոշելու : Իր գլուխաւոր Երկերն են. Կենդանական Թա-

13. Ճարոնի յառաջդիմութիւնը՝ Խմաստասէրք և գիտականք:

գաւորութիւն եւ ձառեր երկրագնդին մակերեւոյթին յեղածընումներուն վրայ :

Հեկիէ (1770–1831) : Գերմանացի խմաստասէր մը, հիմնագիր՝ խմաստասիրական նոր գպրոցի մը :

Սլր Հ. Տեյվի (1778–1829) : Նշանաւոր քիմիագէտ եւ բնագէտ Անգղիացի մը : Գիտութիւնը ճոխացուց իր կարեւոր գիւտերով եւ սկզբունքներով . ինքն էր որ հնարեց Ապահովութեան լամբարը որով հազարաւոր գործաւորներու կեանքը սահպանեց հանքերու վտանգին դէմ :

Սրախօ (1786–1852) : Ֆրանսացի գիտուն մը, մեծ ծառայութիւն մատոյց Բնագիտութեան եւ Աստեղագիտութեան : Վերատեսուչ եղաւ Բարիզի գիտարանին ուր Աստեղագիտութեան վրայ ժողովրդեան դասեր կ'աւանդէր լեզուի այն գիւրութեամբ եւ յստակութեամբ որ իրեն յատուկ էին :

Սլր Ռւ. Համելիլը (1788–1856) : Բարոյագէտ եւ տրամաբան Սկովտիացի մը :

Ֆարասէյ (1791–1869) : Անգղիացի նշանաւոր բնագէտ : Կարեւոր գիւտեր ըրած է ուսումնասիրելով մասնաւորաբար ելեքտրականութիւն, լցու եւ ջերմութիւն դաւանելով ասոնք իրեւ միեւնոյն զօրութեան լնական ազդեկներ : Գիտական նիւթերու վրայ ամէնչն նշանաւոր ճառախօսը :

Գոնէդ (1798–1857) : Ֆրանսացի խմաստասէր եւ հեղինակ Դրական իմաստասիրութեան :

Լիեպիկ (1803–1872) : Գերմանացի քիմիագէտ, մշակեց գլխաւորաբար Գործանաւոր Տարրաբանութիւն :

Ճ. Սոռուարդ Միլ (1806–1873) : Անգղիացի խմաստասէր եւ անտեսագէտ : Հեղինակ Քաղաքական և ներառութեան, ուր կարեւոր էջ մը կը բանայ գործաւորաց դասուն նուիրեալ, Տրամաբանութիւն եւայլն :

Սլր Տ. Պրիւսլը (1781–1868) : Սկովտիացի գիտուն մը, նշանաւոր՝ իր Տեսաբանական գիւտերով . հեղինակ էտինպուրկի հանրագիտարանին եւայլն :

Լը Վերիկ (1811–1877) : Ֆրանսացի չափագէտ եւ աստեղագէտ : Պիսիդոն մոլորակին գիւտեր (Յունիս, 1846) զոր հաստատեց Գերմանացի Կալ աստեղագէտը (Սեպտ.) , Եւրոպական 69 — Պատմ. Ըստհ. Ադամ. Ադամ.

համբաւ մը շինեց իրեն համար եւ ապացուցուց Զափագիտական Աստեղագիտութեան հաշիւներուն ձշդութիւնը . Սրակօի յաջորդեց Բարիզի դիտանոցին տեսչական պաշտօնին մէջ :

Ճ. Դինտալ (1820-1893) . Անդղիացի բնագէտ , կարեւոր ուսումնասիրութիւններ ունի սառնարատններու վրայ :

Լուի Ալիասիզ (1807-1873) . Ծնած Զուիցերիոյ մէջ , բայց իր կեանքին վերջին քսան տարիները Անդղիա անցուց , եղաւ Բնապատմութեան ուսուցիչ Քէմպրիձի մէջ . կարեւոր երկեր թողած է Բնապատմութեան վերաբերեալ :

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ

Կէօրէ (1742-1832) . Գերմանիոյ ամէնէն նշանաւոր բանաստեղներէն մին . գլխաւոր երկերն են Հերման եւ Տորորէ , Վէրքէր , Փառւոր եւայլն :

Ու. Ուլրշտուռրի (1770-1850) . Անդղիացի պասկաւոր բանաստեղծ : Իր նախընծայ գրչին արդիւնքն եղան գողտրիկ քերթուածներ :

Սլր Ու. Սգոդ (1771-1832) . Ծնած է Էտինպուրկ , գրած է ոստանաւորներ , բայց արձակին մէջ իր հանճարը աւելի աշատ թուիչ առաւ արտադրելով բազմաթիւ վէպեր . ասոնց գլխաւորներն են Ուէյվլրի , Այլվանօ եւայլն :

Ո. Դ. Գորյին (1772-1834) . Անդղիացի բանաստեղծ , ունի քերթուածներ . Ուլրտսուորթհի հետ հրատարակած է Բնարեցգական գեղօններ :

Պէրանձէ (1780-1857) . Ֆրանսացի քնարերգակ բանաստեղծ :

Կրիմ եղբարք . Գերմանացի աշխատակից բանասէրներ : Բաղդատական Լեզուարտնութիւնը իրենց ջանքերուն չնորհիւ գիտութեանց կարգը դասուեցաւ :

Ֆր. Կիզօ (1787-1875) . Ֆրանսացի քաղաքագէտ եւ պատմաբան : Քաղաքական բարձր պաշտօններ վարեց , եղաւ Հասարակաց Կրթութեան նախարար : Իր գլխաւոր երկն է «Պատմութիւն Եւրոպից Քաղաքակալիթութեան» :

Պայրըն 1788-1828) . Ծնած Լոնտոնի մէջ . Անգլիոյ նշանաւոր բանաստեղներէն մին . իր գլխաւոր երկն է Զայլ Հարոլդ որուն մէջ կը նկարագրէ իր ուղեւորական տպաւորութիւնները : Իր բալոր գրածները մարդատեցութիւն կը բուրեն , ամէնէն դառն երգիծանքներն ուղղեց իր քննադատներուն դէմ . տեհնդահար մեւաւ . Միսալոնկիի մէջ :

Թ. Գարղայլ (1795-1881) . Ծնած Սկովտիոյ մէջ , մատենագիր մը համբաւաւոր՝ իր նկարագեղ , այլ քիչ մը խրժին եւ յազմաշխատ ոճին համար . իր գերն եղաւ ծանօթացնել իր հայրենակիցներուն Գերմանական գրականութիւնը . գրած է քանի մը պատմութիւններ :

Բրէսգոր (1796-1859) . Ամերիկացի պատմաբան , գրած է մասնաւորաբար Սպանիական պատմութեան վրայ :

Թիկոն (1797-1877) . Ֆրանսացի քաղաքագէտ եւ պատմաբան : Իրեւ քաղաքագէտ մեծ գեր ունեցաւ հանրային գործոց մէջ , ի վուր ջանաց արգիլել Ֆրանգօ-Գերմանական պատերազմը զօր կայսրը հրատարակեց «աւանց անհրաժեշտ հարկի , պատրաստութեան եւ գաշնակիցներու» : Լուի Նաբուլոնի անկումէն վերջ՝ Հանրապետութեան նախագահ ընտրուեցաւ : Գլխաւոր երկն է Հիւպատուրիւն եւ Կայուրիւն :

Բուշին (1799-1837) . Ռուս բանաստեղներէն ամէնէն մեծը :

Մազոյէ (1800-1859) . Անդղիացի պատմագիր մը , նշանաւոր իր խոր հմտութեան , բացատրութեան կարողութեան , նկարագեղ ոճին , եւ նկարագրի եւ բարքի հաւատարիմ նկարագրութեան համար : Գլխաւոր գործն է Պատմութիւն Սնդդիոյ :

Վ. Հիւկօ (1802-1885) . Ֆրանսացի նշանաւոր բանաստեղծ , թատերագիր եւ վիպագիր : Իր պատանեկութեան մէջ զրած գեղեցիկ քերթուածներուն համար Շադուպրիանէն Վաև Մանուկ կոչուեցաւ : Իրեւ վիպական դպրոցին հիմնադիր՝ արտադրեց հակագասական տուամներու շարք մը : Դիմաւոր երկերն են . Նոդրը-Տամ-Տը-Բարի (*) . Ընկերական վէպը՝ Թշուառները (**) , Իննառներել եւայլն : Իրեւ քաղաքական

(*) Հայերէնի Թարգմանուած :

համբաւ մը շինեց իրեն համար եւ ապացուցուց Զափագիտաւկան Աստեղագիտութեան հաշիւներուն ճշդութիւնը . Սրակօի յաջորդեց Բարիզի դիտանոցին տեսչական պաշտօնին մէջ :

Ճ. Դինտալ (1820-1893) . Անգղիացի բնագէտ , կարեւոր ուսումնասիրութիւններ ունի սառնարաններու վրայ :

Լուի Ակասիզ (1807-1873) . Ծնած Գուիցերիոյ մէջ , բայց իր կեանքին վերջին քսան տարիները Անգղիա անցուց , եղաւ Բնապատմութեան ուսուցիչ Քէմպրիմի մէջ . կարեւոր երկեր թողած է Բնապատմութեան վերաբերեալ :

ՍՍՏԵՆԱԳԻՐՔ

Կեօրէ (1742-1832) . Գերմանիոյ ամէնէն նշանաւոր բանաստեղծներէն մին . գլխաւոր երկերն են Հերման և Տորորէ , Վերերէ , Ֆառուր եւայլն :

Ու. Ուլրուսուորրի (1770-1850) . Անգղիացի պսակաւոր բանաստեղծ : Իր նախընծայ գրչին արդիւնքն եղան գողարիկ քերթուածներ :

Սլր Ու. Սզոդ (1771-1832) . Ծնած է Էտինպուրի , գրած է ոտանաւորներ , բայց արձակին մէջ իր հանձարը աւելի ազատ թուիչ առաւ արտազրկութիւն վէպեր . ասոնց գլխաւորներն են Ուեյվլրջի , Այվանօ եւայլն :

Ս. Դ. Գոյրիհ (1772-1834) . Անգղիացի բանաստեղծ , ունի քերթուածներ . Ուլրուսուորթհի հետ հրատարակած է Քնարերգական գեղօններ :

Պերանձէ (1780-1857) . Ֆրանսացի քնարերգակ բանաստեղծ :

Կրիմ եղբարժ . Գերմանացի աշխատակից բանասէրներ : Բաղդատական Լեզուարանութիւնը իրենց ջանքերուն չնորհիւ գիտութեանց կարգը դասուեցաւ :

Ֆր. Կիզօ (1787-1875) . Ֆրանսացի քաղաքագէտ եւ պատմաբան : Քաղաքական բարձր պաշտօններ վարեց , եղաւ Հասարակաց կրթութեան նախարար : Իր գլխաւոր երկն է «Պատմութիւն Եւրոպից Քաղաքակրթութեան» :

Պայրը (1788-1828) . Ծնած Լոնսոնի մէջ . Անգղիոյ նշանաւոր բանաստեղծներէն մին . Իր գլխաւոր երկն է Զայլս Հարոլդ որուն մէջ կը նկարագրէ իր ուղեւորական տպաւորութիւնները եւ արկածները : Իր բարոր գրածները մարդատեցութիւն կը բուրեն , ամէնէն դառն երգիծանքներն ուղղեց իր քննադատութիւնները դէմ . տեսնդահար մեռաւ . Միսալտնկիի մէջ :

Թ. Գարլայլ (1795-1881) . Ծնած Սկովալոյ մէջ , մատենագիր մը համբաւաւոր՝ իր նկարագեղ , այլ քիչ մը խրթին եւ բազմաշխատ ոձին համար . իր գերն եղաւ ծանօթացնել իր հայրենակիցներուն Գերմանական գրականութիւնը . գրած է քանի մը պատմութիւններ :

Բրեսգոր (1796-1859) . Ամերիկացի պատմաբան , գրած է մասնաւորաբար Սպանիական պատմութեան վրայ :

Թիկո (1797-1877) . Ֆրանսացի քաղաքագէտ եւ պատմաբան : Իրրեւ քաղաքագէտ մեծ դեր ունեցաւ հանրային գործոց մէջ , ի զուր ջանաց արգիլել ֆրանգո-Գերմանական պատերազմը զոր կայսրը հրատարակեց «ասանց անհրաժեշտ հարկի , պատրաստութեան եւ դաշնակիցներու» : Լուի Նարուէոնի անկումէն վերջ Հանրապետութեան նախագահ ընտրուեցաւ : Գլխաւոր երկն է Հիւպատուրիւն եւ Կայսրուրիւն :

Բուշին (1799-1837) . Ռուս բանաստեղծներէն ամէնէն մեծը :

Մագուկ (1800-1859) . Անգղիացի պատմագիր մը , նշանաւոր՝ իր խոր հմտութեան , բացարարութեան կարողութեան , նկարագեղ ոճին , եւ նկարագրի եւ բարքի հաւատարիմ նկարագրութեան համար : Գլխաւոր գործն է Պատմութիւն Անգղիոյ :

Վ. Հիւկօ (1802-1885) . Ֆրանսացի նշանաւոր բանաստեղծ , թատերագիր եւ վիպագիր : Իր պատանեկութեան մէջ գրած գեղեցիկ քերթուածներուն համար Շագոպրիանէն Վանմ Մանուկ կոչուեցաւ : Իրրեւ վիպական գարոցին հիմնագիր՝ արտադրեց հակագասական առամներու շարք մը : Գլխաւոր երկերն են . Նոդրը-Տամ-Տը-Բարի (*) , ընկերական վէպը՝ Թշուառները (**) , Խննաւններել եւայլն : Իրրեւ քաղաքական

(*) Հայերէնի Թարգմանուած :

գործիչ՝ 1851ի պետական հարուածէն վերջ՝ արտաքսուեցաւ մրանսայէ և ուր դարձաւ Կայսրութեան անկումէն վերջ։ Ամբողջ մրանսա ողբաց իր մահը ։ մարմինը ամփոփուեցաւ Պանթէռնին մէջ։

Ո. Էմբրալն (1803–1882)։ Ամերիկացի ինքնատիպ մատենագիր մը։

Հորուն (1805–1893)։ Ամերիկացի վիպագիր մը։

Ա. Դենիսլն (1809–1864)։ Անգղիոյ պսակաւոր բանաստեղծ։ կըսութիւն, չափական ներդաշնակութիւն, կրքի խորութիւն կը յատկանշեն իր քերթուածները։ Գլխաւոր երկերն են. Իշխանուհին, Թագաւորին հովուերգուրիւնը եւայլն։

Թէֆրեյ (1811–1863)։ Անգղիացի վիպագիր, նշանաւոր՝ նկարագրի նրբին վերլուծմամբ։ Գլուխ–գործոցը կը համարուի Նիւգըմս։

Զ. Տիգրնս (1812–1870)։ Անգղիացի վիպագիրներէն ամէնէն ժողովրդականը։ Գլխաւոր գործերն են. Դաւիթ Գորլրժիլս, Բիգուիֆ Բէյբըր եւայլն։

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՔ

Թօրուոլսլն (1770–1844)։ Դանիացի նշանաւոր արձանագործ մը, իր հանճարին գեղեցիկ արտադրութիւններով տիեզերական համբաւ չահեցաւ։ Հիմնեց Գորէնհակի մէջ թանգարան մը որուն նուիրեց իր բոլոր հարստութիւնը։

Պիրովին (1770–1827)։ Գերմանացի նշանաւոր երաժիշտ։ աշակերտ էր Մոցարդի եւ Հէյտլնի։ իր գործոց մէջ ամէնէն նշանաւորներն են հոգերգութիւն մը՝ Զիթենեաց լեռը և նուագախաղ մը՝ Ֆիտելիօ։ կը տառապէր խորթենէ զոր ունեցաւ իր նախնական տարիներուն մէջ։

Դլրնըր (1775–1851)։ Անգղիոյ ամէնէն կարող գիւղանկարիներէն մին, ունեցաւ նաեւ քանի մը պատմական նկարներ։ իր գլուխ–գործոցն է Կարթեղոնի Անկումը։

Ուկեպը (1786–1826)։ Գերմանացի նշանաւոր երաժիշտ–հեղինակ։

Հ. Վերնե (1789–1863)։ մրանսացի նկարիչ, իր նկարներն ընդհանրապէս պատերազմական եւ Ս.փրիկեան որարդութեան տեսարաններ կը ներկայացնեն։

Ռոսինի (1792–1868)։ իտալացի երաժիշտ–հեղինակ։

Մեյերպէր (1794–1864)։ Գերմանացի երաժիշտ–հեղինակ։ Կանխահաս հանճար մ'էր, իր վեցամեեյ հասակին մէջ խոկ կը զարմացնէր հասարակութիւնը իր երաժշտական ձիրքին հմայքով։

Տոնիչերի (1798–1848)։ իտալացի երաժիշտ–հեղինակ։ թողած է նուագախաղեր։

Սլր է. Լանսակիր (1802–1878)։ Անգղիացի նկարիչ, համբաւաւոր՝ իր կենդանիներու նկարներով։

Թօղպախ (1805–1874)։ Գերմանացի նշանաւոր նկարիչ, իր զլուկ–գործոցն է Հոնաց պատերազմը։

Մենտկլուն (1809–1847)։ Համպուրկ ծնած, Գերման եւ Հրեայ ծնողքէ, մեծ երաժիշտ։

Վէրսի (1814–)։ իտալացի երաժիշտ–հեղինակ, իր ծանօթ նուագախաղերն են Իլ Տրօվալորէ եւ Լա Պրավիադա։

Կ. Տօրէ (1833–)։ մրանսացի արուեստագէտ։ Տանդէ, Տօնիշոյ, Թափառական Հրեայ եւ ուրիշ կարեւոր գործեր լուսաբանեց իր պատկերներով։

ՀՆԱՐԻՉՔ

Յիշենք նաեւ այս դարու նշանաւոր հնարիներէն մէկ քանին։ Ճ. Սիկփենսլն՝ Անգղիացի ճարտարագէտ որ Վայրաշարժմեքենան հնարեց։ Տակեր, մրանսացի՝ որ կուսանկարչութեան մեծ ժառայութիւն մատոյց պատկերատիպի գիւտով։ Մօրու, Ամերիկացի՝ որ Ելեքորական Հեռագիրը հնարեց եւայլն։

Թ.

ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԻ

1. Ներկայ դարը նշանաւոր է զրականութեան, արուեստից, գիտութեանց, վաճառականութեան եւ ճարտարութեան կողմէ : Գրական սեռերին մասնաւորաբար քնարերգական բանասիջուրիւն, տուամ, վեպ եւ գրադատուրիւն հարուստ են հրաշակերտներով : Այսօր ընթերցումը ժողովարդին բոլոր դասերուն համար զուօանք մ'է, լրագիրը պէտք մը դարձած է . երբեք զրականութիւնը այնքան մեծ գեր մ'ունեցած չ'ը ժոժովութեան կեանքին մէջ որքան այսօր :

2. Մեր դարը յաճախ զիտութեան դար կոչուած է : Գիտութեան յառաջիմութեան եւ գիւտերուն լոկ արձանագրութիւնը էջեր կը զրաւէ : Գիտութիւնները իրենց կիրառութեամբ արհեստից մէջ շատ օգտակար եղած են մարդկութեան, անհունապէս զարգացնելով ճարտարութիւն, երկրագործութիւն եւ դիւրացնելով փոխադրութեան միջոցներ : Շոգեշարժ մեքենայ, Շոգենաւ եւ Շոգեկառք, շոգին շարժիչ զօրութեան գիտին, իսկ Հեռագիր, Հեռածայն, Ելեքտրական Լուսավառութիւն եւ Կալվանաձուլում, Ելեքտրականութեան արհեստական կիրառութիւններն են, Երկրագործական մեքենաներ, քիմիական պարարաեցուցիչ նիւթեր, լուսանկարչութիւն, հականեխական նիւթեր, քարիւղ եւ ուրիշ բազմաթիւ գիւտեր բոլորովին կերպարանափոխ ըրած են ճարտարութիւնը :

3. Ազգեր՝ ճարտարութեան եւ վաճառականութեան այս ծաղկեալ վիճակին մէջ սիեզերական արուեստահանդիսներ կազմակերպելու գաղափարն ունեցան : Սնդգիր առաջին օրինակը տուաւ ։ Արուն հետեւեցան ուրիշ ազգեր ալ : Բա-

1. Գրականութեան ազդեցութիւնը մեր օրերուն մէջ: 2. Գիտութիւնները և իրենց արհեստական կիրառութիւնները: 3. Արուեստահանդիսները և իրենց օգտակարութիւնները:

րիզի 1889ի արուեստահանդէսը 28 միլիոն այցելուներ ունեցաւ : Այս արուեստահանդէսները՝ որոնց մէջ ցուցադիրները ի տես կը դնեն մեքենաներ, ասլրանքներ, կը ծառայեն բիւրաւոր այցելուներու իրենեւ ճարտարութեան դպրոցներ :

4. Քաղաքական Տնտեսութեան գիտութիւնը օգնած է մեծապէս ուղղելու այն սխալ վարդապետութիւնները զորուեր բեմն կառավարութիւններն ունէին ճարտարութեան եւ վաճառականութեան մասին : Այժմ պետութիւններ կ'աշխատին առեւտրական գանձագիրներով դիւրացնել միջազգային վաճառականութիւնը : Ազգաց այս յարածուն առեւտրական յարաբերութիւնը ծնունդ տուաւ բազմութիւ գրամատուններու, այնպէս որ իւրաքանչիւր քաղաքական երկիր այսօր ունի իր պետական գրամատունը :

5. Միջազգային յարաբերութիւններ, առեւտրական վորխագրձ շահեր, մարդասիրական զգացումներ կը թուին ամէն բանէ աւելի ազդուապէս սպահապանել աշխարհի խաղաղութիւնը եւ արդէն Խաղաղասէջներու Միջազգային Ընկերակացութիւնն մը կ'աշխատի այս նպատակին համար . կը մտածուի կարգել իրաւարարութեան Դատարանն մը որ տէրութեանց միջեւ եղած խողիիները քննէ եւ վճռէ : Ժամանակակից սպատմութիւնը մէկէ աւելի դէպքեր արձանագրած է ուր ազգեր՝ այս խաղաղ միջոցով՝ իրենց վէճերը կարգադրած են առոնց զէնքի դիմելու :

6. Իրաւարարութեան դատարանի մը նախագահը երկու հզօր տէրութեանց միջեւ ծագած ծանր խնդիր մը խաղաղութեամբ փակել յաշողելէ վերջ անհուն հրճուանքով հետեւեալ խոսքերը արտասանեց . «Մեր այս ճեռնարկը առաջին հարուածն է Նախարարութեան սալին վրայ սուրեկը խոփերու եւ նիզակները յօտոցներու փոխելու» . ամէն :

4. Քաղաքական տնտեսութեան գեր ճարտարութեան և վաճառականութեան մէջ: 5. 6. Իրաւարարութեան Դատարանին գաղափարը:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԺԹ. դարու մէջ ականատես կ'ըլլանք շատ կարեւոր նոր դէպեհու եւ զարմանալի յառաջդիմութեանց :

Մեր նախահայրեր իրենց արհեստներուն մէջ կը գործածէին ընտանի կենդանիներու եւ իրենց ոյժը . այժմ մեքենաներ անոնց գործը կը կատարեն ամենամեծ արդիւնքներ յառաջ բերելով : Արհեստից մէջ գիտական սկզբունքներու կիրառութեամբ՝ ճարտարութիւնը զարգացած է, վաճառականութիւն՝ ծաղկած :

Ժողովուրդներ այժմ աւելի բարեկեցիկ են, աւելի աղէկ մնունդ, զգեստ եւ բնակարան ունին, կը վայելեն՝ չնչին գնով կամ ձրի՝ գիրք, լրագիր եւ հանրային պարտէզ, թանգարան, ճամբորդութեան եւ փոխաղբութեան դիւրութիւններ, սալարկուած, լուսաւորուած մաքուր փողոցներ, լաւ ճամբաներ եւն. այնպէս որ այս օրուան պարզ քաղքենի մը՝ կեանքը աւելի հաճելի պիտի գտնէ քան երբեմնի աւատական պառոնը իր փառաւոր դղեակին մէջ :

Հաղորդակցութեանց դիւրութեան պատճառով, մամուլին եւ գիտութեանց բարերար աղդեցութեանց չնորհիւ՝ աղդերը այժմ ելած են այն կղզիացեալ դիրքէն որուն մէջ երբեմն փակուած էին . Ժողովուրդներ այժմ աւելի քան երբեք յարգանք կը տածեն իրարու, գիտակից՝ իրենց համերաշխութեան :

Նոր աղդեր կազմուած են աշխարհի ղանազան կողմերը եւ որոնք օր ըստ օրէ կը յառաջադիմեն քաղաքակրթութեան մէջ . այս պատճառով՝ ժամանակակից Պատմութիւնը կ'զբաղի նաև եւրոպայէ դուրս գտնուող աղդերու պատմութեամբ ալ :

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. Վայթերլօի ճակատամարտը :
 2. Գերութեան վախճանը :
 3. Քավուրի գերը Խտաղական միութեան մէջ :
 4. Գերմանական միացում :
 5. Սնգղիացիք եւ Ռուսք մրցակից՝ Ասիոյ մէջ :
 6. Սուլթան Մահմուտ եւ Եջնիչըրիք :
 7. Բաղդատել Անդղիական եւ Սպանիական գաղթային քաղաքականութիւնները :
 8. Եւրոպական գաղթականութիւննց ազդեցութիւնը աշխարհի միւս մասերուն վրայ :
 9. ԺԹ. դարու գիտական եւ ճարտարութեան յառաջդիմութիւնները :
 10. Տիեզերական Արուեստահանդէսներ եւ իրենց ազդեցութիւնը :
 11. Իրաւարարութեան Դատարանը :
-

ԲԱՌԱՐԱՆ

Ալբիկեանի. Ձրանսայի հարաւային կողմը բնակող տղանդաւորք որոնց գէմ խաչակրութիւն մը զրկուեցաւ ԺԳ դարուն : Կ'ըսուի թէ՝ այս աղանդը Պուլզար Պոկոմիլներէն Ձրանսամոտաւ : Թէրեւս օր մը պատմութիւնը հաստատէ որ Պուլզար Պոկոմիլները եւ Ձրանսացի Ալբիկեանները ուղղակի եւ անուղղակի կերպով աշակերտած են Հայ Պատղիկեաններուն զորս Բիւղանդական Կայսրերէն՝ Կոստանդիին եւ Յովհ. Զմէկիկ փոխադրեցին Թրակիա (Ը. եւ Ժ. գորերուն մէջ) :

Գոնեսողիկրի . ԺԳ. եւ Ժ. գարերուն՝ Խտալիոյ մէջ հաստատուած վարձկան զինուորներ :

Գյշաւառութեան օրէնք . Այս օրէնքին համաձայն՝ կղերականք եւ պաշտօնեայք պարտաւոր էին երդնուլ, թէ Տէրութեան հոգեւոր եւ աշխարհային պետ կը ճանչեն Վեհապետը մերժելով ո՛ եւ է օտար իշխանի կամ եկեղեցականի իրաւասութիւնը :

Դասական . Բառին անձուկ առմամբ՝ Յոյն կամ Լատին, իսկ ընդարձակ նշանակութեամբ՝ գործ՝ մը կամ հեղինակ մը որ մեծ հեղինակութիւն ունի զրականութեան կամ արուեստի մէջ :

Երկու-Սիկիլեանի. Նարոի եւ Սիկիլիա : Նարոիի թագաւորութիւնը (որ կը պարունակէր Խտալիոյ հարաւային մասը) միացած Սիկիլիոյ հետ, կը կոչուէր Նարոիի կամ Երկու-Սիկիլեանց թագաւորութիւնը :

Երկրաբանութիւն . Երկրագնատիս բնական պատմութիւնը՝ որ կը խօսի անոր զանազան խաւերուն, ասոնց յաջորդութեան կարգին, կենդանական եւ բուսական կեանքի բնորոշ ձեւերուն վրայ եւայլն :

Էլտօրասօ . «Ոսկոյ Երկիր», մտացածին աշխարհ՝ զոր իրը թէ Մարդինէզ Սպանիացին գտած է Հարաւային Ամերիկայի մէջ եւ զայն այս անունով կոչած է անոր ամբաւ ոսկիներուն եւ թանկագին մետաղներուն համար :

Էնծայական (մէրուս). Մակածականին հակառակ եղանակը՝ որով ընդհանուրէն մասնաւորի կ'իջնենք, ինչպէս Երկրագնութեան մէջ :

Լեռնարտ-Տը-Վիեյի (1452-1519). Խտալացի Վերածնութեան նշանաւոր նկարիչներէն մին, էր նաև մեծահոչակ մեքենագործ եւ ճարտարապետ :

Լորտ-Կեֆապան . Անդղիոյ մէջ բարձրաստիճան պաշտօնեայ մը որ Տէրութեան Մեծ Կնիքը կը պահէ :

Կանանց (կուսակցութիւն). Կրկէսի կառավարներուն մէկ կանանց (կուսակցութիւն). Կրկէսի կառավարներուն մէկ կուսակցութիւնը որ իր հագուստին գոյնին համար կանանչ կը կապոյց, Կրկէսի կառավարներուն միւս կուսակցութիւնը :

Կայսրականիրք . Այն իշխանները՝ որոնց կը վերաբերէր գերմանիոյ կայսրն ընտրելու իրաւունքը, երբ կայսրութիւնը գեռ ժառանգական չէր ընտանիքի մը մէջ: Բնդհանրասիէս առ սոնց թիւն էր եօթն :

Կիլերոն (106-43 Ն. թ.). Հռոմէացի ամէնէն կարող ճարտարաններ . նշանաւոր են իր Փիլիպականները զորս արտասանեց Անտոնինոսի գէմ :

Կիւրիմպերկ (Յովի.) (1400-1468). Գերմանացի Մայէնսքաղաքէն : Տպագրութեան գիւտը ըրաւ նախ փայտէ եւ յետոյ ձուլուած մետալէ տառեր զպծածելով. ապա իր գիւտը կատարելագործեց Մամուլի կիրառմամբ :

Հանրագիտարան . Գրական աշխատութիւն մը՝ որուն մէջ իրութեած է առանձին եւ այբուբէնի կարգով գիւտութեան եւ արուեստի բոլոր ձիւղերուն վրայ :

Հանրաժողով . Մինչեւ 1789 թուական Ձրանսայի մէջ այսողէս կը կոչուէր այն ժողովը՝ որ բաղկացած աղնուականացին է այլուր կամ կեղեցականներու եւ ժողովրդերան դասերու ներկանելու, կը գումարուէր՝ թագաւորին հրամանով՝ Երկրին յացուցիչներէն, կը գումարուէր՝ թագաւորին հրամանով՝ Երկրին տագնապալից օրերուն մէջ :

Հարբարականդակ . Քանդակուած կարկառուն զործ մը հարթերեսի վրայ :

Հիւս (Յովի.). Պոհեմիացի քարտողիչ մը . իր կրօնական համազութեան համար մահուան դատավարատուեցաւ Գոնսանսուի ժողովէն (1414) :

Հաւատաթննուրեան Ատեան . Հռոմի պատլին հրամանով հաստատուած ժողով մը որ կը քննէր եւ կը պատժէր հերետիկոսները :

Հնուրին . Հին ժամանակներ . հինք Արդիին հականից . հին ժամանակներէ մնացած զանազան առարկաներ , զորոր անդրի եւայլն :

Զար . Ռուսիոյ կայորին տիտղոսը :

Մակածական (գրութիւն) . Մակածուրիննը արարաբանէլու այն եզանակն է , որով մասնելէն ամբողջին կ'ենենք եւ կամ մասնաւոր (անհատական) գէպքերէ ընդհանուր սկզբունքի մը կը հասնինք , զորոր կը դիտենք բաւական թուով անհատական իրողութիւններ , յետոյ կը հետեւցնենք ի հանգիւութենէ , թէ ինչ որ ճշմարիտ է մեր դիտածներուն համար , նոյնը ճշմարիտ է նաեւ նոյն դասին վերաբերեալ ուրիշներու համար : Ասոր հակառակն է Ընծայական դրութիւնը :

Պէջընէն եւ Տէգարդէն ոլ առաջ անծանօթ չէր Հայ մոքին՝ այս փորձառական մէթոտը որ իր ջատագովն ունեցաւ յանձին «Մեծի Սովիետիսին Հաղբատայ» . ահա իր խօսքերը . « . . . Դարձեալ թէեւ սօքօք կիրթ եւ վարժ , առանց փորձի կարծիքն հաւատարմանալ ոչ կարասցին , եւ փորձն հաստատուն եւ աներկեց , վասն զի ոչ է պարտ միայն հնագիտակ մինել , այլ եւ ինքնաբաւ՝ ըստ շնորհացն Աստուծոյ » :

Մարիալիի (1469–1521) . Իտալացի մատենադիր մը , ունի իշխան անունով աշխատասիրութիւն մը որուն մէջ պարզած է , թէ ի՞նչ ըլլալու է իշխանի մը աշխարհավարութիւնը : Մարիալիական հնարիներով բացատրութիւնը կը նշանակ նենդութեամբ , անարդարութեամբ :

Մեմրու . Դերի կը նշանակէ : Եզիպտոս բերուած զինուարներ՝ որոնք յետոյ զօրանալով իրենց պետին օրով (1254) տէր եղան երկրին մինչեւ 1517 , երբ Սուլթան Սէլիմ զրաւեց Եզիպտոս Պոնտարդ՝ բուրգերու պատերազմով յաղթեց Մէմրուքներուն եւ իմասցուց վերին-Եզիպտոս : Ասոնք զաղեցան ո՛եւ է քաղաքական դեր մը խաղալէ Մէհմէտակի իրենց տուած հարուծէն վերջ (1811 , Մայիս 1) :

Միակերպուրեան օրէնք . Այս օրէնքին համաձայն՝ ոչ ոք կրնար ներկայ գտնուիլ պաշտամունքին եկեղեցականի մը՝ որ չէր վերաբերեր Հաւատեալ եկեղեցւոյն (Established church) :

Յանսենական . Հետեւորդք Յանսենիսուի (1585–1638) , համածուեցան Յիսուսեաններէ . ասոնց մէջ կային երեւելի ընտանիքներ եւ գիտուններ ու մատենագիրներ , զորօր . Բառագալ , Արնոլտ եւայլն :

Յաւիտենական բաղաֆ . Հռոմ :

Ուիլիիփ . Անգլիացի քարոզիչ մը ԺԴ . դարուն մէջ . ինչ ինչ գիտարութիւններ ունեցաւ Հռոմէական եկեղեցւոյ հետ . Սստուածաշունչը Անգլիերէնի թարգմաննեց :

Պալատինոս . Տիտղոս մը՝ կառավարիչներու եւ պաշտօնեաններու տրուած Լեհաստանի , Գերմանիոյ եւ Հունգարիոյ մէջ :

Սիդ . Սոլանիացի ասպետ մը տոհմիկ ընտանիք (1030–1099) . Սիդ՝ Սպանիացւոց համար՝ հաւատարմութեան եւ քաջութեան իտէալ ասպետն է :

Սկեպտիկեան . Տարակուտուող . Խուզագարկու՝ քննական սուով . (Բնազանցութեան մէջ) անձ մը՝ որ կը տարակուով թէ՝ ճշմարտութիւն կամ իրողութիւն մը կրնայ փիլիսոփայօրէն հաստատուիլ . (Աստուածաբանութեան մէջ) անոնք՝ որ կ'ուրանան Յայտնութիւն կամ Աստուծոյ դոյութիւնը եւայլն :

Վաշիկան . Հոյակապ պալատը՝ ուր կը բնակի Հռոմի պապը :

Վեհածողով . Տէրութեանց ներկայացուցիչներէն կամ գեսպաններէն կազմուած ժողով :

Տակիսոս (54–117 ? Ն. Ք.) . Հռոմէացի պատմագիր . Գրլիսաւոր երկն՝ Տարեզիր :

Տանիկ (1265–1321) . Իտալացի մեծահոչակ բանաստեղծ . նշանաւոր երկը կը պարունակէ երեք մասներ . Դժոխ , Մարտարան եւ Արքայութիւն :

Քորդէկ . Սոլանիոյ եւ Փորթուկալի Խորհրդարանները այսպէս կը կոչուին :

Ֆառիս . Գերմանացի հարուստ ոսկերիչ մը . ընկերակից եւ աշխատակից՝ կիւթէմպէրկի :

Բ Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

—♦♦♦♦♦♦—

ԶԵԼՈՅ

Ա. Բ Ի Ւ Բ Ժ Ա Մ Ա Ն Ե Ն Ե Ր

Մ Ա Ս Ա Ն Ե Ր

Անցման շրջան

Ա.	Արեւելեան կայսրութեան կործանումը	5
Բ.	Աշխարհագրական գիւտեր եւ կողմնացոյց	5
Գ.	Վերածնութիւն եւ Տպագրութեան գիւտը	8
Դ.	Մեծ Միապետութեանց կազմութիւնը եւ Վառօդին գիւտը	10

Ժ. Զ. դարու կարեւոր դէպքերը

Ա.	Բարեկարգութիւն եւ կրօնական պատերազմներ	13
Բ.	Հենրիկոս Հ. Անգղիոյ թագաւորը	16
Գ.	Սպանիա եւ Ստորին-Նահանգները	19
Դ.	Ելիսաբեթ թագուհին	22
Ե.	Նշանաւոր անձեր Ժ. դարու մէջ	23
Զ.	Օսմանեան Պետութիւն	26

Հնդկանուր տեսութիւն Եւրոպիոյ քաղաքական վիճակին
վրայ

Ժ. Է. դարու կարեւոր դէպքերը

Ա.	Անգղիա՝ Ժ. դարուն	31
Բ.	Երեսնամեայ պատերազմը	34
Գ.	Լուգովիկոս Ժ.՝	36
Դ.	Դարուն նշանաւոր անձերը	41
Ե.	Օսմանցիք Ժ. դարու մէջ	45
Զ.	Հնդկանուր տեսութիւն Եւրոպիոյ քաղաքական վիճակին վրայ	50

Ժ. Ը. դարու կարեւոր դէպքերը

Ա.	Անգղիոյ կայսրութեան կազմութիւնը	51
		52

ԵՐԵՒ

3

Բ.	Բրուսական Պետութեան կազմութիւնը	54
1.	Պատմական կապ.	54
2.	Ֆրետերիկ Մհեծ	55
Գ.	Ոսւսական կայսրութիւն	57
1.	Պատմ. կապ.	57
2.	Մեծն Պետրոս	57
3.	Պատմ. կապ.	60
Դ.	Միացեալ-Նահանգաց կազմութիւնը	60
1.	Պատմ. կապ.	60
2.	Անկախութեան պատերազմը	61
Ե.	Դարուն նշանաւոր անձերը	63
Զ.	Օսմանցիք Ժ. դարու մէջ	69
Հնդկանուր տեսութիւն Եւրոպիոյ քաղաքական վիճակին վրայ	72	
Խորհրդածութիւն արդի ժամանակաց վրայ	74	
Խմբագրութեան նիւթեր	75	
Ճ. Մ. Մ. Ա. Ա. Կ. Ի. Ց. Պ. Ա. Տ. Մ. Ո. Ւ. Ի. Ւ. Հ.	76	
Մ Ա Ս Ա Ն Ե Ր Զ.	76	
Ժ. Թ. դարու կարեւոր դէպքերը	76	
Ա.	Ֆրանսական Ա. կայսրութիւն	77
1.	Նարուչոն Պանարդ	77
2.	Պատմ. կապ.	82
Բ.	Ֆրանսական Բ. կայսրութիւն . — Նարուչոն Գ.	82
Գ.	Իտալական միութիւնը	85
Դ.	Գերմանիոյ միութիւնը	88
Ե.	Օսմանցիք Ժ. դարու մէջ	91
Զ.	Գերութեան բարձումը . (Ծանօթ. Մօնրոի վարդու- սկետութիւնը)	96
Է.	Եւրոպացիք՝ Եւրոպայէն դուրս	99
Ը.	Ժ. դարու նշանաւոր անձերը	102
Թ.	Աշխարհի ներկայ վիճակը	108
Խ.	Խորհրդածութիւն ժամանակակից Պատմութեան վրայ	110
Խ. Խմբագրութեան նիւթեր	111	
Բառարան	112	

Տեր 104

Կը Խնդրուի ուղղել հետեւեալ վրիպակները .

Էջ	Տող	Մխալ	Ուղիղ
13	14	Ալբեկեանց	Ալբիկեանց
15	12	(1554)	(1541)
20	27	Ելվայի	Ելվայի
29	11	Երշաւ	Երլաւ
47	15, 25	Սոսկիէնաքի	Սոսկիէնաքի
49	13	Զինթայի	Զենթայի
53	11	Հէլչի	Տէլչի
61	30	Ճնշին	Ճնշին
70	25	Թրշովաւ	Օրշավաւ
88	18	Կողմէ	Կաղմէ
107	11	Տոնիչերի	Տոնիգերի

38, 39 և 44 էջերուն մէջ Հաճախինականք բառերը
Յով եւ ոչ չով զրուելու են :



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. Նշանաւոր դէմքեր. — Պատմութեան այս Տարբական Դասընթացը պիտի պարունակէ մերազնեաց եւ օտար գէմքերու կենսազբակմներ. փոյթ տարուած է այս առթիւ յիշել մանրավէպներ՝ որոնք այնքան կը շահազրդ ուն ուսանող մանուկը (հրատարակելի):

2. Համառօս Պատմութիւն Ընդի. Ս.զզաց. — Բարձրագոյն դասընթացը Ասոր մէջ զանց առնուած են մանրավէպներ՝ որոնք յաճախ արգելք կ'ըլլան նիւթին միութեան:

3. Պատմական Աւշասրեացոյց բարեկաներ. — Ասոնք պատրաստուած են դասազրբխ նետ գործածուելու նպատակով (հրատարակելի):

4. Պատմական ընթերցուածներ. — Այս զիրքը կը պարունակէ նշանաւոր դէմքերու, գէպքերու նկարազրութիւններ եւ խորհրդածութիւններ իրեւ լուսաբանութիւն եւ ընդլայնում պատմութեան դասերուն (հրատարակելի):

Հեղինակին հասցէն

Մինաս Գ. Շալիեան

Աէլամազգ. Մկիւտար

Գին 5 Լիտ.

Հ

134

մարֆ սմումի նظارت Ջիլեստ ۱۵ صفر ۳۱۶ ۲۳ حزրان ۳۱۴
تاریخی و ۳۲۵ نومرسولی رخصتمامه سیله طبع او لمشدر